

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

»

# ԿԱՐՄԻՐ ԺԱՄՈՒՑ

(ԱՐՏԱՏՊՈՒԱԾ «ԻՐԱԿՈՒՆՔ»)



1920

891.99  
Ա - 95

64 OCT 2010

08 DEC 2011

2006/09

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

6-95

1-0

# ԿԱՐՄԻՐ ԺԱՄՈՒՑ

ԱՐՏԱՏՊՈՒՆԱԾ «ԻՐԱԼԻՈՒՆՔ»)

316-72  
94-82

(181-12)



1920



25.02.2013

22513

ԿԱՐՄԻՐ ՀԱՄՈՒՑ

三

Թաղին մէջ Քիւրքնեան Հայրապետ է Քէնտիին վրաց  
Խօսուած ատեն, «Է Քէնտիին» յորջորջումը բաւական  
կը համարուէր: Ո՞չ անուն, ո՞չ մականուն: Պարզին  
Վսեմութիւնը:



4846 - 2010

երթաւ, պատէն փոքր ինչ շեղած քայլափոխերով։ Վէս զիրի մը սենեակէն մեկնած ատենը, Պալա էֆէնտին կը զկուշանար քամակը ամբողջակի անոր աչքին պարզելու անբարեկիթ վարմունքէն։ Իր քրիստոնէի խղճամանքը իրեն չէր թոյլատրեր նուազ պատկառու երեւիլ Աստուածածինին դիմաց։ Դուրսը՝ մուրացիկները կը սպասեն երբեք պատրանք չկրած ակնկալութեամբ։ Թաղին նորափթիթ երիտասարդները կիրակնօրեայ զգեստով սիդապանձ, ձեռքերնին գանձանակ ու պնակ ևկուղայ կոր։ Կը մրմթչէն։ Եֆէնտին ասոնցմէ իւրաքանչիւրին առջեւը կանդ կ'առնէր, ձեւացեալ կծծիութեան զուարձարան սակարկութեամբ։ Ու լիաբուն նպաստով հանդերձ, «ապրի՛ք զաւակներս», վարձատրութեամբ մըն ալ կը փոխարինէր քնատութիւնը ալդ երիտասարդներուն, զորս բարեկործական տենչանքը վաղայարոյց ըրած էր։ Խորհրդարանը սուրճէ մը ետքը, տուն կը վերադառնար, հետը տանելով սարտի խաղակիցներ։

Երեսուն տարիներու կիրակնօրեայ այս հանգստաւէտ կենցազավարութիւնը խանդարեցաւ 1890 օգոստոս 19ին։ Այդ օրը ժամուն տօնախմբութիւնը ըլլաւով, շքադիր հանդիսաւորութեամբ կը պատարագէր թաղին քարոզիչ եպիսկոպոսը։ Սպասաւորելու պատուին ալ նոր «զարիպը» արժանացած էր, շնորհիւ իր ձայնին։ Արարողութեան պահուն, երբ «Ազատութիւն եղարց մերոց գերելոց» աղոչանքին երկինք առաքման կարգը եկաւ, Հայաստանցի տէրտէրը՝ աշխերը բոցարորմ՝ բուլվարը ժողովրդին արձակեց երկանազգեցիկ զայրոյթէ մղուած ուժգնութեամբ ու ահեղազոռ «ա՛» մը սլացուց։ Հայ հոգիները մէկէնիմէկ այդ «ա՛»ին վրայ ասրաբդիկ, շնչասպառ հոն մնացին քարացած, մեծ պատահարներու սպասող անբարձառ անձկութեան մէջ։ «Զա՛տ շը պայթեցաւ, նրբանձիւն մեղեղի մը պէս թրթռաց «ո՛ւ ան, երկնա-

ոլաց «թիւն» ոը ու ամպորոտ «ամէն» ոը փոթորկեց տաճարին մէջ։ Երէկ Յուլիս տասնէհինգն էր։

Արփաթեւ քահանան հիմակ ուժաթափ վար կ'իջնէր իր սաւառնած բարձունքէն։ Ա՛լ սրտմտութեամբ մարմրկող հառաջ մըն էր իր յոխորտ կանչիւնը։ Անձ կակարօտ անուշութեան անլուր փղձկիւնով մըն էր որ հեծեծեց «եղբա՛րց մերո՛ց գերելո՛ց»ը, հազար տարիներու ողորմաղերս պաղատանքը առ Աստուածն Հայոց։ Ու Հայոց հազար տարիներու ուսարծարծ «Տէ՛ր ողորմեա՛ն անգամ մը նորէն փոխասեց զթութեան խնդրարկու արդ հայուածքին։ Բայց այս անգամ մոնչիւնով։ Երէկ, Պոլսէն Աքեա ճամբու զրուած էր հայ խումբ մը, զղթաներով։ Խալամին դէմ պարտուաթափ վրէժխնդիրներու ջոկատը։ Առաջինը։

Երբ նոր պանդուխտը «Ազատութիւն եղարց մերոց»ը նորալուր եղանակով մը գեղդեղեց, ու ժողովուրդն ալ անօպար նորութեամբ սլացուց աղերս մը որ սըրտին ալքերէն ժայթքած ինդիւն մըն էր, էֆէնտին այս բոլոր նորութիւններէն յանկարծակիի եկաւ։ Շուարուն մնաց, երազին մէջ ծանր վտանգի ենթարկուողի մը շնչարգելութեամբը։ Մէկէնիմէկ սթափեցաւ սակայն։ աթոռը ժողովուց և դուրս ելաւ։ Խնդրակատարէն հապշտապ անցնելով Աստուածածնին ներկատութիւնն իսկ մոռցած՝ շիտակ խորհրդարան գնաց։

Անգին պահարանը աղնուաշուրքները համաշարժ գրգմամբ, իրարու երես նայեցան գէմքերնուն բոլոր շարժուն մասերը ծումոկելով։ Այդ նշանացի ազդարարութեամբ, ամէնքը միասին դուրս ելան։ Բակը տանող դրան առջեւ տեսան ժամկոչը, որ վիզը ծուռ տեղը կը մնար, էֆէնտիին հովանոցը զեռ ձեռքը։ Մարգուկին և աղաներուն միջև բոպէական մտերմութիւն մը հաստատուեցաւ։

— Ժամկոչ աղբար, էֆէնտին ո՞ւր գնաց, հարցուցին։

— Խորհրդարանը, պատասխանեց ողորմուկ ձայնով մը:

— Բան մը ըստ՞ւ:

— Զէ, երեսը մեռելի երես էր:

Մանրաքայլ, ինչպէս յուղարկաւորութենէ մը նոյնջեցեալին տունը վերադարձողներ, իրենք ալ խորհրդարանը յառաջացան, «աճայիպ» մը մրմուլով քթերնուն տակէն:

Էֆէնտին կանանչ կերպասապատ սեղանին գլուխը նստած, փէսը աթոռին վրայ, ուժգին սիկար կը քաշէր և եկուորները ոտքի վրայ շարուած մնացին, ամէնունը բերանը գոց: Ոչ ոք սիրտ կ'ընէր լուութիւնը խզելու: Հետաքրքիր ժամկոչը եկաւ, դրան առջեւ բարեւ բըռնած կայնեցաւ, իրը թէ հրամանի սպասելու համար կացութեան փրկութիւնը հետը կը բերէր: Իր ներկայութիւնը առիթ հայթայթեց բերաններու կապանքին քակմանը: Ազնուաշուքներուն մէջ տարիքովն ու դիրքովը էն հեղինակա: որը մեղմաձայն հարցուց:

— Էֆէնտի, սուրճ մը կ'ուզէ՞ք:

Հաւանութեան նշան տրուեցաւ և հըմցով մը ժամկոչին հրամայեցին էֆէնտիին սուրճ մը բերել:

— Դուք ալ առէք, աւելցուց էֆէնտին:

— Ամէնուս ալ, ժամկոչ ազգար, երկրորդեց հեղինակաւոր ազնուաշուքը:

Ու այս առաջին յաջողումէն քաջալերուած, շառունակեց:

— Ի՞նչ ալուոր օր, մայիս: Էֆէնտի, ասօր վերպիտի ելլէ՞ք:

— Իրաւ որ յիշեմ, եղաւ կտրուկ պատասխանը:

Պարճարառառ արտայայտութիւն մը թէ էֆէնտիին զայրոյթը տակաւին երկունքի մէջ էր: Անխօսուկ ալ սուրճներին խմեցին:

Երբ ժամկոչը քինճանները ժողված՝ դուրս ելելու վրայ էր:

— Ինծի նայէ, ըստ էֆէնտին, Սրբազնին ըսէք որ կարճ կապէ ու գայ:

Սրբազնութեանց հապճեպ վերջացումի այս հրամանը՝ անլուր մինչեւ այդ օրը՝ ազնուաշուքներուն արշէն սարսած իմացականութիւնը ա՛լ բոլորովին հիմնիվեր շրջեց: Էֆէնտին միշտ խստիւ կշտամբած էր դպիր կամ քահանայ որ ժամասացութիւնը թաչելով, կարճ կապելու սրբապղծութեան կասկածը տար:

Պատարագն արդէն աւարտած ըլլալով, եպիսկոպոսը ընկերակցութեամբ աւագերէցին ու աթոռակալին, խորհրդարան եկաւ, առանց ժամկոչին հրաւիրմանը:

Երեքն ալ, իտես այլայլած դէմքերու և բերանեալ շրթունքներու, արտակարգ դէպքի մը պատահումը կռահնեցին: «Ողջոյնաչն ետքը, զոր էֆէնտին ոտքի ելլելով ընդունեց, ու այս առթիւ փէսը դրաւ, ամէնոքն ալ բազմեցան: Ժամեորներուն «աղուոր» բազմութիւնը, օդին մայիսեան զովաշունչ անուշութիւնը խօսակցութեան նախնական նիւթերը հայթայթեցին և եպիսկոպոսը փափկանկատութեամբ զգուշացաւ ու է հարցում ընելէ, թէ ի՞նչու էֆէնտին «Օրհնեալք եղերուք»ին ատենը չէր տեսած: Հետաքրքրութիւնը գուցէ ժամուցին համար ակնարկութիւն համարուէր: Ժամկոչը երեք սուրճ եւս բերաւ: Երբ ֆինճանները վերցուց ու գնաց, էֆէնտին որուն լուութիւնը անխըռով կը մնար՝ եպիսկոպոսին ծանր ծանր հարցուց, վսիմի մօտեցող լրջութեամբ.

— Սրբազն, աս լերան արջը ե՞րբ եկաւ:

— Լերան արջը ո՞վ է, էֆէնտի, հարցուց քմծիծաղով մը եպիսկոպոսը, որ բան մը չէր հասկցած:

— Ա՛յ, հեռու կարդէն, սա ասօրուան զարիպը:

— Տէր Յուսիկ հայրը կը հարցնէք, էֆէնտի, ընդդիմարանեց եպիսկոպոսը, շետին մէջ արտայայտելով դժոհութիւնը, զոր կը զգար Աստուծոյ պաշտօնէին

Նկատմամբ անհարկի լեզուի մը էմ: Ու շարունակեց:  
 — Երեք օր է:  
 — Ո՞վ խրկեց:  
 — Ո՞վ պիտի խրկէ որ, Պատիրարքարանէն յանձնարարագով եկաւ, միւս պանդուխտը արդէն զանձնած ըլլալուն:  
 — Է՛, ալ ասանկ ատեն հոս խրկելիք ուրիշ մարդ չդառա՞ն:  
 — Ի՞նչ կայ, էֆէնտի, ի՞նչ եղաւ, ի՞նչ ըրաւ, հարցապնդեց եպիսկոպոսը ակներեւ սրտնեղութեամբ:  
 — Ի՞նչ կայ մի, ի՞նչ եղաւ մի, ի՞նչ ըրաւ մի: Ինձի՞ կը հարցնէք, Սրբազնա: «Ականջս ունին և ոչ լսեն, աչս ունին և ոչ տեսանե՞ն»:  
 — Ինչ որ կայ, կ'աղախմ պարզօրէն ըստիք, էֆէնտի, ինչըրեց եպիսկոպոսը: Այս քահանային նկատմամբ եթ' առաջուց բան մը գիտէք այդ, ուրիշ խնդրէ:  
 Պատիկ ազնուաչուք մը, որուն այքը պատուհանն էր, այդ բոպէին նշմարելով պանդուխտը որ խնդրակատարէն կ'ելլէր, էֆէնտիին իմացուց:  
 — Ներս կանչեցէ՞ք, հրամայեց էֆէնտին:  
 Հայաստանցի տէրտէրը եպիսկոպոսին առջեւը խոսնարհութիւն ըրաւ, ու ներկաները համահաւասար ոռղջոյնով մը բարեւելէ յետոյ, ոտքի վրայ մնաց, էֆէնտին նստիլ հրամայեց: Տէրտէրը չմելու զարկաւ: Ոտքի վրայ կցած էր ի յարգանս եպիսկոպոսին և ոչ թէ աշխարհականի մը: Դիրքի փոփոխութեան հրամանը նուիրապետական բարձունքէն կը սպասէր: Պարտաճանաչ մեծարանքի այս համարձակ արտայայտութիւնը զարիպին վրայ հրաւիրեց եպիսկոպոսին բարեացակամ տրամադրութիւնը:  
 — Նստէ՛, տէր հայր, հրամայեց դաշնով:

Տէրտէրը Սրբազնին առջեւ խոնարհելով նստաւ: Քանի մը վայրկեանի լուսթենէ յետոյ, էֆէնտին.

— Հրաժանքը ո՞ր տեղէն ես, տէրտէր, արցուց, հատիկ հատիկ արտասանելով իւրանքանչիւր վանկ:  
 — Տոմուզ գեղէն, պատասխանեց տէր Յուսիկ,  
 առանց «Ճառայ եմ, էֆէնտի» նախարանին՝ որ պանդուխտներուն բերանը պարտաւորիչ էր:  
 — Տոմուզ գեղէն, հըմ, մրթմրթաց էֆէնտին քթին տակէն:  
 Ու բարձրաձայն:  
 — Է, հոս ալ գիտե՞ս ո՞ւր է:  
 — Աթանապօլ չէ՞:  
 — Հա՛, ատ ալ գիտես եղեր: Աղէ՛կ, աղէկ: Է՛,  
 Հասան փաշան ալ գիտե՞ս ո՞վ է:  
 Ուսերը վեր թոթուելով, երեսը պատին դարձուցած, պանդուխտը արհամարանքով մը մրմրաց.  
 — Է, ես ի՞նչ գիտնամ, ո՞վ է: Ո՞վ կ'ուզէ թող ըլլայ: Աշխարհիս երեսը շունէն շատ հասան փաշա կայ:  
 Եկեղեցականները սկսան մօրու քնին չոյել: Էֆէնտին պարտաւորուեցաւ լայնկեկ թաշկինակի մը օժանակութեանը դիմել, արքայապիղծ յանդզնարանութիւնը չլսած ըլլալու համար: Ազնուաշու քները քթերնուն տակէն ամմա հիօսիւկ ա փսփացին իրարու: Էֆէնտին իր թաշկինակը ծալլելով շարունակեց ծանրութեամբ.  
 — Աս Հասան փաշան քու գիտեածներէ չէ՛, տէրտէր: Պէտի՛կթաշի Հասան փաշան է:  
 Սպառնացայտ շեշտը զոր էֆէնտին «Պէտի՛կթ աշ»ին զարկաւ, թէեւ ժողովականներուն երեսները մթադնեց, բայց բնաւ ներգործել չը թուեցաւ Հայաստանցի տէրտիրոջ վրայ, որ ա՛լ աս անգամ պոռթկաց.  
 — Է, ես ի՞նչ ընեմ, ո՞ր տեղին կ'ուզէ թո՞վ ըլլայ: Հասան փաշա մըն ալ մեր խասապան կայ: Ամիրա, ես քեզի բան մը ըսեմ, ասանկ սուրբ օրով մեծ մեղք

է, պատարագէն յետոյ անհաւատ շուներուն անունները բերաննիս առնելով ծոմերնիս աւրելը:

Ու հաւատացեալ քրիստոնէի խղճմտանքի խայթէն տանջուած ոտքի ելաւև եպիսկոպոսէն մեկնելու հրաման խնդրեց: Արբազանը խորհրդաւոր հարցումներուն շարժառիթն իմանալու ինքն ալ հետաքրքիր, խնդրուած թոյլտութիւնը զլացաւ:

Եթէնափին հարցումներն ու զմիոները անայլայլակ շարունակեց, առանց շուտափոյթ զոհացում չնորհելու իր շուրջը գտնուող հետաքրքիրներուն անհամբերութեանը:

— Աս Հասան փաշան ան քու մեմլիքերիդ Հասան փաշաներէն չէ, պոռաց գրեթէ:

Ու ձայնը ցածցնելով ցածցնելով.

— Աս Հասան փաշան Նորին Վեհափառութեան աչքն ու ականջն է. սովրէ' :

— Ե՛, ինձի՞ ինչ, ամիրա, ի՞նչ կ'ուզէ թող ըլլայ, դիմադրձեց տէր Յուսիկ, իր անհոգ արհամարանքի շեշտով: Կ'ուզէ աչքն ըլլայ. Կ'ուզէ ականջը, ո՛ր ծակը կ'ուզէ թող ըլլայ:

Եպիսկոպոսը այս մենամարտական պատասխաններուն ա՛լ վերջ մը զնելու ժականակը հասած համարելով, Եթէնափին խնդրեց տէր Յուսիկ հօր պարզօրէն յայտնել ինչ որ իմացնել կ'ուզէր:

Եթէնափին անդրադաւ որ եպիսկոպոսը այս անգամ կը զգուշանար «Զեր Վասեմութեան հրամանները հաղորդել» նուրիբագոծեալ բանաձեւին կիրարկումէն: «Ելքմպըլ» տէրտէրի մը կոպտութիւնը նոյն իսկ քառզիշին վրայ կ'ազգէր: Մաքին մէջ իր հեղինակութեան ըմբուտացման կասկածը ծնաւ: Բայց կը զգարթէ կացութեան տէրը ինքն էր: Նախ՝ ձեռքին հինգ մատերը շրթունքէն օղը, օղէն շրթունքը տարուբերով, գոչեց.

— Ժողովուրդը զբող այն ի՞նչ եղանակներ էին: Լուրը հիմակ գնաց Հասան փաշային: Ճուռնալ եղանք, նուռնալ:

Ու հազիւ լսելի մրմունջով մը.

— Ան ի՞նչ «ազատութիւն» էր որ պոռացիր, տէրաէր:

Եպիսկոպոսը, աւագերէցը, աթոռակալը, յօնքերնին պատեցին: Տէր Յուսիկ առանց վարանումի պատասխանեց:

— Մեր հազարաւոր տարիներու աղօթքներն են, մեր սուրբ հայրապետներուն դրած ծէսերն են: Ի՞նչ, աս ժամը հայ քրիստոնէի ժամ չէ:

Ու Հայաստանցին աչքերը խոլոր մոլոր ժուռ ածեց Եպիսկոպոսին երեսը, քահանաններուն երեսը: Բոպէ մը ամենքն ալ հիւզարհուր ցնցուեցան: Այդ հրուտնայուածքին մէջ Հայաստանի սպառնական ցասումը կը ցոլար: Քսամնեցաւ Եթէնափին ինքն ալ: Մեղմաձայն հազարով մըն էր որ պատասխանեց.

— Ան երանելիիները ուրիշ ատեն կ'ապրին: Հիմակ դարը ուրիշ դար է: Սուրբ հայրապետները, մեռնինք նէ, անդին հոգիներնուս փրկութեանը կ'օգնեն, ամա աստ դ մեզի չեն ազատեր:

Ու ինքզինքը գտնելով՝ հարցուց.

— Դուն հոս մնալու եկար:

— Այնպէս է, ատեն մը մնալու եկեր եմ:

— Է, մնալու եկեր ես նէ, ան քու Տոմուզ գեղդ մոոցիր տէ, խուզիզեզցի եղիր, Աստուծով նորէն գեղդ երթաս նէ, զոն ի՞նչ կ'ուզեն նէ ան եղիր: Հոս հէմ քեզի կ'ընես, հէմ մեզի: Հոս քաղաքագէտ ըլլալու է: Ականջիդ օղ ըրէ աս պատուիրանը — Օրթագեղ՝ սկիզբն իմաստութեան, երկիւղ Հասան փաշայի:

— Անանկ է Եթէնափի, անանկ է. շատ պատասխան

խրատներ, աղաղակեց ազնուաշութներու խմբերու միանուագ:

Եպիսկոպոսը միջամտութեան հարկ զգաց:

— Բայց էֆէնտի, ի՞նչ ընելու է հարցուց, դէմքը խոժուած: Աս Հասան փաշա է, աս Հիւսէյին փաշա է ըսելով մեր եկեղեցական արարողութիւնները փոխելու ենք, չնջելու ենք: Եթէ հինգ հարիւր տարի է ի վեր առ քաղաքագէտ իմաստութեան դպրոցին աշակերտած ըլլայինք՝ այսօրուան օրս Հայաստաննեայց եկեղեցի մնացած չէր ըլլար: Գացող պանդուխտն ալ ռազատութիւն» կ'ըսէր, եկողն ալ կ'ըսէ, ես ալ եթէ պատաստորեմ, պիտի ըսեմ:

— Սրբազն, սրբազն, խելքդ կանչէ որ տուն գայ, աղաղակեց էֆէնտին, ըսել ալ կա՛յ, ըսել ալ կա՛յ: Երեսուն տարի է որ առ ժամն եմ. օր մը օրանց մէկերնիդ լսեցի՞ք որ աղատութենէն ետքը ժողովուրդը «ամէն» պոռայ, «Տէր Ողորմեա» գոչէ: Հէ՛:

Այս ուշագրաւ դիտողութեան վրայ մտածելու համար քանի մը ըոպէ չնորհելէ յետոյ, արտմաձայն մրմիջնեց.

— Աս մէկ ամիսէ ի՞նչ կը դառնայ, չիյտէ՞ք:

Յուլիս տասնըհինգի ակնաթիութիւնը յուշարար ազդարարութիւն մըն էր. ազգին համար նոր ստեղծուած կացութեան ծանրութիւնը չմոռնալու զեկուցում մը, լոջացան երեսները, կարկեցան բերանները:

Էֆէնտին շուրջը աչք մը նետեց. դէմքերը այլափոխեալ տեսաւ: Հոգ չէ, թո՛ղ իրենք ալ քաշէին: Կէս ժամէ ի վեր ինքն ալ կը տասապէր իր իշխանութեան դէմ ընդվզումի նշաններէն: Կը զգ ար թէ իր ազդեցութեան տկարացումը Օրթազեղին աղետաբեր պիտի ըլլայ: Անդուխ մնալով իր թազն ալ անխոնեւթեան պիտի մզուէր: Ինքն իր մէջը փրկչի կոչում զգացողի դիտակցութեամբն էր որ ուզած էր Օրթա-

զեղը փորձանքի դէմ ապահովել: Հիմակ որ ա՛լ նպատակին հասած ըլլալ կը կարծէր, հարկ տեսաւ մեղմանալ: Կապը կտրելու չէր. ուստի խօսքն անուշութեամբ պանդուխտին ուղղեց:

— Հիմա, տէր հայր, ինծի մտիկ ըրէ որ ըսեմ, յայտարարեց: Ես ամենէն նախանձախնդիրն եմ եկեղեցական արարողութիւններու, բայց «հարկը օրէնքը կը լուծէ», ըսեր են:

Ու զառնալով միւս եկեղեցականներուն, աւելցուց:

— Ես քիշ կ'ըսեմ, զուք շատը հասկցէք:

— Բայց ի՞նչպէս ընելու է, էֆէնտի, հարցուց աւագերէցն անուշութեամբ:

— Ի՞նչպէս ընելու է, հիմակ ըսեմ. պատասխանեց էֆէնտին, ու տէր Յուսիկին զառնալով, իր հրահանգութեամբ տուաւ:

— Սա «ա յն բերնէդ կամացուկ մը կը հանես, հազուլով մը: Մարդ ենք, հազալնիս կը բռնէ, ան ալ մեղք չէ՛ եա: « Զատ օք կ'ուտես: կ'ուտե՛ս, տէրտէր, կ'ուտե՛ս, չէ նէ ա՛ն մեզի կ'ուտէ: «Եղբարց մերոց»ին Պազդ քիչ մը կ'անցնի: «Գերելոց»ին վրայէն, լիուտերով: Էֆէնտիմ, գերելոց ըլլալ չե՞ն ու զէր նէ, թո՛ղ խելքերնին զլուխնին կենան: Փա՛ռք Աստուծոյ, մենք ալ հայ քրիստոնեայ ենք, մեզի՞ ինչու գերելոց չե՞ն ըներ: Էֆէ՞մ:

— Անանկ է եա՛, անանկ է եա՛, ձայնեցին նորէն աշխարհականներու խմբերգը միանուագ ու բարեխրապն ալ շարունակեց:

— Աեւ շորհ յառաջիկային եկար մի, քեզի խույսն խուլան իզին, պոռա՛ ու պոռա, կ'ուզես նէ թող ձանդ մինչեւ Շնորհք էֆէնտիին տունը հասնի:

Ընդհանուր քրքիջ մը պատասխանեց այս կատակարանութեան, որ էֆէնտիին հանդարտացման բարեգուշակ նշանն էր:

— Հիմակ սինտոր ընելու էան առրվեցա՛ր ետ  
տէր հայր, ա՛լ երթաս բարով։ Տէր ընդ քեզ ըսելու  
հրահանգիչ էֆէնտին պանդուխտ քահանան արձակեց

— Էֆէնտի՛, յայտարարեց տէրտէրը ոտքի ելլելով  
ատանկ խօսքերէն ես բան մը չեմ հասկնար։ Սրբա-  
զանը եթէ կը հաճի, թող հրաման տայ, ու ա՛լ կիրակի  
օրերը ես սպասաւորութիւն չընեմ։

— Ե, էն աղէկն ալ ատ կ'ըլլայ, քրթմջեց էֆէն  
սին սրտնեղութեամբ։

Պանդուխտը եպիսկոպոսին առջեւը խոնարհութիւ-  
ըրաւ, երկու քահանաները առանձին ողջունեց,  
աշխարհականներուն ալ ընդհանուր բարեւ մը տալու-  
զուրս ելաւ։

— Զայն բարբառոյ յանապատի, անոր համար կի  
քաշեն եա, ըստ հեղինակաւոր ազնուաշութը իր քա-  
վիններուն։

Էֆէնտին ա՛լ խոնջ ու վաստակաբիկ, ժամացոյց  
հանեց, նայեցաւ և «օ՛» մը թոցուց։ իբր զարմաց-  
քին արտայայտութիւնը ժամանակին յառաջացմա-  
համար։ Անմիջապէս ոտքի ելլելով, «հրամեցէ՛ք, ուր-  
բազան հայր» հրաւէր կարդաց եպիսկոպոսին։ Թան-  
մը «հրամեցէ՛ք» ալ բոլոր ներկայ գտնուողներու-  
ուղղեց։

Ի վազուց անտի, Հայրապետ էֆէնտին ժամու-  
տօնախմբութեան օրը իր բնակարանը կոչունքի մն-  
ծահաց սեղանի շուրջը կը համախմբէր պատարագու-  
արբազանը, քահանայից դասը, ինորհութը ու երեւ-  
լիները։

Օրուան միջադէպն այս հնաւանգ առվորութիւ-  
չխանգարեց։ Էֆէնտին իր առաջին ցնցումէն ուշա-  
քերեկէ յետոյ, ինքն իր վրայ ջանք ըրած էր, ծանյ-  
խնդիրը անուշ տեղ կապելու գոնէ առժամարար, որ-  
պէսզի հանդիսաւոր ուրախութիւնը չի հարամնայ։

Ամէնքը դուրս ելան խմբովին։ Բակը զեռ-  
երիտասարդները կը սպասէին, գանձանակը ձեռքեր-  
նին, իփէնտին գոհացուց անոնք, բայց մունջ բերան,  
կը սպասէին և մուրացիկներն ալ։ անոնք ալ ուրա-  
խացուց։

Ժաղին միւս երկու քահանաներն եւս եկան միա-  
ցան խումբին, որուն կցուեցան՝ քանի մը քայլ ան-  
ջրպետով՝ լուսարարը դպրապետը, դպիրները, ժամ-  
կոչ մը։ Խորհրդարանէն քիչ մը առաջ բաց ակայ գտ-  
նուող քահանաներէն մին՝ բոլորտիքը դիտեց և տէր  
Ցուսիկը իրենց մէջը չտեսնելուն, միւս քահանային  
ըստաւ։

— Նոր պանդուխաը չիյտէ, իմաց տանք։

— Զգէ՛, ձգէ՛, յարեց ազնուաշուք մը, ամէն մարդ  
իր ըրածը կը քաշէ։

Բ.

— Այտ անունն ալ ուրկէ միտքն է ինկեր, հար-  
ցուց եպիսկոպոսը ժպտելով, երբ տիրացու Գարրիէլը  
քահանայ ձեռնադրուած օրը փափաք յայտնեց Յուսիկ  
անունով վերածնիլ։ Գեղացի տիրացուն, ազգային  
բոլոր սուրբերուն մէջէն Յուսիկ հայրապետին համար  
մասնաւոր հակում մը ունէր բնազդումով։ Ձեռնա-  
դրուելէն քանի մը տարի ետքը. երբ օր մը Պոլսոյ  
թերթերէն տեղեկացաւ թէ Սուլթանը իր բուրան  
Պատրիարքարան զրկած էր ու Պատրիարքն ալ զայն  
խունկով ու մոմով ընդունած էր, սրբութեան պատ-  
կերի մը պէս, «Ա՛խ Յուսիկ մը, Յուսիկ մը, Պոլիս  
Յուսիկ մը «չկար» աղազակեց»։ Լուսաւորիչին թոռը  
Դիոկղետիանոս կայսեր պատկերը ոտքի տակ առնելով  
ջարդ ու փլուր ըրած էր։ Տէր Յուսիկին ալ սրտէն  
ձայն մը կ'ըսէր որ՝ բուրան Պատրիարքարան հասած

օրը եթէ ինք Պոլիս գտնուած ըլլար, անդամ մը եւս  
պիտի հաստատուէր «անունին տէրն է ելեր» ժողովը-  
դական առածին ճշմարտութիւնը :

Երբ տէր Թաղէսոն վախճանեցաւ, փեսան տիրացու Գաբրիէլը անոր յաջորդեց։ Այդ թուականէն տասն տարի ետքը, մեծ-կոտորածին դուրսէն խուժանը Տո- մուզ գեղին վրայ յարձակելու փորձ մը ըրաւ։ Տէրտէ- րը հոն չէր։ տարագրեալը Պոլիս կը գտնուէր։ բայց գեղին երիտասարդները հոն էին։ Այցելուներուն ընդ յառաջ զացին, օդին մէջ զապաշխարութեան աղօթք- ները հնչեցնելով։ Ի լուր այդ ձայներուն, անկոչ հիւ- րերը լեղապատառ փախան։ Ու անկէ ետքը կիները զապաշխարութեան զանձանակին» առջեւ երեսնին կը խաչակնքէին, և «զօրութեանդ մեռնիմ» ըսելով զայն չերմեռանդաբար կը համբուրէին։

Սպաշխարութեան գանձանակին, ապաշխարութեան ազօթքներու մասին, ահա ինչ որ պատմած են Տոմոզգեղի երիտասարդները:

Տէր Յուսիկ Նորընծայ քահանան «մեղաց քաւութեան» սահմանուած ապաշխարանքները բաւական չհամարելով անոնց վրայ հատ մըն ալ ինք աւելցուց Ժամուն դուռը ապաշխարանքի գանձանակ մը դրաւ : Խոստովանանքի եկող ծերերը, կիները՝ ազջիկները կը դատապարտուէին մէջը հինգէն մինչեւ քսան փարա ձգելու, «ըստ չափու և մեծութեան մեղաց» : Տարի մը եաքը կիրակի առառու մը տէրտէրը գեղին երիտասարդութիւնը հաւաքեց ու գանձանակը ի ներկայութեան ամենուն բացաւ : Երիտասարդներէն երկուքը հետ առնելով քաղաք գնաց : Քանի մը օրէն վերադարձան : Յաջորդ կիրակին տէր Յուսիկ հետեւեալ ծանուցումը բրաւ .



«Ապաշխարանքի գանձանակի արդիւնքով սուրբ եկեղեցւոյն նուէր մը պիտի ընենք. ոսկի և արծաթ

ոչ ունիմք, ըստ Առաքելոյն, բայց զոր ինչ ունիմք,  
ի սրտէ տամք. Աստուած ընդունելի արացէ»:  
Ժողովուրդը ամէնց գոչեց, Երկու երիտասարդները  
խորանին առջեւ բերին հրացան մը գրին: Տերտերը  
զայն օրնեց և պատէն կախեց. փայտէ խաչ մըն ալ՝  
քովիկը, Գանձանակն ալ նորէն տեղը գրուեցաւ:

Տէր Յուսիկ հրացանը օրհնելէն յետոյ, որ  
ապաշխարանք մըն ալ երիտասարդներուն սահմանեց  
իշտուգանող այր մարդիկը կը պարտաւորէր «օրհնեալ  
հրացանով» թռչուն զարնել ու մատաղ ընել. «Աբելի  
պատարագն Աստուծոյ» կ'ըսէր: Ինքն իր ձեռքով  
հրացանը պատէն վար առաւ, վրան խաչակնքեց ու  
աչքին առջեւ մեղաւորները պատժին գործադրու-  
թեանը հրաժանգեց:

բանը պահպանութեան սարին ալ բոլորից աւ, ապաշխարան.  
քի գանձանակը նորէն բացին. այս անգամ արդիւնքը  
երկու հրացանի կը բաւէք. ապաշխարադիրը կոս-  
հեց որ երբեմն երբեմն երիտասարդներն ալ ին քնարե-  
րաբար գանձանակին բարեխօսութեանը զիմած էին

Տէրտէրը զեղի աղոց կարդալ կը սորվեցնէր։ Զեռ  
քերնին Ռոպէնսօն Քթիւզօէ տուած էր, որպէսզի ինք  
նոզնութեան գաղափարը անոնց մաքին մէջ մինէ  
չժեսէ՛ ք'ըսէր, Ռոպէնսօն իր կղզիին մէջ քասն փա  
րանց երկաթի մը կտոր ոսկիի մած կտորէ աւելի օգ  
տակար կը սեպէր։ Մենք ալ Ռոպէնսօնին պէս մե  
գեղը կղզիացած ենք։ Չոր կողմերնիս անհաւատնե  
րու ծովն է։ Մեր ժամն ալ ոսկին ի՞նչ ընէ։ Երկաթ  
կտոր մը մեր գործու աւելի լաւ կը տեսնէ»։



6

4846-2010

նակը շէն ու պայծառ մնալու նպատակաւ։ Երկիր վերադասներն ալ հետերնին շրջահար մը ժամուն նուէր կը բերէին։

Տիրացու Գաբրիէլը քահանայ ձեռնազրուելէն տառ տարի ետքը, գեղին ժամը քսան հրացան և երեսունի չափ շրջահար ունէր «ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց» ու քաջավարժ նշանառու երիտասարդութիւն մը։ Գնդակի սուլումը «ապաշխարութեան աղօթք» կը կոչուէր ժողովուրդին մէջ։ Այդ աղօթքը իր զօրութիւնը կոտրածին օրը ցոյց տուաւ։

Ապաշխարանքի զանձանակին հաստատութիւնը դիպուածական գաղափարի մը ծնունդը չէր, ծրագրին մասն էր։ Տէր Յուսիկ իր գեղը բարեկարգելու խորհուրդը շատոնց յղացած էր, տակաւին տիրացու եղած ատենը։ «Թ'զ' տէրութիւնները ենրդ յօդուածը՝ գործադրել տալու ետեւէ ըլլան, կը խորհէր ինքնիրենը։ Այդ օրուան սպասելով հանդերձ, եթէ առ այժմ քիչ մը մենք մեղի բարեկարգելու ըլլանք, զէ պիտի չըլւայ։ Աւելի բարին աչք չի հաներ։» Ու կ'ուզէր որ իր գեղը օրին մէկը ամբողջ Հայաստանին կենդանի մէկ օրինակ մը հանդիսանայ, և գործնականապէս ցոյց տայ ինքնապահպանութեան է՛ն կորուկ միջոցը որ ինքնօդնութեան մէջ կը կայանայ։

Տեղ մը կարգացած էր թէ Անգլիացիները իրենց տղոցը լողաւ սորփեցնելու համար, զանոնք կը բունեն ջուրը կը յետեն, առանց օգնութեան։ Կը թողուն որ տապլտկելով, տապլտկելով, տակ երթալով, վեր ելլելով ինքինքնին ազատեն ու իրենք իրենց ընտելանան ջուրին մէջ ապրիլ կարենալու դիւրութեանց։ «Մենք աւ, կ'ըսէր, ուզենք չուզենք, առ տղոցը կը նմանինք։ Ծովն ենք ընկեր, մեր զիսուն ճարը մենք պէտք է տեսնենք։ Եթէ սպասենք որ մեր ճայնը Պատրիարքարան լսուի ու մեղ ազատելու զուն—

Կթէ երբեք զալու ալ ըլլան — կը խեղղուինք կը լմնանք։»

Նորընծան շուտով զործի ձեռք զարկաւ, բարեկարգման յաջողութիւնը նախ և առաջ կրօնքէն ակըն-կալելով։ Գիտէր որ քահանան կրնայ ժողովուրդը իր ուղած ճամբէն քալեցնել, շնորհիւ այն ազդեցութեան զոր խոնականքներուն վրայ ունի։ Այս մտածութեամբ էր որ ապաշխարանքի գանձանակն ու աղօթքը հաստատեց։

Զէնքով ինքնապաշտպանութիւնը իր հներքին քաղականութեանը հիմն էր. իսկ «արտաքին քաղաքականութեան»՝ այսինքն՝ թուրք իշխանութեան հետ յարաբերութեանց մէջ «պատահականութեան», որ է վեր վար յարմարելու վարպետութեանը կը հետեւէր։ Որոշնց գանդատի համար առաջնորդարան չդիմել։

«Տէրտէրը Առաջնորդին կ'աղերսէ, կ'ըսէր, Առաջնորդը՝ Պատրիարքին, Պատրիարքը՝ Սատրազամին։ ԱՄի՞ մեռնիր իշտկո, գարուն պիտի զայ՝ առուոյտ ուռես»։ Ու Հայոց պաշտպանութեանը համար Սատրազամին զիմումը կը նմանցնէր «տանձին պահպանութիւնը արջէն ինդրելու» միամտութեան։ Կը ջանար ամէն գործ կարճ երկայն իր ձեռքովը կտրել լմնենել։ Մերթ կծու լիզու, երբեմն աղաչանք, այսօր սպասնալիք, վաղը քանի մը զահեկան, ու ծանր պարագաներու մէջ քանի մը մէծիտ մեծապէս նպաստեցնին գեղին կրած տառապանքներուն թեթևացման։

Կ'անդրագառնար, թէ տգիտութիւնը աղտոտութիւնը, ուտեստի անհօգութիւնը ժողովուրդին շատ աւելի աղիտարեր են քան թէ կառավարական հարըստահարութիւնները։ Հայ գեղացին այդ չարիքներուն զէմ մինչեւ աստիճան մը ապահովելու համար, ո՛չ Պէրլինի գաշնազրին, ո՛չ Պատրիարքարանին, ո՛չ Դրան միջամտութեանը ակնդէտ սպասելու պէտք կար։ Ինքը

Պոլսէն մէկ քանի թերթ կը ստանար ու գրքեր ո  
կ'ընդունէր։ Մասնաւորապէս առողջաբանական հրա  
տարակութիւններն էին իր հետաքրքրութիւնը գրա  
ւողները։ Կը ցաւէր սակայն որ Պոլսոյ մամուլին մէ  
քաղաքական անպէտ տեղեկութեանց և խորհրդածու  
թեանց շատ լայնկեկ բաժին մը յատկացնելով, անզի  
կը մոռցուին այն նիւթերը որոնց ընթերցումէն ժո  
ղովուրդը, մանաւանդ երկրին ժողովուրդը, կը նա  
ոք անչելտպէս օգոստիլէ իր բարոյական ու նիւ  
թական բարւոքմանը համար։ Կարգացածներէն սոր  
վածները կը ջանար հնարաւոր եղածին չափ գործա  
դրել տալ։ Օրինակի համար, գեղը առատ ջուր ունէր  
ու տէրտէրը ծայրայեղ խօսութեամբ հսկեց ժողովուր  
դին մաքրութեանը։ Աղէկ չլուացուողներուն հա  
զորդութիւն չէր տար, «Աստուած ո՛չ միայն մաքր  
հոգով, այլ և մաքրուր մարմնով ալ պէտք է ընդունիլ»  
կը հրատէր։ Պոլիս գացող իր աշակերտներուն յանձ  
նարարեց կարգ մը ընթացիկ դեղեր զրկել, ի միջ  
այլոց՝ քինին։ Հիւանդները կը դարմանէր առողջա  
բանական և բժշկական հրատարակութեանց օգնու  
թեամբ։

Լրագիրներուն մէջ խոզին օգտակարութեան վրա  
տեղեկութիւններ կարգալով, որոշեց մահմետականնե  
րւն ատելի կենդանիներէն գեղը քանի մը հա  
մացնէլ: Էրաւ չըսւ, մինչեւ էրզրումէն խոզ ճարե  
ռ գեղը բերել տուաւ և արտները սայսկեց: Բազմա  
ծինը կ'ածէր ու կը շատնար, առանց ժողովրդեան բե  
մը ըլլալու, վեց ամիսը անզամ մը տասնըհինգ քառա  
ձագ ցընկնելով: Տարին հազիւ մէկ երկու անդամ մի  
սի երես տեսնեղ գիւղացին հիմւկ յաճախակի խորո  
վածի համ կ'առնէր:

Այս խողաբուծութիւնը գեղի ապագային վրայ օգտակարապէս ազլելու առիթ մը եղաւ։ Օրին մէկը

թուրք զինորները այդ գեղը իջան, ուր շատոնց  
այցելած չէին: Ուղեցին, ըստ սովորութեան, կերա-  
կուիլ, բայց խոզէն զատ ուրիշ անասուն չտեսան:   
Հարիւրապետը սաստիկ բարկանալով ոչսը ծեծեց:  
Տէրտէրը վրայ հասաւ. ողբաց խաչնամահին ըրած կո-  
տորածներուն վրայ, ըստ թէ իրենք ալ աղքատու-  
թենէն ստիպեալ՝ այդ աղտոտ կենդանին կը պահէին:  
Գանգատեցաւ երաշտութեան մասին, ու խօսելով խօ-  
սելով, հարիւրապետը մինչեւ իր տնակը տարաւ: Հոն  
քանի մը հաւկիթ ճատեց, ճռւտ մը մորթեց և մար-  
դուն հրամցուց: Հասկցուց թէ «ունեցածնին չունե-  
ցածնին ան էր», ետքէն ալ թուրքին ափը տամնա-  
վարձք մը դրա: Զինուորականը կշտացած՝ զօրքերը  
վերցուց, «տոմուզներուն գեղը ուտելիք չկայ» ըսերով:  
Անցան գացին մէկ երկու ժամ անդին գտնուող Քիւրա-  
մեծ զեղ մը: Հոնտեզի Քիւրտերը գիտէին թէ իրենց  
զրացի Հայոց գեղը խոզ կար: Արդէն տնմուզլարը  
Էկօլի — խոզերուն գեղը — կ'անուանէին զայն. զօր-  
քերն ալ զործը մնացուցին, ամրող գեղը իրենց աշ-  
քին խոզով ծածկուած երեւցեր էր: Այդ այցէն յետոյ  
«տոմուզլարըն քէօյիւն ժողովուրդին բերանը «Տո-  
մուզլարըն քէօյի» փոխուեցաւ ու մինչեւ խթ կէս  
պաշտօնական յորդորջման պէս բան մը եղաւ: Ծնոր-  
հիւ խոզերու համբաւին, ա՛լ, այդ կողմէն անցնող  
գարձող անօթի զօրքերը գեղը կանգ չէին առներ:

Հարկաւաքներն ալ, նախապէս կշտանալէ յետոյ,  
հօն գալու խոհնեմութիւնը կ'ունենային: Այս ամէն  
առաւելութեանց վրայ կը բարդուէր տուրքէ ազատա-  
գրումը: Խոզը անտէր կենդանի մը կը սեպուէր, արս-  
աերը ինկած, ինչպէս թռչունը օդին մէջ, ոչ ոք անոր  
համար տուրք վճարելու պարտական էր: Ու կառա-  
վարական պաշտօնեաներն ալ մտքերնէն բնաւ չէին  
անցներ խոզին ձեռք դպջնել: Զգուանքն ալ սրբու-  
թեան պէս սարսափազզեցիկ է:

— Ախ , կ'սըէր տէր Յուսիկ , եթէ Հայաստանի ամէն գեղերն ու քաղաքները խողով լիցուին , հարըստանաբութեանց խնդիրը արդէն մասամբ լուծուած կ'ըլլալ :

三

Գարօն զեռ պղափկ տղայ եղած ատեն «անհաւասուներուն» դէմ ատելութեամբը արդէն ապագայ մը կը խոստանար։ Ամէն անգամ որ մօտակայ զեղ մը երթար, ետ չէր դառնար, առանց ճամբան թիւրքի ու Քիւրտի լակոտներու հետ կռուի բռնուած ըլլալու՝ Նախայարձակր միշտ ինքը։

ին: — Քեղի ի՞նչ ըրին որ անոնց զարկեր կը հարցնէ.

— βων με τηρήν;

— Ե, ինչո՞ւ զարկիր :

— Անհաւատ են,  
Գեղին տեսութ

մը թմբութեալ մօլուքին տակէն խնդալով կը

— Սրբկ Փշեկ պղտիկուց յայտնի է :

Հայրը, գեղին հարուստը, հետեւաբար և խռնեմութեան մարմնացումը, քանի մը ապասկով կը վարձատրէր աղուն կրօնամոլութիւնը:

բարբեկյւը ապագային իր աներոջը պիտի յաջորդէք Տէրտէրը սկսաւ իր փեսացրւին կարգաւ գրել սորվեցնել։ Աշակերտը քիչ ատենէն վարժապետին բոլոր

գիտցածները ինքն ալ սովորեցաւ: Կարգալու արդէն  
ուրիշ բան չկար, բայց եթէ ժամական մէկ երկու  
գիրք: Սակայն տէր թաղէսս ուրիշ հատոր մըն ալ  
ունէր, կը որիկ, գունդիկ, սեւուկ կողքով, զոր եր-  
բեք տղուն ձեռք տալ ուղած չէր: Գարօն քանի մը  
անգամ զայն ընդհամարած էր ու օր մըն ալ համար-  
ձակած էր խնդրել: Տէրտէրը ինքն իսկ ամէն անգամ  
որ այդ գիրքը բանար, «մեղա՛յ, մեղա՛յ», կը գոչէր:  
Ո՞չ ժամարար եղած օրերը, ո՞չ տօն օրերը զայն սըն-  
տուկէն դուրս կը հանէր: Բայց Գարօն այդ խորհրդա-  
ւոր հատորը օր մը ձեռքն ունեցաւ: Տէր-  
տէրը զինքը գործի մը համար քաղաք խրկած էր.  
բան մը մոռցած ըլլալուն՝ ճամբէն ետ դարձաւ ու  
շիտակ տէլտիրոջ տունը գնաց: Մարզը դուրս ելած  
էր, գիրքը բաց թողած, ակնոցն ալ վրան: Որմէ՞ն  
գաղտնի պահէր, ուրիշ կարդալ գրել գիտցող չկար:  
Գարօն գրքին վրայ ինկաւ, նախ կարդաց կողքին  
ոսկեզօծ խոշոր տառերը՝ «Աստուածաշունչ»: Ակաւ-  
թղթատել: Դիւրու թեամբ կը հասկնար, ուստի և համ  
կ'առնէր, ինքզինքն ընթեցումի տուած՝ կը մոռնար որ  
տէրտէրը կընար յանկարծ գալ, երբ մէկէն «Վա՛յ ա-  
նիծեալ» բացազանչումը լսեց, ու երեսին սպակ մը  
շառաչեց: Տէրտէրը գիրքը տղուն ձեռքէն յափշտա-  
շեց, ու նոյնհետայն իր արտը երթալով, կրակ վա-  
ռեց և Աստուածաշունչը խարուկեց, յիշելով. «Վա՛յ  
մարդոյն այնիկ, ոյր ձեռն զայցէ գայթակութիւնն  
երբ գիրքը կը վառէր, տէրտիրոջ աչքերն ալ լից-  
ուեցան:

Աշխարհաբար Աստուածաշունչ էր; Օրին մէկը անձանօթ մը գեղ եկած էր, իշու վրայ հեծած, հետաւալ պայուսակ մը; Տէրտէրը փնտոելով մէկ տեղ նըստեր խօսեր էին; Այցելուն աստուածավախ մէկը կ'երեւնար, անուշ լեզու; Երբ պիտի մէկնէր, պայու

սակը բացաւ, մէջէն գիրք մը հանեց և տէրտէրին նուիրեց: Վրան «Աստուածաշունչ» գրուած էր. քահանան գիրքը պազաւ ու ճակատին դրաւ: Աստուածաշունչ անունը լսած էր, երեսը տեսած չէր: Մարդը քանի մը հատ ալ ձգել ուզեց, բայց տէրտէրը անօգուտ համարեց զանոնք ընդունիլ. Կարդալ զիտցող ուրիշ ոչ կար: Մարդը մեկնելու ելաւ, տէրտէրն ալ հիւրին կ'ընկերանար: Ճանապարհին հանդիպեցան խումբ մը գեղացիներու, որոնք տէրտէրին «օրհնա» ըսին ու քովինն ալ բարեւեցին: Ասիկա օտարական ըլլաւով, իրենց ուշադրութիւնը գրաւեց: Խումբին մէջէն մէկը մարդուն դէմքը յիշել կը թուէր, ուշի ուշով երեսը նայեցաւ, ու մէկէնիմէկ զոյեց.

— Պատուելի՛, դուն հոս ի՞նչ բան ունիս:

Քանի մը շաբաթ առաջ, քաղաքը անոր հանդիպած էր, կոռու մը ատեն, որուն ինքն ալ միջամտելով՝ մէկ երկու բոունցք ալ պատուելիին գլխուն ինք իջեցուցած էր:

— Հո՞ս ալ Տէրոջը խօսքին համար եկեր ես, հա՛, շարունակեց:

Ու տէրտէրին դառնալով պոռաց.

— Տէրոջ՛ր, աս մարդը բռու է. դուն առար հետ ի՞նչ բան ունիս:

Տէրտէրը շուարած, սկսաւ խաչակնքել, «Հալին մեղք, հալածին գեւք» աղաղակելով: Աժբոջ մարմառվը կը դողոր: Գեղացիները պառուելիին վրայ թափեցան և սկսան տիել: Մարդուկը հազիւ թէ կըրցաւ իշուն վրայ նկտուիլու փախչել, պայուսակը հոն թողլով: Քիչ վերջ բոլոր գեղը հաւաքուելով՝ կրակ վառեցին ու գրքելը այրեցին: Տէր թաղէոս բէն հատ մը փրկուած էր: ինքն ալ զայն անմիջապէս պիտի զոհէր: Կրակի տակէ առաջ, մէյ մը աչքէ անցնելու փորձութիւնը ունեցաւ: Բոնուեցաւ: Աղամ

Եւա, կայէն, Արէլ, Նոյ նահապետ, Յովսէփ Գեղեցիկ անունները լրած էր, բայց ի՞նչ ըլլալնին մանրամասնօրէն չէր գիտեր: Խորոյկը միւս օրուան պահեց: Միւս օրն ալ ձեռքը առաջ չգնաց: Կը նղովէր բռոտը և կը լափէր գիրքը:

— Գիռութեան ծառն ալ ասանկ ըլլալու է. 'ըստէր ինքնիրեն: Ան եւան ալ ինծի պէս մէյ մը բըռնուեցաւ: Վաղը աս գիրքը էրեմ աղատիմ, ևս ալ չպատճուիմ:

Միւս օրը՝ «Աստուու ողորմութիւնը» մեծ է, ըսելով այրումը յաջորդ օրուան կը ձգէր: Զգձգումը հասաւ մինչեւ այն օրը, որ ուրիշին ալ մեղքին պատճառ եղաւ: Առաջին թափով այրեց լմացուց, խզմատանքի խայթին աղատուեցաւ: Խղձի թեթեւացում մը որ սրտին շատ ծանր եկաւ:

\*  
\*\*

Գարրիէլը միտքը զրաւ այդ Աստուածաշունչէն քաղաքը փնտուել, բայց խուզարկութիւնները զգււաւորութեամբ ընելու հարկը զգաց: Տէրտէրին ընթացքը իրեն ենթադրել կուտար թէ ստակը բան մը ըլլալու է», Սակայն ի՞նչ: Ո՛ւ է ենթադրութիւն չէր կրնար ընել: Գարնան, յաճախ քաղաք կ'երթար: Կրնար ընել: Գարնան, յաճախ քաղաք կ'երթար: Տէրտէրներն ու վարդապետները իրեն ծանօթ էին. Տէրտէրներն ու վարդապետները, որոնցմէ լրադիր ինչպէս և դպրոցին վարժապետները, որոնցմէ լրադիր կ'առնէր կը կարդար: Անոնց ձարպիկօրէն հարցումներ ըրաւ Աստուածաշունչին վրայ: «Հոս չկայ, կ'ըսէին, շատ սուզ է: Վաղքը հատ մը ըլլալու է, բայց ձեռաշատ զիր է, դուրս չեն հաներ, մարդու ցոյց չեն տար»: Պատուածաշունչ ըսելով ամէնքն ալ գրաբառը կը հազնային:

Վարժապետներէն մէկուն՝ Արշամին՝ մասնաւոր

համակրանքը կը զզար: Օր մը երբ մէկտեղ կ'երթաւ յին, անիկա արմու կովը Գաբրիէլը հշտեց, քովերնուն ճիւպպէլի մարդ մը անցած ատեն:

— Զեր գեղը ծեծ կերած մարդը աս է, ըստւ:

— Բոռտը, հարցուց, դողալով:

— Նոյն ինքն պատասխանեց վարժապետը ծիծառելով: Արշամ Պոլսեցի էր ու ազատամիտ, բայց պաշտօնը զինքը խոնմութեան կը պարտաւորէր: Գաբրիէլը քաղքէն չըլլալուն՝ վարժապետը կը համարձակէր իր ժամկար բոլորովին չզսպել, ու նաև քանի մը խոսք ըսել:

— Մարդուն գրքերն ալ այրեր են եղեր, աւելցուց հեգնօրէն:

— Այո՛, բռոտի գրքեր են, էրեր են:

— Է՛, բռոտի գիրքը ի՞նչ է, զիտե՞ս:

— Բռոտի գիրքը բռոտի գիրք է, ի՞նչ պիտի ըլլայ որ: Կարգացողը դժոխք կ'երթայ:

Սյո զեղջկտկան պարզամառթիւնը շատ զուարձացուց Պոլսեցի «միւսիւն», որ բռոտի գրքերէն այլապէս տարբեր ընթերցանութիւններով պարտապած էր, առանց զէպի դժոխք ուղեւորութեան մը երկիւղին:

— Առ բռոտի գիրք ըսածնին՝ Աստուածաշունչ է, ըստւ ընկերոջ:

Տղուն շունչը բռնուեցաւ, «Աստուածաշունչ» անունը լսելուն: Անյոյս կորսուած սիրելիի մը հետքը կարծես մէկնիմէկ գտած ըլլար: Բայց միտքը կը մթագնէր, երբ վարժապետը «Աստուածաշունչ» ու «բռոտ» բառերը իրարու կը կցէր: Հրեշտակն ու սաստանան մէկ կրնա՞ն ըլլալ:

— Բռոտները Աստուածաշունչ կ'ունենա՞ն, հարցուց շուարած:

Վարժապետը խնդաց:

— Ի՞նչու շունենան: Անոնք ալ քրիստոնեայ չե՞ն մի. ըստւ:

— Քրիստոնեա՞յ մի: Վարժապետը վրաս կը խընդա՞ս: Պահք ու ծոմ չը անողը ընտո՞ր քրիստոնեայ կ'ըլլայ: Ծնդդիմաբանեց Փարօն:

Արշամ չուզեց աւելի առաջ երթալով խեղճ տղան բոլորովին գայթակղեցնել: Գիտէր որ զեղացի միամիւր մէկնիմէկ իր զարափարներէն բան չկրցաւ հասկընալ, առանց նախապատրաստութեան:

Ու զուցէ զուրսը շատախօսութեամբը իր գլխուն փորձանք մըն ալ բերէր: Խօսակցութեան նիւթը փոփել ուզեց, բայց Գաբրիէլին միտքն ա'լ խոռվեալ էր: Անշուշտ վարժապետը վրան՝ կը խնդար «բռոտները Աստուածաշունչն ունին» ըսելով: Այո՛, անոր ձեռքին Աստուածաշունչն էր: զայն քիչ մը կարդալուն համար էր որ ապտակ կերած էր: Խնչո՞ւ: Եւ ինչո՞ւ տէր թագէոս այդ Աստուածաշունչը երրեք իր ձեռքը տալ էիր ուղած, ինչո՞ւ, ի՞նչ կար: Խեղճ տղուն ուղեղը խմլտուքով լեցուած էր: պիտի ճաթէր: Ա՛ւ չդիմացաւ:

— Արշամ էֆէնտի, ատ Աստուածաշունչն հատ մը բնձի կրնա՞ն ճարել, խնդրեց:

Վարժապետը տղուն երհուը նայեցաւ ուշադիր: Զէ, անիկա իրն խաղ մը պիտի չխալար:

— Խնձի երթանք, ըստւ:

Անխօսուկ քալելով մինչեւ վարժապետին տունը գացին:

Սենեակին դուռը կզպելէ յետոյ, վարժապետը սընտառւկը բացաւ, ճերմակեղենները դուրս հանեց, անոնց տակէն՝ թուզերն ու գրքերը: Խորը, լսթերու մէջ պլուած կորիկ զունտիկ գիրքը, որուն սեփ ու սեւ կողքին վրայ ոսկեշող տառերը կը փայլէին: Գաբրիէլ գողողալով ձեռք առաւ ատ գիրքը: Բացաւ նայեաւ, նոյն էր ինչ որ տէրտէրին քով տեսած էր:

— Թէ որ կ'ուզես, հետդ ա՛ռ տար, քեզի ըլլայ, բայց մարդ չը տեսնէ, ըսաւ վարժապետը:

Գարրիէլ ուրախութենէն ինքնիրմէն դուրս ելաւ: Բայց ի՞նչու «մարդ չտեսնէ». Աստուածաշունչը ինչու գաղտնի պահուի: Ի՞նչ կար որ վարժապետը զայն անտուկին խորը պահուըտցուցած էր: Ալ Արշամը բացուեցաւ, քըզի խոստվանանը մնայր ըսելով: պատմեց ինչ որ տէրտէրին տունը զլիսուն եկած էր: Վարժապետը ա՛լ չխնդաց: Դէմը անմեզ ու լուրջ աղայ մը կար, որուն հետ հոգեբանօրէն պէսոք էր վարուիլ:

— Բարեկամ, ըսաւ, հիմակ դուն սս գիրքը կարգա՛, միաբդ թո՛ղ բացուի: Տէրտէրը բարի տղէտ մըն է ժողովուրդին պէս: Դուն շատ բան կարգա՛, շատ մտածէ, անկէ ետքը կը խօսինք: Նա՛, քեզի ուրիշ գիրքեր ալ տամ:

Ու անտուկին մէջէն հանեց փոքրիկ Հայոց պատմութիւն մը, Թոպէնառն մը, Յուշիկները: Գաբրիէլ ամէնքը ծրաբեց, տուրիկի մը մէջ նետեց, զայն ուսէն կախեց, ու թեթեւցած, ուրախ զուաթ ճամբաց ինկաւ իր գեղը:

Տարի մը վերջ գեղացիները իրենց Գաբօն փոխուած կը տեսնէին: Թիւրքերուն ու Թիւրտերուն հետ կուի ընելէ կը զդուշանար, զիւզին մէջ ամէնուն հետ անուշ վարուողութեամբ կը ջանար վէճերն ու կոււները կարգադրել: Զմեռը պղտիկ տղաքը զլուխը ժողովուած, անոնց կարդալ զրել կը սովորեցնէր:

Արշամին քովէն մեկնած օրը շիտակ գեղին մօտակայ լեռը երթալով, գրքերուն առորիկը հոն քարանձաւի մը մէջ, խոշոր քարէ ծածկոյթի ներքեւ ապահոված էր: Շաբաթը քանի մը անգամ այդ սարը կը վազէր, անհամբեր, սիրու տրոփուն, իբր սիրուհիի մը հետ ժամագրավայր մը, ու բաց օդին խորհրդաւար

լոռութեանը մէջ, կը կարդար ու կը կարդար: Ընթերցումները դեռ մտքէն ներս չեն թափանցեր, բայց կը թողուին ազօտ իմն պատկերներ, որոնք նման անտեսանելի մելանով զրուած էջերու, օրին մէկը պայծառափայլ պիտի շողային ուրիշ ներգործութիւններու ազդեցութեամբ: Զմեռները քանի մը ամիս քարզը կանցնէր: Գրաբառին մարմաջնն բռնուած, Արշականցն քերականութեան դասեր առաւ, վարժապետը իր գրքերը կարգաւ փոխ կուտար: Թէեւ ճոխ գրատուն մը չունէր, երեսուն զիրք միայն, բայց անոնց մէջ՝ Եղիշէ. Լոտոփվերտացի. Հայրունի: Գրքերուն չափ նաև Պոլսեցի ու սուցին խօսակցութիւնները, պարզած տեսութիւնները այդ խոպան միտքը հերկելու սժանդակեցին: Գորբիէլ սկսու կարծիքներ ունենալ, համոզութերու տէր ըլլալ, և իբրն սիփական գաղափարներ ստեղծել:

Ապագայ տէրտէրը Քրիստոսը սկսաւ ճանչնալ ու սիրել: Բայց Պողոսն էր զինքը քաշողը: Քրիստոս երկինքը ցաթած տրտմանոյ լուսընկային պէս կը խանդաղատէր իր սիրտը: Առաքեալին յեղափոխի շունչ մը իր հոգին կը խոսուիք: Աւետորանը կը կարգար ինքնամփեփ մտքով: յիտ ընթերցման թուցած կը մնար, գրէթէ երազուն: Գործք Առաքելցին էջերը բացած ատեն չէր կրնար նստուկ մնալ, մերթ ապահաժի մը կրնած, մերթ քալելով կը կարդար բարձրաձայն, ներքին անբայատելի վրդովումէ մը տագնապած:

Կամաց կ սմաց, Աստուածաշունչն ու Հայոց պատմութիւնը իրարմէ զանազանել սորվեցաւ: Ծմբոննեց թէ Հին ու Նոր կատկարանները ամէն ժողովուրդներու համար էին, Եղիշէն Հայուն միայն, Առաջ բռու ու մահմետականը միեւնոյն սեւազէմները կ'երեւէին իր աշքերուն: Գեղացին համար ան ա՛լ անհաւատ,

ա՞ն ալ : Հիմակ այլեւս բողոքականը չէր ատեր , բայց պիտի ատէր թիւրքը , եթէ անիկա նոյն իսկ հայադաւան քրիստոնէութիւնը ընդունէր : Ազգութեան գիտակցութիւնն էր որ կը վերածնէր : Ինչպէս մեռեալը պատանքը փաթթուած կը մնայ գերեզմանին մէջ , սպասելով փողիարութեանը որ յարութիւն պիտի առց իրեն և պիտի միացնէ հոգիին . այսպէս սալ ազգութեան գաղափարը կը ննջէր զեղացի պատանիին սըրատին խորը , կրօնքի պատանքներուն մէջ պլուած : Հայոց պատմութիւնը եղաւ փողը Գաբրիէլեան որ մահաքունը արթնցուց և հայութեան հոգին միաւ առրից :

Իր հողը հիմակ այցեւս պարզ նիւթ մը չէր . իրեն համար . անիկա պատմութիւն ունէր . կեանք կը ուշղիսէր անկէ : Հոն Հայկն ու Վարդանը , Յուսիկը ու Ներսէսը ապրած էին , և ինքն այդ հողին զաւակն էր ու անոնց զաւակն էր : Լեռներ ու ձորերը լեզու ելած , իրեն հետ կը խօսէին : Երբ քարայրէն կը մեկնէր , ընթերցումներէն սարսուն , իրեն կը թուէր իրը թէ այն զիւցազնց սառւերները կը յածէին իր շուրջը երկիրածութեամբ կանգ կ'առնէր , ու սրտէն Արտաշէսին և Տրդատին պաշտօն կը մատուցանէր :

Անցեալին խանդավառ սիրու կ'արիւնէր օրուան Հայաստանին համար : Ու բան մը ընելու անկարութիւնը զգալով , երբեմ փորձութիւնը կ'ունենաք անիծելու այն օրը , երբ Աստուածածնչը ձևաքը անցած էր , և իրեն՝ քիչ մը ինքնազարդարգացման պատճառ եղած : «Միա՛յն գիշերը ցոյց առլու համար ինչո՞ւ կոյրին աչքը բանալը , կ'ողբար :

Արշամ այլեւս Գաբրիէլին ազգասիրութեան խոստովանահայրն էր , վշտերուն ցաւակիցը , ու նաև սփոփիչը : Եաանդուն երթասարդ մը այդ վարժակետը պիտի Պոլսոյ թաղային գպրոցէ մը շըջանաւարտ , թիւրքիոյ մայրաքաղաքէն մեկնած էր Ներսէս Պատ-

րիարքին իշխանութեանը է՞ն յաւսատու օրերը , երբ հայ ժողովուրդը ամէն գիշեր կը պառկէր անուշ երազ զովը թէ առտուն ինքնավար Հայաստանի մը մէջ պիտի արթնար : Հետը կը կրէր իր հաւատքը զոր կը ջանար տէրտէրցուին ալ փոխանցել :

— Վեց պետութիւնները ինչե՞ր պիտի ընեն , սպասէ , սպասէ , կ'ըսէր բորբոքած :

— Թէ որ բնելու չըլլա՞ն նէ , կը հարցնէր զեղացին , որ թէև քիչ շատ ուսում ստացած , բայց միշտ կը մնար զեղացի , — կասկածոտ , զժուարահաւան :

— Հէջ անանկ բան կ'ըլլա՞յ , կ'առարկէր վարժապետը , Պոլսեցիի մը գիւրահաւան հոսնոսութեամբը :

Երկու տարի եւս անցաւ ու Հայաստանի վիճակը ո՛ւ և է նոր փոփոխութիւն չը կրեց : Վարժապետը քիչ մը թուլնալ սկսած էր , երբ Ռաֆֆիին «Սենթը» ձեռքը անցաւ : Ինքը կարդալէն յետոյ՝ գիրքը Գաբրիէլին տուաւ : Անիկա տանըհինդ օր վերջը քաղաք կը վերազանար , «Քիրկութեան ճամբան հիմա՛կ գտանք» , ըսկելով : Վարժապետին հետ խորհրդակցեցան : Ռաֆֆիին գրքերը պէտք էր բերել տալ և ժողովուրդին մէջ տարածել :

Ժողովուրդը պէտք է կրուի պատրաստենք , կ'ըսէր տէրտէրցուն Մենք մահմետականներուն կռնակէն հանոյելով չէ որ պիտի փրկութիւնք : Գայլը պառաւին թոռը տարեր է , ան ալ միսիթարուեր է որ գայլին ետեւէն հինգ մատովը մուր է տուեր : Գայլին բերնէն հայրենիքնիս պիտի ազատենք , կրակին լուսէն անիկա ահաբեկելով :

Անկէ ետքը սկսան խորհուրդներ յղանալ , ծրագիրներ պատրաստել :

Մինչ այս , մինչ այն , Գաբրիէլ քանը կ'անցնէր , տէրտէրին աղջիկն ալ տասնըհինդը մտած էր : Ամուսնացումը որոշուեցաւ ու կատարուեցաւ : Քանի մը

ամիս ետքը Գալրիէլին հայրը կը մեռնէր, երկու տարի ետքն ալ՝ տէր թաղէսոը: Տիրացու Գալրիէլը՝ մանչ զաւակի մըն ալ հայր՝ աներոջ յաջորդեց:

Հայոց հայրապետներէն Յուսիկը իր սրտին տիրած էր: Անոր մէջ կը անանէր նիւթական ուժին վրայ գաղափարին յաղթաճակը: Մերուկ եպիսկոպոս մը ըստ իր երեւակայածին, միսմինակ, առանց զէնքի դիմադրած էր Կայսրերու և թագաւորներու: Տիրացուին համար Պոլսոյ Սուլթանը Դիոկղտիանոսին կը նմանէր, ու ամէն եկեղեցական ալ Յուսիկ մը կը բնար հանդիսանալ: Այդ մէրէն ու գաղափարէն մղուած Յուսիկ անունով քահանայանալ փափաղեցաւ:

\*\*\*

Նորընծային քարոզներուն համբաւը տարածուեցաւ շրջակաները: Ազէկ եղանակին, թէ՛ մօտիկ գեղերէն թէ քաղաքէն ժողովուրդը տէր Յուսիկը լսելու կուգար: Բազմութիւնը կը հաւաքուէր զերեզմանատունը, երկիւղած լուսթեամբ մտիկ ընելով իր սրտին խօսող պարզուկ լեզուն: Արշամ միշտ ունկընադիրներուն մէջ՝ իր սիրերու կը յարգէր տէր Յուսիկը, որուն ինքինքը հոգեւոր ու մտաւոր ծնողքը համարելու իրաւունքը տնէր: Մտերիմներ էին: Օր մը վարժապետը տէրտիրոջ դիտողութիւն ըրաւ. թէ քարոզներուն Աւետարանէն ընարան չէր առներ: Միշտ էին կտակարանը, Գործք Առաքելոցը կամ ազդային սուրբերը կը ներշնչէր զինքը:

— Հին կտակարանն ալ Սուրբ գիրք չէ, հարցուց տէրտէրը ժպատելով:

— Անանկ է Սուրբ գիրք է, բայց Աւետարանն ալ շատ անուշ է, պատասխանեց վարժապետը:

Տէր Յուսիկ քանի մը բոգէ վարանումէ յետոյ ըսաւ.

— Զե՞ս վախնար որ չատ անուշութիւնը մեր ժողովուրդը մեղկացնէ:

Դիտողութիւնը նոր էր: Արշամ սկսաւ մտածել: Կը տեսնես, եղբայրս, շարունակեց տէրտէրը, որ մեր արօները վարողներ եղներ են: Մեզի կեանք տուող ցորենին ան պատիկ հատիկները ունենալու համար խոչոր խոչոր, ուժով եղներ պէտք են: Գառն ուկով արտ կրնա՞նք հերկել:

— Անչուշտ ոչ:

— Մեր ո զգին բարոյական կեանքն ալ ատղաշտերուն կը նմանի, մանաւանդ որ խոպանացեալ, անմշակ է ու հիմակ տրամ հող դարձած է: Գառնուկին քաշած արօրովը չենք կրնար հոն ակօս բանալ և սերմացանք ընել:

Արշամ ձախ ձեռքին մատներովը իր պղտիկ մօրովը սկսաւ արագ քարչկատել: Տէրտէրը վերջն ո՞ւր պիտի բերէր: Սա կոչտ զելացիին մէջ նոր մարդ մը երեւան կուգար, իր մտքէն չանցած:

Տէր Յուսիկ յանձնապատասխն մը չըլլալուն, մեծ զոհունակութիւն պիտի զգար, եթէ մտածութիւններուն վաւերացումը իր վարժապետէն լսէր: Միտքը ամփոխելով, դաւանանքը կարձասօս բանաձեւեց.

— Քրիստոսը, ըսաւ. իրը գառն Աստուծոյ կը ներկայացնեն: Գառնուկը կը սիրենք, կը փայտայենք, բայց առանց իրեն ալ կրնանք ապրիլ: Իսկ կեանք քերնիս եղէն է, վասնզի ուժովն ա՛ն է:

Ու երկինք նայելով, յարից:

— Ուժովը մէկալն է:

Արշամ ալ ինքնաշաշտմամբ վեր նայեցաւ, իրը թէ ինքն ալ բան մը տեսնել հաւտար, ու բան մը չգըտնով հարցուց.

— Մէկալը ո՞վ է:

— Եսովան եղաւ պատասխանը:

Տէրտէրը իր գաղափարը պարզեց .

— Ես շատ մտածելով՝ համոզուեր եմ որ, ըստ  
մեր ազգին համար Տէր Ենովային հովանաւորութիւնը  
պէտք է։ Եգիպտացիներուն ձեռքէն ժողուրդը Փըրու-  
կողը ան եղաւ։ Մենք ալ Փարաւոն ունինք մեր  
գլխուն վրայ, մենք ալ անհաւատներուն զերին ենք։  
Ենովային խրատներուն մտիկ ընելով պիտի ազա-  
տինք։

Արշամին երեսը կ'այլակերպէր, աչքերուն մէջ  
փայլ մը կը շողար, որմէ տէրտէրը ազդուեցաւ, ու  
քաջալերուած՝ իր տեսութիւնները աւելի պարզեց։  
Տէր Ենովան իր ժողովուրդը տանջողին գլխուն ամէն  
փորձանք կը բերէր։ Եգիպտացիներուն զաւակներն  
ալ սպաննել տուաւ, անոնց ոսկեզններն ու արծաւ-  
թեղէններն ալ հսրայելացիներուն հաւալ ընել տուաւ։

Այս յիշատակներէն բորբոքած, տէրտէրը զայրոյթի  
թեթեւ շեշտերով մը ազաղակեց։

— Հիմակ, օրհնած, դուն ըսէ, ես ժողովրդիս  
ընտո՞ր խրմտ տամ որ բաճկոնակդ առնողին, հանէ  
շապիկդ ալ տուր։ Աս նզովեալ անհաւատները շապիկ-  
նիս ձեռքովնին կը քաշեն կը հանեն. մեր հանել տա-  
լուն չեն սպասեր։ Եկելեմ ժողովուրդին՝ «մո՛րթդ ալ  
տո՛ւր» պատուիրե՞մ։ Արդէն ան ալ կ'առնեն։ Եթատկը  
Աստուած թող մեղք չնամարի, իմ բերանս առաջ չեր-  
թար ժամ եկողին խրատ տալ որ մէկ երեսիդ զար-  
նողին, միւսդ ալ զարձուր։ Աս շուները մեր քէֆին  
չեն սպասեր որ աշ կամ ձախ երեսնուս զարնեն։  
Աջին ալ կը զարնեն, ձախին ալ կը զարնեն,  
քթերնուս ալ կը զարնեն, կանակնո՞ւս ալ կը զարնեն,  
սրտերնո՞ւս ալ կը զարնեն։ Կը զարնեն, կը զարնեն,  
կը զարնեն։ Ալ տեղ մնա՞ց որ զարձնենք, եղբայր  
գո՞ւն ըսէ։

Պոլսեցի վարժապետը զգածեալ, լուս կը մնար։  
Աշակերտը հիմակ ինքն էր։ Տէրտէրը մահմետականին  
ձեռքէն ոսկրոտի դարձած հայ զեղացին կը խորհրդա-  
նշանէր։

— Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ ա՛ս է  
Տէր Ենովային կամքը, և ես ալ ժողովրդիս ասանկ կը  
պատուիրեմ։ ի՞նչ կ'ըսես, գէշ կ'ընեմ նէ՝ շիտակը  
զբուցէ՛, հարցուց քահանան։  
Վարժապետը՝ յուզուած, երկու ձեռքովը տէրտի-  
րոջ աջը քաշեց համբուրեց։

\* \*

Աշնան երկուշարթի առտու մը Արշամ յանկարծ  
գեղ եկաւ։ Առջի օրը քարող լսելու համար հոն  
գունուած ըլլալուն, տէրտէրը զարմացաւ այս յանկար-  
ծական վերադարձին։

— Խե՛ր ըլլայ, հարցուց։  
— Սարը երթանք, պատասխանեց վարժապետը  
խորհրդաւոր։

Մէկտեղ ճամբար ինկան։  
Աշ շատոնց ի վեր էր որ տէրտէրը իր գրատունը  
թաքսոնցի մէջ ծածկելու պէտք չունէր, մանաւանդ  
որ գրաբար Աստուածաշունչ մըն ալ աշխարհաբարով  
փոխանակած էր։ Բայց սարը խորհրդաւոր Քորերն էր,  
փոխանակած էր։ Զոն կ'երթար, մինակ կամ իրեննե-  
հայ եղած էր։ Հոն կ'երթար, սարին կամ իրեննե-  
հայ եղած էր։ Այդ օրն ալ զացին սարին կատարը  
կը զգացուէր։ Այդ օրն ալ զացին սարին կատարը  
հանգչեցան, աշնանային հեշտ արեւով արբախ։

— Երեսէդ կը տեսնուի որ հրճուանքի մէջ ես։  
Ուշախ լուրեր ունենալու ես, հարցուց տէրտէրը։  
Վարժապ տը ծոցէն ծրար մը հանեց, թուղթի մը

մէջ փաթթուած, ու խնդալով, երկնցուց տէրտէրին  
որ.

— ի՞նչ է հարցուց:

— Բա՛ց, տե՛ս, ըստ:

Բացաւ: Լրագիրներ էին, մէջէն ծալլուած: Պոլսոց  
թերթերը կը ճանչնար, ասոնց ձեւն ու տառերը իրեն  
անծանօթ էին:

— Դարձո՛ւր, մէջը դարձո՛ւր, ըստ վարժապետը  
անչ սմբեր:

Դարձուց կարդաց, ու զարմանքով դիմացինին  
երեսը նայեցաւ:

— Պոլիս սասնկ բանե՞ր կը հրատարակուին, հար-  
ցուց ապշած:

— Պոլիս չեն հրատարակուիր. Եւ րոպա: Ուշա-

«Արմէնիա»ին առաջին թիւերն էին:

Տէրտէրը սկսու բարձրայն կարդալ, արագ արագ գ-  
տամ կարդացած էր, չիմակ նորէն յափշտակուած,  
շեփո՛ր, մարտորոտ գոռո՛ւմ», գոչելով, ընթերցումը  
յաճախ կ'ընդհատէր:

Տէր Յուսիկ թէս ինքզինքը կը զսպէր. բայց վար-  
ժապետէն ոչ նուազ յափշտակուած կ'երեւար: Այդ  
կաններն հայ հերոսներու, եղիշէն մինչեւ Ռաֆֆի:

— Ուրեմն, ա՛լ գործի ժամը հնչած է, հարցուց:

— Հնչած է, հնչած է, պոռաց վարժապետը, խան-  
դավառ հոսկոսութեամբ:

Ու «Արմէնիա» մը առնելով համբուրեց զայն, տէր-  
տէրին ալ համբուրել տուաւ: Եւ օդին մէջ բարձրա-  
ցընելով.

— Ա՛խ, դրօշնիս, գոչեց:

— Ու զինուորը, զէնքը ո՞ւր են, հարցուց  
տէրտէրը զգածեալ ձայնով:

Վարժապետը պաղած մնաց:

Տէր Յուսիկ ժայռի մը կոթնած կեցաւ, համրիչը  
հանեց. Կը քաշէր ու կը մտածէր, մերթ երկինք,  
մերթ շուրջը դիտելով: Արշա՛ր ճակատը շփշչելով  
կ'երթար կու զար: Քառորդ ժամու մը մտածկոտ լուս-  
թենէ յետոյ.

— Բարեկամս, ըստ տէրտէրը մեղմաձայն, ժո-  
ղովուրդը պատրաստենք: Դրօշին տակ՝ բանակ, շե-  
փորի գոռումին՝ զէնք պէտք է:

Ու պարզեց երկար ատենէ ի վեր յղացած խոր-  
հուրդները. «ապաշխարանքի գանձանակի մը», «ա-  
պաշխարանքի աղօթքներու» հաստատման ծրագիր-  
ները վարժապետին հաւանութեանը ենթարկեց: Երի-  
տասարդին պատասխանը տէրտիրոջ ճակտին տաք  
համբոյր մը եղաւ: Բ անի մը շաբաթ ետքը՝ Արշամ իր  
ամբողջ մէկ ամսականը, ու տէր Յուսիկ հունձքին  
վրայէն ինչ որ կը մնար՝ «Արմէնիա»յի կը հասցնէ-  
ին խանդակառ նամակով մը,

Տարի մը յետոյ՝ երբ ապաշխարանքի գանձանակին  
արգիւնքովը առաջին հրացանը գնուեցաւ, տէրտէրը  
այս անգամ վարժապետը սարը հրաւիրեց, թերթերն  
ալ մէկանդ բերել խնդրելով:

— Դրօշդ պարզէ՛ նայիմ, ըստ:

«Արմէնիան» օդին մէջ սաւառնեցաւ դաւազանի մը  
ժայրէն: Տէրտէրը հրացանը վեր առաւ ու.

— Այս լեռները, աղաղակեց, շա՛տ լսեցին հայ  
ժայրերու լացերը . . . :

Արշամ մէկէնիմէկ արտմաթախիծ ձայնով սկսաւ  
գեղգեղել.

Դու զո՞վ խնդրես մայր իմ անոււ—

Ու տէրտէրը

Ե'կ մի՛ դողար մօսեցիր հոս—  
շառունակեց : Եւ այսպէս լալազին մէյմէկ տող փօփր—  
սացին : Եւ յանկարծ երկուքը միասին որոտացին .

Թրքաց մայրեր բող լան ու գուն—  
Ուրախ լուրեր տար ի մեր տուն .

Եւ առաջին գնդակը սուրաց :

— Թո՛ղ գնդակը ասկէ ետքը թրքաց մայրերը  
լացրնէ :

Վարժապետը հրացանը առաւ և երկրորդ գնդակն  
ինքը թոցուց :

Տէրտէրը՝ հրացանը ուսուր, վարժապետը՝ «Արմէշ-  
նիա»ն ձեռքը—մտքին ու բազուկին միութեան խորհր-  
դանշանը—սարէն վար կ'իջնէին, հոգւով ջլապինդ,  
մարմնով ջլապինդ, ճամբան տէր Յուսիկ յիշեցուց  
այն օրը, ուր զող կատուի մը պէս վախկոտ, այդ մի-  
եւնոյն սարն ելած էր, հոն իր գրքերը թագցնելու  
համար, Եւ հիմա՞կ :

— Ա՛խ, հս գեղի մատաղ սուրը Մեռոպս, կ'ը-  
սէր, եթէ աս գրքերը զուն մեղի պարզեւած շրմա-  
յիր, մենք ի՞նչ պիտի ըլլայինք :

Կը հաւատար գրքին հրաշագործութեանը : Անիկա  
իր զօրութիւնը ցոյց տուած էր : Պահ մը առաջ ո՞վ  
էր գնդակարձակողը : Դիրքն էր որ հրացանը իր ձեռքն  
էր դրած : Դնդին դպրոցէն՝ զօրանոցը :

Տէր Յուսիկ, որ զեռ տիրացու եղած ատենը  
արդէն տղաքը գլուխը ժողված, անոնց կարգալ կը  
սորվեցնէր, հիմա ուզեց դպրոց հիմնել : Շնորհիւ  
մինչեւ այն ատեն տուած դասերուն, զեղին մէջ  
պատրաստուած էր նախնական կրթութիւն ստա-  
ցած նոր սերունդ մը : Դպրոցի շինութեան համար իր  
յոյսը նախ եւ առաջ աշակերտներուն վրայ դրաւ : Նաև  
կը յուսար թէ իր վայելած վարկը ամէն դժուարու-  
թիւն պիտի հարթէր : Օր մը ժողովուրդը հաւաքեց  
յորդորներ կարգաց, որպէս զի ամէնուն աշխատու-

թեամբը, դպրոցը ձրիաբար շինուի : Ամէնքն ալ ողե-  
ւորուեցան : Տէրտէրը նոյն բոպէին իսկ ձեռք զար-  
կաւ : Բազմութիւնը ետին ձգած՝ լեռը ելաւ : Առաջին  
մեծ քարը, որուն հանդիպեցաւ, ուսը նետեց :

— Զեզ տեսնեմ, ըսաւ ժողովուրդին, Տրդատ թա-  
գաւորնիս ալ մեր սուրը էջմիածնի հիմնարկութեան  
քարերը ուսը շալկած տարաւ : Սուրը թագաւորին  
ըրածը մանք ի՞նչու չընենք :

Գեղը քանի մը ամիս իրարանցումի մէջ էր : Վար-  
պետ մը ու քանի մը բանուոր, որոնք Պոլիս շէնքեր  
շինելու շինութեան աշխատած էին, քաղքէն եկան  
հոգիներուն համար գործին զլուխը անցան, երկու  
երեք ամսուան մէջ երկու փոքր բայց զեղե-  
ցիկ ձեռքով դպրոց բարձրացան, մէկը սուրը Մես-  
տիկ, միւսը՝ Սրբուհի Հռիփսիմէի անուններուն նը-  
րոպի, Տէրտէրը ինքը կը դասախոսէր, նախկին  
աշակերտներուն աջակցութեամբը : Երէցէինն ալ  
ամուսինէն բաւական բան սորված ըլլալով, աղջիկ-  
ներուն դպրոցը կը հոգար :

1889 թուականը հասաւ : Տոմուզ գիւղը կրնար  
բարեբաստիկ հարաբուլի : Նսխակրթութիւնը տա-  
րածուած, հանրային առողջութիւնը զգալապէս լա-  
ւացած, կառավարական հարատահարութիւնները չա-  
փառորուած, ժողովուրդը զի ուած, ահա ինչ որ հո-  
գին զաւակը ըրած էր : Հին գեղացիներէն մէկը բարի  
մարդ մը՝ օր մը ըսաւ .

— Կ'ըսեն թէ բոյն բռնող թոչունն ալ կինն է,  
բոյն աւրողն ալ . բայց մեր զեղին բոյնը շինողը մեր  
տէրտէրն է : Աստուած չընէ եթէ վախճանի, ան ատեն  
բունաւեր պիտի մնանք :

—————

Փ.

Մուսս պէյին դատաստանը ամբողջ Հայաստանի հետ ցնցեց տէր Յուսիկին գեղն ալ. Արշամ կը կարծէր որ Թուրքիոյ կառավարութիւնը այս առիթէն օգուտ կը քաղէր, իր վարկը աշխարհի առջև բարձրացնելու համար: Քիւրտը օրինաւորապէս պիտի պատժուէր, և Թուրքիա քաղաքակրթութեան ճամբուն մէջ մտնելով՝ բարեկարգութեանց թուականը պիտի ողջունէր: Տէրտէրը վարժապետին կատարելատական կառավարութիւն մը ի՞նչպէս կրնար մահմետական մը պատժել, անիկա քրիստոնեայ մը սպանւուր է», կ'ըսէր:

Բայց միւս կողմէն ալ չէր կարող ըմբռնել թէ թիւրք կառավարութիւնը կրնար համարձակիլ եւրոպէջ անպարտ արձակելով մէջ որ հրապարակային դատաստանի մը Անշուշտ Պատրիարքարանը Մուսային յանցապարտուգատաստանի պահանջումը ըրած էր: «Դանակ զարտ սրտին արիւնը չելլեր»: Վիճակին մէջ ինկաւ այն իրիկունը որ Արշամ Պոլոյ վերջին թերթերը իրեն բերելով, Մուսս պէյին անպարտ արձակումը հաղորդեց:

— Ասոր տաճիկները աշըդ Ֆերման կ'ըսեն, մըմռաց տէրտէրը, որուն երեսը սեւ ու կանանչ դարձեր էր: Բաց ֆէրման, պոռաց, ակուները սեղմելով: Սուլթանը աշխարհի առջեւ Տաճիկներուն ու Թիւրուզածնուն պէս ջարդեն, կոստայ որ քրիստոնեաները պիտի ելլէ, կը տեսնես:

Արշամ որ գեփ դեղին կտրած էր, բան մը չկրցաւ պատասխանել:

Քանի մը ամիս ետքը, 1891ի Յունիսին Կարնոյ և 1895 ին կոտորածներուն նախատօնակը կը կատարուէր:

— Սկսան, պարոն Արշամ, ոկսան, աղաղակեց տէրտէրը:

Վարժապետը գլուխը երկու ձեռքերուն մէջ առած նստած կը մտմտար:

— Սիրելիս, մտնալով հիւանդը չենք կրնար աղէկցնել, ըստ տէրտէրը:

— Ի՞նչ ընենք, ի՞նչ ընենք կը հեծէր վարժապետաբերը: ՅԱստուծոյ ոչ երկնչիմ և ի մարդկանէ ո՛չ ամաշիմ ասոնց համար ըստած է, յայտարարեց տէրտէրը: Աստուծմէ չեն վախնար, ան դիտենք. անհաւատ են. բայց եւրոպայէն ալ չեն ամչնար եղեր: Կը տեսնե՞ս, պարոն Արշամ, ո՞ւր մեաց ան քու Պերլինիդ գաշնազիրը, ո՞ւր է 61 րդ յօդուածդ, ո՞ւր է պետութիւններուղ միջամտութիւնը: Ո՞ւր է, ո՞ւր է:

— Ի՞նչ ընենք տէրտէր, ի՞նչ ընենք:

— Ասորզնանք, Դատաւորը աներես կնոջ ձեռքէն օձիքը թոթուեց, «աման» ըստ ու անոր ուզածը ըրբաւ: Պարոն Արշամ, զուն մէյ մը Պոլիս երթալուես: Գնա՞նայէ կարասին մէջ բան մը կա՞յ:

Հինգ տարուան մէջ արտասահմանէն նորանոր թերթեր եկած էին: Գեղացի տէրտէրը երր թերթի մը մէջ կարգաց ո՛չ միայն Եւիւրքիան, այլեւ ուրիշ պետութիւններ ալ Հայոց ձեռքով կործանելու ծրագիրը, մտմըտոքը զինքը առնել կը սկսի:

— Պարոն Արշամ, ըստ, շատ կը վախնամ որ գուցէ այս ամենուն վրան կայ՝ տակը չկայ: Խենթեն ի՞նչ են ասոնք: Մեծ քար վերցնողը չի կրնար նետել: Աս մեր աղբրտանքը շա՞տ շա՞տ կը

պոռան և ուժով՝ վախնամթէ օգտատարկ կարասը զօրաւոր ձայն կը հանէ» ըստածք ըլլաւ।

Վարժապետը աշխատած էր տէրտիրոջ վախը փառատեղ քաղաքագիտական տեսութիւններով։ Կասկածածութ քահանան հիմակ կ'ուզէր որ Արշամը անձամբ Պոլիս երթալով իրական կացութեան վրայ ճշգրիտ գաղափար կազմէր։

Արձակուրդի ատեն էր. վարժապետը անմիջապէս ճամբայ ելաւ: Պ լիս հասած չհասած, հոնկէ կրակոտ նամակ մը հասցուց Տոմուզ գեղ: Ընկերութիւններ կազմուած էին. Կովկասէն կտրիմ երիտասարդներ եկած, Ռուսիոյ Հայերը ստքի վրայ. Տաճկահայաստանի Հայոց համար Եւրոպայի Հայերը կը գործէին: Ու վարժապետը տէրտէրը կը ստիպէր անմիջապէս Պոլիս գալ: Քանի՞ պիտի ըլլալին, բանի՞ո՞:

Տէր Յուսիկ ինքն ալ արդէն այս տնօսակ լուրեր ու-  
նէր Պոլիս զտնուող իր աշակերտներէն։ Ասոնք հոն  
«ընկերութիւն» կազմած էին, և ինք Արշամը անոնց  
յանձնարարած էր։ Վարժապետին նամակէն մակարերեց  
թէ ամէնքը մէկ տեղ կը գործէին։ Պոլիս երթալու  
հարկը ստիպողական երեւցաւ։ «Ժամուն պարտքը  
վճարելու հանգանակութեան մը» համար, առաջնոր-  
դարանէն յանձնարարագիր առնելով անմիջապէս մեկ-  
նեցաւ։

Սեւ ծովուն վրայ հիւսիւսային քամին այդ շաբաթ օրը ահեղօրէն կը փէր։ Շոգենաւը չկրցաւ կէս օրին նեղուց հասնիլ, իրիկուն արեւը մտած պահուն —ըստ թրքաց՝ 12 ին —վասփոր մտաւ։ Տէր Յուսիկ գիշերը շոգենաւը անցուց։ Առառուն նաւակ մը նստելով մաքսատուն ելաւ։ Մէկ երկու բեռնակիր եկան ձեռքը պազին։ Խնդրեց Պատրիարքարանին ճամբան իրեն ցոյց տալ։ Նախ ազգին պաշտօնատունը պիտի ներկայանար։

— Ես, կերպան, անոնց հետ գնա՛, ըստ բեռնակիր մը:

Հայաստանցի բեռնակիներ խումբ խումբ եղած  
Մայր եկեղեցին կ'երթային։ Տէրտէրը մահին ու  
զուրճը մաքսատան Հայերուն քով թողուց ու գացող-  
ներուն ընկերացաւ։ չորս կողմը դիմելով կը քամէր  
ապշած։ կը սուրային բաց կառքեր, որոնց մէջ բազմեր  
էին ոսկեճամուկ զղեստով Թիւրքեր, Ազգային նա-  
խանձր սրտէն «ախ» մը խլեց։ Իր հետաքրքիր հար-  
ցու մեներուն պատասխանացին թէ Պօլիս ամէն տաեն  
այսպէս իրարանցումի մէջ չէր, և ոչ ալ տաճիկները  
միշտ այսպէս փառահեղ։ Այդ օրը զուրպան պայրամի  
ըլլալուն, մայրաքաղաքը բացառիկ հանդիսաւորու-  
թեամբ կը հրճուէր։

— Նա՞, Մայր եկեղեցին ու պատրիարքանը, ըսին  
բեռնակիրները, երբ նեղ փողոցի մը բերանը Հասան :

Փողոցն ու շրջականները լիցում էրու հայութ։  
Ժամ ու պատրիարքարան մանող ելող խիստ շատ։  
Հայաստանի տէրտէրը հիացած կը մնար։ Խորունկ  
ու բախութիւն զգաց։ Եթէ տաճիկները փառահեղ կը  
թուէին, Հայերն ալ կեանք մը կը ներկայացնէին։  
Քիչ մը առաջուն կսկիծը փարատեցաւ։

— Օ՞խ, օ՞խ, աս ի՞նչ աղւոր բան է կ'ըսէք ինքնի-  
րենը։ Չորս կողմը կը նայէք, Արշամը կամ ուրիշ ծա-  
նօթ մը տեսնելու։ Ոչ ոք։ Խուռներամ ժողովուրդը  
որ տաճարը կը մտնէք, զինքն ալ քշեց ներս տա-  
րաւ։ Խորանին վարագոյրը փակ էք. սեղանին վրայ  
շատ մը աշխարհականներ կային։ Տէրտէրը բան մը  
չէր հասկնար, Միթէ Պոյսոյ եկեղեցիներուն կարգ  
կանոններն ասո՞նք էին։ Մէկէնիմէկ քար կտրած  
մնաց, Սեղանին վրայ գտնուողներէն մէկն ալ Արշամն  
էք, վարժապետը գէտը հանեց նետեց, ու բազուկները

խաչաձեւ, սկսաւ խօսիլ: Տէրտէրը որոշակի չէր կրնար լսել անոր ըսածնե ը, բայց ի միջի այլոց իմացաւ. — Այսօր՝ երգբռմ, վաղը՝ Մուշ, յաջորդ օրը՝ Վան ու ամբողջ Հայաստան: Պիտի ջարդե՞ն, եղբա՛րք, պիտի ջարդե՞ն: Հիմի՞ էլ լուենք:

«Հիմի՞ էլ լուենք» ժայթքեցաւ ժողովուրդին բերսէն, միաձոյլ զանգուածի մը նման, մէկ թափով, ինչպէս թնդանօթի բերնէն արձակուած ոռ. մըը: Ու բոմբի նը բոմբիւնին ետևէն: Տաճարէն բակը, բակէն ատճարը կը պայթէին շրջահարները ու «օ՞ն ի Երլորդ» զուումը կը թնդացնէր եկեղեցին ու շրջափակը: Դասէն մեծափառ մօրուքով եկեղեցական մը դազդալով առաջ կուզար, խումբ մը երիտասարդներէ պաշարուած: Ժողովուրդը ճամբայ կը բանար:

— Աս ո՞վ է, հարցուց տէր Յուսիկ քովինին:

— Պատրիարքն է, Պատրիարքն է, պատասխանեց մարդը:

Ու տէրտէրը մէկ մըն ալ ի՞նչ աեւնէ: Արշամ, Պատրիարքին ետեւէն ընկերներով, որոնցմէ երկուքն իր աշակերտները, ձեռքերնին մէյ մէկ շրջահար. մէշէնիմէկ իրարու զարնուեցան վարժապետին, տէրտէրին աշակերտներուն նայուած քնները: Աչքերուն մէջ հրճուանքը փայլեցաւ: Տէր Յուսիկ ինքն ալ դուրս մզուեցաւ, ու իրեններուն ետեւէն Պատրիարքարան ելաւ: Մտաւ մեծ սրահը. աչքը չորս կողմը ժուռ կ'ածէր. տաճկական բան մը տեսաւ:

— Աս ի՞նչ է, հարցուց մօր եղողներուն:

— Սուլթանին խրկած բուրան է, ըսին:

Տէրտիրոջ երեսը փայլեցաւ: Իր հին հառաչանքը կրկնեց. ընտո՞ր Յուսիկ հայրապետ մը չէր գտնուած որ զայն կտոր կտոր ընէր: Քիչ մնաց պիտի ցատքէր, զայն պատառ պատառ պիտի բզկտէր: Հայաստանցի տառապեալին արիւնը կը բողոքէր ի տես—Հայութեան

տանը մէջ—նշանի մը, որ դարերէ ի վեր հայ ցեղին մարտիրոսութեան արիւնոուշա վկան եղած էր: Այս խոհերուն մէջ խորապուղեալ, քանի մը վայրկեան չկրցաւ դիտեր, թէ չորս դին ի՞նչ կը դառնար: Յանկարծ սթափեցաւ,

— Թուրան, բուրան, կը գոռար ժողովուրդը. բուրան պատուեցին:

Տէր Յուսիկ աչքերը պատը աարաւ. բուրան իր տեղը չէր: Հայ ժողովուրդին ոտքերուն տակ ճղակոոր կը տապլտըէր մահմեականութեան խորհրդանշանը:

— Այս, Յուսիկ հայրապետ, հոգուդ մատազ, աղաղակից տէր Յուսիկ, ինքնիրմէն երած:

Ալ կրնար մեռնիլ: Փրկութեան օրը իր աչքերը տեսած էին:

Անկէ ետքը ի՞նչ եղաւը չդիտցաւ: Արդէն երկու ժոմէ ի վեր չէր դիտեր թէ ո՞ւր էր, ի՞նչ կ'ընէր, ի՞նչ կ'ըլլար, ինքզինքը դուրսը՝ փողոցը գտաւ: Ամէնքը աներեւութացեր էին. Պատրիարք, Արշամ, աշակերտ, ոչ ոք կ'երեւնար: Մուկեղնոտ, իրովախուժ բազմամբոխի մը մէջ կօրսուած էր: Թիւրք զօրքերը վազնիվազը կու զային: Երկու Հայ, զլուխնին սուիններով ջախջախուած, աշքերուն առջեւ ինկան: Ոստիկանները չորս կողմէն Հայերը կը բռնէին ու կը կապկալէին: Մէկէնիմէկ իր թիւրէն ալ քաշքեցին, ու առանց բերանը բանալու ատեն ձգելու՝ առին տարին: Մութ խուցի մը մէջ նետուեցաւ, ո՞ւր էր, ի՞նչ եղու, ի՞նչ պիտի ըլլար: Իրիկունը զուոր բացուեցաւ, հաց և ջուր տուին իրեն: Անանկ մնաց: Դուռը ոստիկան մը կայնած, ի հարկին զինքը դուրս կը հանէր ու ներս կը մտցնէր: Բներանը բացաւ, հարցումներ ընելու:

— Առւս ոլ կեալուր մը լսեց: Լոեց:

Երեք օր ետքը՝ ցերեկ մը զինքն առին տա

Մեծ սրահ մը մտաւ : Հսմազդեստով Թիւրքեր նոտանէին . սպարագետութեան դուռը , զինուուրական ատենին առջեւ էր : Անունը , մականունը և ուրտեղացի ըլլալը հարցուցին : Երբ «Տոմուզ քէօյլի» պատասխանեց , դատաւորներէն մէկը տեղէն քիչ մը վեր բարձրացաւ , ուշադիր զիտեց . խնդաց և նախազա՞ին ըստ :

Աս անոնցմէ ըլլալու չէ . ես կը ճանչնամ .

Այն հարիւրապեան էր , որ օր մը զինուուրներով տէր Յուսիկին գեղէն անցնելուն . իրենց խոզ հրամացընող ուսուր տփած էր , ու աէրտէրին տունը երթալով ճաշած էր հանդերձ «ստամի սվարձքով» : Մարդը պաշտօնին մէջ բարձրանալով Պոլիս եկած էր , ու հիմա ալ կ'անդամակցէր Հայերը դատող զինուուրական ատեանին : Յիշեց անցեալը , և ուզեց իր «հին ծանօթին համար բարեխօսել» : Տէրտէրն ալ զայն ճանչցաւ և կռահեց որ ի նպաստ իրեն բան մը կ'ընէր : Նախագահը Տամուզգեղցիին խօսու զէմքով հարցուց , թէ որքան ատենէ ի վեր Պոլիս կը գտնուէր : Երբ գեղացին հեմունուղ կիլում պատասխանեց , դատաւորները սկսան խնդար : Թիզգիւեն ուզեցին : Տեսան թէ արդարեւ Յուլիս 15ի կիրակի առուու Պոլիս մը տած էր . հետեւաբար չէր կրնար նոյն օրուան շարժումը կազ հակերպողներէն ըլլալ : Պատրիարքարան զըտենուած ըլլալու պարագային վրայ տեղեկութիւն առնելէ յետոյ , աէր Յուսիկը անպարտ արձակեցին :

Տէրտէրը Պատրիարքարան գնաց : Դտաւ իր մէկ քանի աշակերտներն ու Արշամը որոնք կարող եղած էին ճողովրիւ : Խորհրդակցութիւններ ըրին : Համաձայնեցան որ տէր Յուսիկ ատեն մը Պոլիս մնայ , կազմակերպութեան գործին համար , իսկ վարժապետը երկիր վերադառնայ , հոն գործելու ծրագրով :

Օրթազեղի եկեղեցիին պանդուխտ քահանան մեկ-

նած էր այդ օրերը : Տէր Յուսիկ Պատրիարքարանէն յանձնարարագրով մը այդ ժամը խրկուեցաւ : Իր բախտէն , առաջին սպասաւորութիւնը եկեղեցիին տօնախըմբութեան օրը ըրաւ : Յուլիս 15ի օրուան տպաւորութեանը ներքեւ միամիտ պարզութեամբ որոտաց . «Ազատութիւն եղբարց մերոց»ը , որով թաղին միահեծան իշխան Հայրապետ էֆէնտիին հետ օգոստոս 19ի կիրակի օրուան ընդհարումը ունեցաւ :

Դ.

Եկեղեցւոյն տօնախմբութեան յաջորդ շաբաթը , ժամարարութեան տսննընզօրեայ շրջանը տէր Յուսիկինն էր : Կիրակի աստու , էֆէնտի ու ազնուալուք ամէնքն ալ պահարանը իրենց տեղուանքը ըստ սովորականին բռնած էին : Պատարագը առանց միջադէպի կը վերջ անար . «Ազատութիւն եղբարց մերոց»ը անլսելի անցած էր , սպասաւոր քահանային հազարը բռնած ըլլալով ճիշդ այն բոպէին երբ զերեվարեալ եղբայրներու համար առ Աստուած պաղատանք պիտի ուղարկէր : Էկեցոյին երբ տաճարը գրեթէ պարզուեցաւ , էֆէնտին գասը զնաց . պատարագւորին համար բարեացակամ տրամադրութիւններով : Կոչունքին օրը , սեղանին վրայ անդրադարձած էր դարիպին բացակայութեանը : Անմիջապէս ժամը մարդ խրկած էր . զանիկա բերել տալու համար , բայց չէին զտած : Խիզճ ըրաւ աղքատ քահանայի մը եղած այս զրկանքին համար : Նախորդ կիրակին , բարկութիւնը իջնելէ յետոյ , մտածած էր թէ զեղացի տէրտէրը չարակամ մէկը ըլլալու չըր , երկրէն նոր եկած միամիտ մը , Պոլսոյ , մանաւանդ Օրթազեղի քաղաքականութեանը անտեղեակ : Անցեալ շաբթուան չարիքը այս կիրակի զարմանել կ'ուզէր . ուստի , փոխանակ ամէն

Կիրակի օրուան սովորական լմէկ ոսկիին, գրպանէն երկու ոսկի ժամուց հանեց և ափը պահեց:

Ժամարարը ձախակողմեան խորանին առջեւի աստիճաններէն յամբաքայլ վար կ'իշնէր ոոր օրհնես զայնոսիկաց արտասանելով հատիկ հատիկ, ձայնը յագնած: Բայց այդ գրեթէ մարմրող ձայնը մէկէնիմէկ հոգի առաւ: Եթէնտիին ականջներուն գնդակի սուլումի պէս բան մը զարկաւ. «Թագաւորաց քրիստոնէից և զինուորեալ մանկանց նոցա»: Մեծ-աղան լորեցաւ, գաւթին դուռնէն արագաքայլ դուրս ելաւ խոռվալ, երկու ոսկին ափը, և շունչը խորհրդարան առաւ, գոյելով.

— Աս ի՞նչ փորձանք էր որ գլխուս եկաւ:

Գմնձապես, հաշուակալ, ատենադպիր, որոնք էին, յանկարծակիի եկած՝ գործերնին վար ձգեցին:

— Ի՞նչ կայ, էֆէնտի, ան հերթը նորէն խալլը մը ըրաւ, կը հարցնէին,

— Թո՛ղ առուէք, հոգինիդ սիրէք: Ժամկոչ:

Ժամկոչը եկաւ, բարեւ բռնած կայնեցաւ: Քեր, եղաւ էֆէնտիական հրամանը:

Ու մինչեւ աէրտէրին գալը, կրակ կարած էֆէն-

տին խորհրդարանը վեր վար պարտելով, կը պոռար. Փարձանք, փորձանք, վայ նիօսիւկ, վայ: Ամէնքս ալ պիկայի պիւտի հանդիպինք: Հիմա նուռնալ եղանք: Ան շունը հոն էր:

«Ան շունը» ակնարկութիւն մըն էր անձի մը,

Տէրտէրը եկաւ: Անցեալ շաբթուան միեւնոյն խումբը, բայց ոչ այն պատկառազդեցիկ հանդիսաւոր գումարումը: Ո՞րը ոտքի վրայ, ո՞րը նստած, էֆէնտին շրջուն: Տէրտէրը եպիսկոպոսին առջեւ իր խո-

նարութիւնը ըրաւ, բայց ժամանակ չտրուեցաւ իրեն, որ նստելու հրաման ստանայ:

— Տէրտէ՛ր, հիմակ հիմակ եարադդ պիտի առնես, հոսկէ տեմ պիտի ըլլաս, իմացա՞ր, հրամայեց էֆէնտին:

Եպիսկոպոսը, որ «կեցոսին դուրս ելած էր, դարձեալ ի՞նչ պատահած ըլլալը չը հասկցաւ. ու տէր Յուս սիկ արհամարհական շեշտով մը հարցուց»:

— Նորէն, ի՞նչ կայ, նայիմ:

— Ի՞նչ կայ մի, ի՞նչ կայ մի: Ան ի՞նչ ոոր օրհնեած էր, հէ:

— Մեր «որ օրհնեածն է, պատախանեց տէրտէրը անտարեր հանդարտութեամբ»:

— Ա՛ն քո՛ւ «որ օրհնեածն է, աստեղինը չէ», աղաղակեց էֆէնտին: Հոս Օրթագեղի «որ օրհնեած կայ, ան չըսողը «որ անիծես» կ'ըլլայ: Հասկցա՞ր:

— Զէ, չը հասկցայ, վրայ բերաւ տէր Յուսիկ նոյն հանդարտութեամբ: Զեր «որ օրհնեածը ո՞րն է: Իմ գիտցածս, Հայստանեայց Եկեղեցւոյ «որ օրհնեած մէկ հատ է և ոչ թէ երկու ք»:

— Տէրտէ՛ր, տէրտէ՛ր, գոչեց էֆէնտին, խօսք մը կայ, կ'ըսեն. — «Հինտիստանը ասզան ծակով սէյիր կ'ըսեն»: Ասեղին ան պղոիկ ծակուկէն Հնդկաստան կ'ըսեն: Հիմալ ալ մնզ անանի բարակէն կը նային կը նային: Հիմալ ալ մնզ անանի բարակէն կը նային կոր: Ան վարդանանց ատշուը չէ, ան ատեն նայողը ո՞վ էր. ֆնտողը ո՞վ:

— Ա՛յլ դարք, ա՛յլ բարք, ձայնեց անդիէն՝ հատիկ հատիկ, ցուցամատը վերամբարձ Օգսենտիոս էֆէնտին հայկարանութեան — ոսկեղարեանին — պաշտօնական ներկայացուցիչը:

— Ա՛ֆէրիմ. Օգսենտիոս էֆէնտի. գոչեց Հայքաբետ էֆէնտի քէֆով մը: Անանկ է եա՛, անանկ է եա՛, այլ դարք, այլ բարք, Սոլոմոն իմաստունը աղէկ մարգարէացեր է:

— Բայց, էֆէնտի, ներեցէք. «որ օրհնեաը ընտո՞ր կ'ըսեն, հարցուց եպիսկոպոսը: Երկու «որ օրհնեա» չկայ. մէկը՝ Օրթագեղի համար, միւսը՝ ամբողջ Հայաստանեայց Եկեղեցւոյն համար: Մեր «որ օրհնեա»ը մէկ է:

— Մէկ է, երկուք չէ. ես ալ ատ գիտեմ, սրբազն, պատասխանեց էֆէնտին: Բայց երկուք ընելու է, չէ մենք երկու կտոր կ'ըլլանք:

— Անանկ է եա՛, անանկ է եա՛, կրկնեցին աշխարհականները միաձայն:

— Ամէն կիրակի «որ օրհնեաը կ'ըսէին, շարունակեց էֆէնտին, բայց մէկը ես չեմ, և ոչ իսկ ուշադիր էի, թէ ատակը ի՞նչ միտք բանի կայ: Աղօթք մընէր, կամացուկ մը կ'ըսուէր, կը լմննար Ասրկա՛ դուն անցեալ կիրակիին «ազատութիւն»ը դարձուցիր: «Որ օրհնեաը կամացուկ սկսելուդ, ես ալ քեզի կը մեղքընայի կոր որ շատ յոզներ ես, ձայնդ չելլար: Մէջ մըն ալ «թագաւորաց քրիստոնէից»ին վրայ անանկ զարկիր որ մէկէնիմէկ յնցուեցայ: Ու ասիկա բաւական չէր, «զինուորեալ մանկանց»ին ձայն մը ձգեցիր որ մինչեւ Պէշիկթաշ հասաւ: Ա՛լ ատէկ ետքը աս ժամ մէջ «որ օրհնեաը առաջինին պէս պիտի չլսուի: Եւ աս հրամանս ամէնուն համար է:

— Է, ընտո՞ր պիտի ըսուի, հարցուց տէր Յուսիկ: Հրահանգիչը անոր դառնալով, յայտարարեց.

— «Որ օրհնեա զայնոսիկ»ը ուզածիդ պէս ըսէ: Աստուածն է հրէիցն ալ, հեթանոսացն ալ: Առաքեաւ լը ասանկ կ'ըսէ: Բայց «թագաւորաց»ը եկա՞ւ մի՛, քիչ մը յոզնութիւն կ'առնես: Շունչ առ, մեղք ես: Մէջ մը կը հազար ու կամացուկ մը «քրիստոնէից»ը կը զատես կը «թագաւորաց»էն: Կը հասկնա՞ս ընտոր երկուք կ'ընեն:

— Ճիշտ է, էֆէնտի, ճիշտ է, այդպէս ընելու է, պատգամեց Օգսենտիս էֆէնտին, ցուցամատը միշտ

— Ջերամբարձ: Վիեննայի մեր վերապատուելի հարք ճիշտ այսպէս են ըսած բազմալեզուեան «որ օրհնես զայնուակարին և «քրիստոնէից»ին:

— Ապրի՛ս, Օգսենտիս էֆէնտի, ապրիս, աղաղակեց սրբազրիչը: Նայէ՛, անոնք ընտոր խելացի են, քաղաքագէտ են: Անոր հտմար է որ զիրենք հանգիստ կը թողուն:

— Կեցցե՛ս, Օգսենտիս էֆէնտի, կեցցես, ձայնեց աշխարհականներու ակումբ, ինքնիրմէ դուրս ելած:

Եպիսկոպոսը լուռ կը մնար: Էֆէնտին քաջալերած, շարունակեց:

— «Զինուորեալ մանկանց»ին հասա՞ր մի...

— Է՛, հասայ, ըսաւ տէրտէրը հեգնօրէն:

— Հոն, հոռմըներուն խաչ հանելը կը դարձնես:

— Ես հոռմ տեսած չունիմ, և ոչ ալ անոնց խաչ հանելը գիտեմ, պատասխանեց տէրտէրը, ուսերը վեր թօթուելով:

Պղտիկ ազնուաշուք մը աթոռէն ելաւ ու սկսաւ աշէն ձախ երեսը ետեւէ ետեւ խաչակնքելը չընդնըշմարուելու չափ արագօրէն: Ժողովը կը խնդար:

— Իւտէ հոռմըները ասանկ խաչ հանեն, կ'ըսէր:

— Լիուտէ՛, տէրտէ՛, լիուտէ, շարունակեց էֆէնտին: «Զինուորեալ մանկանց»ը լսուելու չէ: Հայոց մէջ «զինուորեալ մանկունք» չկա՛յ, չըլլա՛ր: «Անոնց մանուկը որ զինուորեալ ըլլայ, հապա մեծը ի՞նչ պիտի ըլլայ» կ'ըսեն, ետքէն: «Որ սուր առցէ սրով անկցի»: Քերաննիս ամուր ամուր ձայնով «զինուորեալ» առնենք նէ, ետքը բերաննիս ալ «զինուորեալ»ով կը զուցեն, հա՛: Զը լսուի, չը լսուի:

— Անանկ է եա՛, անանկ է եա՛, կրկնեց խըմբերգը:

Հայաստանցին ա՛լ չփիմացաւ, ոտքի ելաւ ու էֆէնտին երեսն ի վեր պոռաց.

Խոր լոռութիւն :

Ղարիպը, սրբազնին առջեւ խոնարհութիւն ընեւ-  
առվ, խրոխտաքայլ դուրս ելաւ :

— Ժամկոչ, կանչեց էֆէնտին :

Ժամկոչը եկաւ, բարեւ բռնած կայնեցաւ :

— Հիմակ հիմակ, հրամայեց էֆէնտին, արապա մը  
պիտի բռնես, ասոր եարալը մէջը դնես, ի՞նքն ալ  
մէկտեղ, շիտակ պատրիարքաբան կը տանիս, ևս վա-  
շը կ'երթամ կը խօսիմ:

Ու ժամկոչին երկու մէճիտիէ տուաւ :

\*  
\*\*

Հինգարթի օրուան Պոլսոյ թերթերը «Ազգային  
Առուբերը»ու մէջ հետեւեալ աեղեկութիւնը կը հաղոր-  
դէին.

«Յուսիկ անուն քահանայ մը, Տոմուզ գեղէն, որ  
առժամաբար Օրթագեղի եկեղեցին խրկուած էր, հոն՝  
իր գեղին անունը արդարացնող բնաւորութեամբը՝  
Թաղը տակնուվրայ կ'ընէր : Վում. Հայրապետ էֆէն-  
տին պէտք եղած դիտողութիւնը Պատրիարքաբանին  
հաղորդած ըլլալով, այն խառնակիչը, ըսենք չքա-  
հանան, երէկ բարապաններուն հոկողութեամբը  
Մահսուսէի շոգենաւը գրաւելով իր երկիրը խրկուե-  
ցաւ Սամսոնի ճամբով» :

Յ.

Տէր Յուսիկ ճամբուելէն շաբաթ մը ետքը, օր մը  
երբ Հայրապետ էֆէնտին Պէշիկթաշի պահականոցին  
առջեւէն կ'անցնէր, Հասան փաշան զինքը ներս հրա-  
քիրեց : Եըլտըզ բերդաքաղաքին շրջապատը համար-

— էֆէնտի, էֆէնտի, ա'լ չափը անցուցիր : Կրօ-  
նականին մէջ եթէ փոխելիք բան մը կայ, հրահանգը  
սրբազնէն գալու է և ոչ թէ քենէ, հասկցա՞ր :

Դիմադարձական այսպիսի դիտողութիւն մը՝ եր-  
սուն տարիէ ի վեր բնաւ չլսուած՝ և որ բուռն հար-  
ուած կուտար էֆէնտիին գերիշխանութեանը, շուա-  
րեցուց ամէնքը, նոյն իսկ եպիսկոպոսը, Ամէն աչք  
սրբազնին դարձան բոպէաբար : Անիկա լպատուհա-  
նէն դուրս կը նայէր, չսելու զարնելով, բայց սրտէն  
զգացած գոհունակութիւնը դէմքին վրայ կը ցոլար ու

— Սրբազնը ես եմ, ես, գոռաց էֆէնտիին, նորին  
վեհափառութիւնը նոււաստ կը ճանչնայ այս գեղին  
պատասխանառու :

— Հրամանքդ, ըսաւ տէրտէրը, ձեռքը պնակնե-  
րուն երկնցնելով, մինակ ասոնց կը խառնուիս, տա-  
ճսորին մէջնալ, չա'տ չա'տ, խսիրին ու մինչեւներուն և  
Լուսարարը քենէ վեր է : Անիկա աստիճան ունի  
Քահանաներուն հրահանգ տալը քու կարողութենէր  
դուրս է ... :

Դեռ պիտի շարունակէր . բայց էֆէնտիին, բռունց-  
քը սեղմած, վրան վազեց, մոլեգին զպոռալով .

— Ծո՛, տէրտէր, ես քու մօրուքդ բրա՛ս ընել կուգամիւ

— Ծո՛, Հայրապետ, ես ալ քու պեխերդ կը ...  
էֆէնտին պարզապէս խենթեցած էր, Ազնուաշուք-  
մտած :

— Վա՛յ դուն ինծի ռծօ՛ս մի՞ ըսես : Ե՛ս, Նորին Վե-  
հափառութեան պաշտօնեան, Ե՛ս պալայիվ պատուած,  
դուն ինծի ռծօ՛ս մի՞ : Բերանդը պիտի չորցնեմ, լե-  
զուդ կտրել տամ պիտի,

— Ու Ե՛ս, պաշտօնեայ բարձրելոյն, ճակատա-  
սուրբ միւռունով օծուած, դուն ինծի ռծօ՛ս ըսես, պա-  
տասխանեց Հայաստանցի տէրտէրը ծանը ծանը, աչ-  
քազուկը երկինք բարձրացնելով,

ուսող Պէշիկթաշ և Օրթագեղ թաղերուն միահեծանութեր և իշխանը, Օրթագեղի Մեծ աղային մտերիմ բարեկամն էր: Սուրճ ու սիկար հրամցնելէ յետոյ, փաշան խօսակցութեան միջոցին, իր գոհունակութիւնը Հայրապետ էֆէնտիին յայտնեց, կառկածելի փափազ մը ճամբած ըլլալուն համար:

— Աման, փաշա էֆէնտի, Զեր գմեմութեան սըսխալ տեղեկութիւն հաղորդուած ըլլալու է, պատասխանեց Հայրապետ էֆէնտի, դող ելլելու ձեւ առնելով: Բան մը չկայ: Աս փափազին ճայնը շատ անախորժ էր. անուշ ճայն սիրելնուու՝ Պատրիարքարանէն ուրիշ քահանայ մը խնդրեցինք: Ամէնքը աս է:

— Աղէկ, աղէկ, ատանկ թող ըլլայ, պատասխանեց, քթին տակէն ժպտելով:

Եյս մանրադէպը ամբողջ մարդը կը պատկերացնէ և Այդ հայուու տիպարը, ամէն անգամ թիւրք փաշաներուն հետ հայոց շարժումներու մասին խօսած ատենը, կը ջանար հայ ազգը օսմանեան գահուն հաւատարիմ և անձնուէր ցոյց տալ, Օր մը երբ ներքին գործերու նախարարը իր առջեւը դրաւ Եւրոպ հրատարակուած հայերէն քանի մը թիւրթեր, որոնք թիւրքիոյ դէմ սպառնալիքներ կ'որոտային, հայ է-ֆէնտին արհամարհական խնդուածքով մը զանոնք պուտալայի գրածներ որակեց: Եւ այս հաւաստումին իրը ապացոյց, աւելցուց որ, երբ աւազակները տուն մը պիտի մտնեն կողոպտելու, առաջուց սրճարանները չեն նստիր և ընկելիքնին ամենուն առջեւ չեն պատմեր: — Աս ալ անանկ է, պատասխանեց թուլամորթ փաշան, որ հանգիստ միալ կ'ուզէր: Ու հրամայեց որ ատանկ պօս լրագիրները ա'լ չթարգմանեն ու իրեն չքերեն:

Ակոաները կճրտելով Յուղա, Վասակ Մեհրութան կ'անուանէր այն բարձրաստիճան Հայերը որոնք աղ-

գին մէջ եղած չեղածը կը վազեն թիւրք փաշաներուն ականջը հասցնելու, իբր թէ իրենց հաւատարութիւնը ապացուցանելու համար: Երբ տան մը մէջ կրակ կը սկսի, կ'ըսէր, զայն մարել ուզողները վրան ջուր կը թափեն և ոչ թէ իւղ: Մեր լրատու էֆէնտիներն ալ կրակին վրայ եղ լցնող են, վասն զի ազգին տունը եադմայի տալ կ'ուզեն:

Թիւրքերուն հետ իր վարմունքին մէջ հաւատարիմ աւանդապահն էր ազգային հին քաղաքականութեան: «Կտրել չկրցած ձեռքդ պա՛դ ու ճատկիդ գիր», կը քարոզէր: Իսկ մտերիմներուն կամացուկ մը կ'ըսէր թէ «ասոնց ձեռքը կանկրէնա պիտի ըլլայ, ինքնիրենը պիտի իյնայ, կտրելու պէտք չկայ: Սպասենք համբերելով»:

Ներսէս Պատրիարքը շատ անհամբեր կը գտնէր: Երբ անիկա եկաւ Օրթագեղ բնակիլ, էֆէնտին քիթը բերանը ծոմրկեց: Իրաւ է որ Պատրիարքին Օրթագեղ մեծ տուն մը նուիրողը Սուլթանը ինքն էր, «բայց, ըստ էֆէնտին իրեններուն, Նորին Վեհափառութիւնը Օրթագեղիներս անհունապէս երախտապարտ պիտի ընէր, եթէ սրբազնն Պատրիարքնուս տուն մը Պէշիկթաշի մէջ նուիրած ըլլար»: Նրբարար հասկցնել կ'ուզէր որ, Սուլթանը Հայոց Պատրիարքը թէեւ անմիջական հսկողութեան ներքեւ կ'առնէր, բայց կը զգուշանար իրեն շատ մտերը բնակեցնելէ:

Սան-Սթէֆանօ ու Պերլին եղած դիմումներուն համար շա'տ նեղացած էր: «Կամուրջը չանցած, սատանային աչքը կը բանանք կոր», կը մրմուար: Թիւրքերուն հետ վարուողութեան համար իր մէկ սիրական առածն ալ այն էր թէ «սատանային հետ եղբայր եղիր մինչեւ կամուրջն անցնիլը»: Կամուրջը գեռ չէինք անցած լմնցած:

Պերլին գացող «պատգամաւորներուն» վերադարձին՝ ա'լ չէր կրցած դիմանալ. Ներսէս Պատրիարքին գնաց, «ինելքը զլուխը բերել տալու համար»։ Երբ Հայկական խնդրին հայրը եւրոպայի վրայ լի հաւատաքով, խանդավառ կը խօսէր, պահպանողական մարդն ալ սիկառը կամաց կամաց քաշելով և աչքերը ծուխին թափառայած ելեւէջներուն յառած, հեգնաժամիտ ըսաւ.

— Սրբազնն, երբ Սուլթան Մէջիտին օրովը Խաթթը Շէրիֆը կարդացուեցաւ, Յակոբոս Պատրիարքնիս Մայր Եկեղեցիին մէջ շատ մը բարեմաղթութիւններ ընելէ և ժողովուրդին մեծամեծ յոյսեր տալէ յետոյ, աթոռէն ելաւ ու քիչ մը ցած բայց խորհրդաւոր ձայնով մը ըսաւ. «ի վերայ այսր ամենայնի, օրհնեալ ժողովուրդ, Թագաւորնիս տա-ճ-իկ է»։ Որ ունիցի ականջս լսելոյ լուիցէ Թագաւորնիս հիմակ ալ տաճիկ է, սրբազնն, ատիկա մի մոռնաք, և ըստ այնմ ազգը կառավարեցէք։

Ա'լ անկէ ետքը Պատրիարքարան չդնաց, և ժողովականութեան ո' և է պաշտօն չընդունեց։ Զատկի և Ծնունդի պաշտօնական այցելութիւնները կուտար միայն։ Երբ Ներսէս Պատրիարք իր բնակութիւնը Օրթագեղ փոխադրեց, Հայրապետ էֆէնտի քաղաքավարութեան համար «քարով ես եկեր»ի այցելութեան գնաց։ Պատրիարքը ցաւահար սիրով կը խօսէր։ Ազգին վիճակը առաջուընէ աւելի ծանրացած էր ու Եւրոպան ալ բան մը չէր ըներ։ Հայրապետ էֆէնտին ուրիշ քանի մը այցելուներու հետ ինքն ալ մտիկ ըսաւ Պատրիարքին գանգատները։ Ներկաններէն իւրաքանչիւրը կարծիք մը յայտնէր. ինքը զառնու-

— Ի վերայ այսր ամենայնի, օրհնեալ ժողովուրդ, Թագաւորնիս . . . Մնացածը միտքերնիդ բերնլու էք, սրբազն։

Թիւրքերուն հետ ազգային ընդհանուր քաղաքական ուղղութեան մասին ի՞նչ որ կը գործազրէր, նոյնը և կը յանձնարարէր ամէն մէկ հայ անհատի, ամէն հայ հաստատութեան Թիւրքերու հետ առանձինն վարմունքին համար ալ։ Կրակ կտրեցաւ, երբ իրիկուն մը «Արեւելք»ի մէջ կարդաց Պոլսոյ հայ Եկեղեցիներէն իւրաքանչիւրին կալուածական սեփականութիւններուն առանձին առանձին գումարները։ Անմիջապէս զիշերով սպասաւորը խրկեց և «Արեւելք»ի արտօնատէրը, որ Օրթագեղ կը բնակէր, կանչեց։ «Զորս դու պատուիրեցերով տուաւ։ Մեծ օրագրին տէրը զարմացած կը մնար թէ ատանկ հրատարակութենէ մը ազգին ի՞նչ վնաս կրնար ըլլալ։

— Պի, ալ օղուլ, չուները հոտ առնելու չեն, ըսաւ հին պահպանողականը։ Տաճիկները գիտնալու չեն թէ մենք ի՞նչ ունինք, ի՞նչ չունինք։ Աչք կը տնկեն, չեն քաշեր, Մենք կեավուր ենք, հասկցա՞ր, աղէկ բանը իրենց կը վայլէ։ Մեր կոմիկներուն երեսները ծածկելու ենք Անատօլի մէջ, չէ նէ կ'առնեն կը տանին. մեր տուները աչքէ հեռու պահելու ենք, չէ նէ կը քանդեն. վրանիս գլուխնիս աղքատ երեւնալու է, չէ նէ կը կողոպտեն։ Մենք մինչեւ հիմա ատանկով ապրեր ենք, ու պէտք է որ համբերենք, մինչեւ որ շան սատակը վերնայ։ Հիմա տաճիկներն ատ ձեր գրածները կարգալու ըլլան նէ՝ ի՞նչ պիտի ըսեն։ Մենք անոնց միշտ մեր աղքատ ժամերուն վրայ կը խօսինք, զուք ելեր հարստութիւն ցոյց կուտաք։ Զաւակս, ըսաւ, վերջացնելով, ձեր մէջ խելքը գլուխը փորձառու մէկը չկայ որ այս բաները գիտնայ։ «Մենծ չեղած տեղը, կ'երթան մենծ կարասին խորհուրդ կը հարցնեն»,

Կ'ըսեն: Մէջերնիդ ասանկ փորձառու մէկը առէք, հին խաֆա ըսուածներէն: Հին գինիին պէս ասոնք ալ մախպուլ են:

\*  
\*\*

Այս տեսակցութենէն քանի մը ամիս վերջը էվո գաֆի պաշտօնատունը իբր մահիլու գրաւեց և վաճառեց Դալաթիոյ Լուսաւորիչ եկեղեցիին 1500 ոսկի արժողութեամբ մէկ կալուածը, որ արձանագրուած էր Լուսաւորիչի անուանը, «Դրիգոր որդի Անակայ»:

— Աս Գրիգոր վելիսի Անակը քանի՞ հարիւր տարի կ'ապրի, հարցուցին էլզաֆէն, որուն մատնութիւն եղած էր:

Էֆէնտին շողենաւին մէջ «Արեւելք»ի արտօնատիրոջը հանդիպելուն, զայրոյթով ըսաւ.

— Հիմակ տեսա՞ք թէ ի՞նչ կըլլայ եղեր: Ասանկ մեր եկեղեցիներուն բոլոր կալուածները պիտի առնեն: Վա՛ քեզ քաղաքա, դազերանի մանուկ է: Մենծ կարա մը գտէք, մենծ կարա մը:

Ծովենաւը Պէշիկթաշէն դէպի Օրթագեղ եկած ատեն, երբեմն կը պատահէր որ բարձրաստիճան թիւրքեր իրեն հարցնէին, թէ ո՛րոնց կը պատկանէին այն գեղեցիկ տուները, որոնք Զրաղանի սուլթանական պալատին ետեւը գտնուող բլրան վրայ սկսած էին շինուիլ: Հայրապետ էֆէնտի չգիտնալ ձեւացնելով, տարակուսական պատասխաններ կուտար, «Պանդային մարդոցն են. կարծեմ ֆրէնկներու են» կ'ըսէր, կը կմկմար «Փրէնկներու են» արտասանած ատենը: Սեփականատէրերը թէեւ Պանք Օթոմանի պաշտօնաներ, կամ վաճառականներ, բայց Հայեր էին:

Ինքն ալ իր բնակարանը շատ մէկուսացեալ տեղ՝ Տէրէ կոչուած ձորին մէջ շինել տուած էր: Դուր-

ոչն նրկայն որմ մը կը շրջապատէր պարտէզ մը, ուր կը գտնուէր տունը: Առանց արտաքին ուշագրաւերեւոյթի շէնք մը, երկու մասի բաժնուած՝ հարկեմլիք և սէլամլիք: Այս վերջինը՝ յատկապէս թիւրք այցելուներու ընդունելութեան սահմանուած՝ պարզուկ և կահաւորեալ էր: Էֆէնտին շատ անգամ կը յիշեցնէր Սուլթան Մահմուտին այցելութիւնը Ղազէզ Արթինին: Համբաւաւոր ամիրան ծանր հիւանդ պակած, Սուլթանը, ծպտեալ, Օրթազեղ հիւանդանի կուգայ անոր տունը: Սուլթանին համարումն ու վստահութիւնը Ղազէզին վրայ եւս առաւել կաւելնայ:

Էֆէնտին վաթօունը անցուկ էր: Տղայութեանը կարդալ զրել մը սորված էր, բայց ընթերցատէր ըլլալըրն, շատ բան կը կարդար: Այն հին Հայու պէտինքն ալ գրաբարին իմաստը քիչ շատ կը հասկնար, ականջը պյատիկուց ի վեր եկեղեցական գրաբարով լցուած ըլլալըրն: Չամիեանը մաշեցուցած էր, ինչպէս և Եղիշ'ն, Թոմա Արծրունին, Աստուածաշունչը և ուրիշ պատմական գրքեր: Տեղեակ էր ժամանակակից թարգմանութեանց: Խզմիրի և Պոլսոյ վիպական գիշ թարգմանութեանց իրեն ընտանի էին: Պոլսոյ բոլոր թերթերուն բաժանորդ էր, և միանգամայն ընթերցող:

Հայաստանէն եկած մուշտակագործի մը այդ տղան իր բալզը Խրիմի պատերազմին սկսած էր շինել: Ետքէն Սէրասկէրի, Թօփիանէի, Թէրսանէի գլխաւոր հայթայթիչներէն մէկն էր եղած: Աւելի ճիշդ պիտի ըլլար առաջինը ըսել: Փաշաներու պաշտօնատարներու գողակից ըլլալու հնարամառութեան մէջ անբաղդատէի ճարպիկ մըն էր: Ծնորհիւ այդ անբարեխղութեանը, որ Թիւրքիոյ վարչական բարքերուն մէջ գերագոյն առաքինութիւնը կը համարուի, Հայրապետ ո՛չ միայն մէծկակ հարսաւութիւն դիզած էր, այլեւ առտիճանէ աստիճան բարձրանալով հասած էր պարագի և ակնկառոյց կը մնար վաշայութեան:

Թէեւ Թիւրքերուն երախտապարտ ըլլազրւ և զանոնք սիրելու պարտականութիւնը ունէր, բայց սըրտին խորը անոնց գէմ ատելո. թիւն կը խտանար և ներսիդին բան մը կ'ըմբռատանար ամենօրեաց սարբակացման դէմ: Ամէն օր, ամէն ժամ արթուն հոգերան մը պիտի ըլլար, որպէս զի ո՛ւ և է Թիւրք չվիրաւորէ: մէկուն նախանձը չշարիչ: Պէշիկթաշի Հասան փառշային վաղնջուց բարեկամն ըլլազրվ հանգերձ, կը ջանար որ փաշան զինքը հասարակ վիճակի մէջ տեսնէ: Ընդհանրապէս քարշակով կ'երթար կուգար, միշտ Պէշիկթաշի պահականոցին մօտ նոտելով, որպէս զի տեսնուի թէ հասարակ մարդու նման կ'երթեւեկէ: Ու երբ կառքով անցնելու պարտաւորուէր, վարագոյրը ձգել կուտար: Փաշաներու և մինչեւ իսկ անոնց սպասաւորներուն առջեւ քառասուն տարիներու զգուշաւոր և կորաքամակ կեսնքը իր օրախն մէջ դառնութեան թոյնը ամբարած էր: Ու այդ թոյնէն լեզիացած որոտով կը կարդար Հայոց պատմութիւնը և առելով կ'ատէր «անհաւատաց»:

Դումդաբուի ցոյցին օրը սիրտը ցոյսի ու զախի զգացումներով ցնեաց ու տափնապեցաւ: «Դանակը ա՛լ սոկորին հասած կ'երեւեար», փսփաց քանի մը մտերիմներու: Կարծեց թէ «Գործին մէջը Ռուսին մատը կայ»: Իր այս կարծիքը սկսաւ համոզումի փոխուիլ, երբ Յուլիս 15ին յաջորդ օրը փաշաներուն մայլ ու մտահոգ դէմքերը տեսաւ: Սիրտը պազլաւը կեցաւ, ու աօ՛իս մը քաշնց: Հազար տարուան ցեղային վրիժառութեան սկզբնաւորութիւնը կը տեսնէր: Մմքած ինկաւ, երբ բանտերը Հայերով լեցուեցան, ու զէպի արեւակէզ Ափրիկէ շզթայակապ Հայեր ճամբայ զրուեցան և մթուսին մատուր չերեւցաւ: Իսրիկուն մը օզիի միջոցին, մաերիմներուն ըսաւ.

— Երբ հիներուն խօսքն էր թէ ալատուած տամա-

կին բոփուզը Հայուն զլիսէն պակաս չընէ, բայց՝ Մոռկովին բոփուզն ալ տաճկին գլխէն պակաս չընէ»: Ասկէ ետքը տաճկին բոփուզը առաջուընէ աւելի ուժով գլխնուս պիտի զարնուի, վասն զի Մոռկովին բոփուզը տաճկին գլխուն վրաց չի տեսնուիր կոր:

Հին մարդը նորէն երեւան եկաւ: տաճկին առջեւ ժպիտը երեսին վրաց, ցաւը հոգուն մէջ Հայը, «Ո ապրիլ կ'ուգէր: Նորէն իր վզին վրայ ծանրացած զգաց «Խոհեմ-զզուշաւոր վարմունքոյի բազմագարեան անուրը, զոր խորտակելու յոյսը ունեցաւ բոպէ մը» եւ այն օրը որ Հայաստանի տէրտէր մը հայութեան ալ անդուսպ պահանջումը «ազատութիւն եղբարց մերոց»ին մէջ գոռացուց «անխոհեմարար», ու «որ օրհունս մէջ գոռացուց «անխոհեմարար», ու այսն վախցաւ անէծքը արձակեց «անզուշաբար», ու այսն վախցաւ մատանգական ստրկացեալ արիւնը նորէն իր հանժարտիկ ընթացքը շարունակեց».

Է.

Տէր Յուսիկ, որ Պոլոէն Սամանի ճամբով մեկնած էր, նոյն ճամբով նորէն Պոլիս վերադարձաւ երկու տարի ետքը: Այս անգամ շիտակ Պատրիարքարան չզնաց, ո՛չ ալ զինքը թաղի մը եկեղեցին զրկեցին: Միս մինակ չէր զար, ուրիշներ ալ կ'ընկերանային Միս մինակ չէր զար, ուրիշներ ալ կ'ընկերանային Կուղային խմբովին, առանց իրենց ազատ շարժման տէրն ըլլալու: Բատերնին շլթայ անցուած էր և Շոգենաւէն շիտակ Պապը Զապթիէ տարուեցան, Երդ-թայիալներէն մէկ մասը Պոլոյ բանտերը զետեղցին, ուրիշներ Աքեա աքսորուեցան: Տէր Յուսիկ այս վերջիններուն մէջ էր:

Հայաստանցի տէրտէրը Պոլոէն ո՛չ զզուած, ո՛չ ամքած, ոչ ալ բարկացած մեկնած էր: Քրիստոսի սի-

բոյն իր արիւնը առանց արտունջի թափելու պատրաստ քահանան բանի տեղ չէր կրնար գնել եկնդեցին ու ժողովուրդին սիրոյն համար կրած չնշին ուսապանքները։ Իր օրախն մէջ քրիստոնէութիւնը ու ազգութիւնը ի մի ձուլուած էին։ զանոնք իրարմէ անջատելու անկարող էր, ինչպէս անկարող էր իրարմէ զատել Քրիստոսի աստուածային և մարդկային բնութիւնները։ Մէկուն համար ուրախութեամբ նաև հատակուողը ուրախութեամբ պիտի մարտիրոսանար և միւսին համար։

Ու յետոյ, Յուլիս 15ի պոտիառ արեւը զինքը այլակերպած էր։ Դարերէ ի վեր ազուէսը կեանքի մտաժիպար ընտրող հայ գեղացին, Յուլիս 15ին, ասիւծի Կորիւնը ցեղացին զինանշան ընդունեց։ Տէր Յուլիս կաղզուրեալ կը մեկնէր ինքն ու Աթշամը միասին ճամբայ եւան։ Սրճակուրդի օրերը վերջանալու վրայ ըլլալով, ուսուցիչը արդէն երկիր պիտի վերադառնար, ուր կատարելիք նոր պաշտօն մըն ալ ունէր իբր ներկայացուցիչ։ Ըստ նախորդ բոշման մը, աէրտէրը Պոլիս պիտի մնար այն աեղիը ուրնկերութեան» հետ երկրին յարաքերութիւններ ամբազնդելու և զօրեղ կաղմակերպութիւն մը հիմնելու նպատակաւ։ Հայրապետ էֆէնատիին միջամտութիւնը այս ծրագիրը քանոնց։ Տէրաէք «Այսրէուրդ մարդկան կամք Աստուծոյ» ըսելով մեկնեցաւ։ Սամոնի վարհարկ տեսնուեցաւ որ տէր Յուլիկ Փոքր Հայք ացցեպեալ իր ձամբան շարունակեց։ Քանանան Մարգար Տոմուզ գեղ գնաց։ Գարնան նորէն ճամբայ ինկաւութեան նորէն յետոյ, լութիւն մը ընէ և ձեւող գառնայ իր տեղը։ Վարժապեալ իր ձամբան շարունակեց։ Քանանան Մարգար Տոմուզ գեղ գնաց։ Գարնան նորէն ճամբայ ինկաւութեան նորէն ճամբայ ինկաւութեան մէջ էր, աէրտիրոջ բացակայութեան պատճառը գիտէր։ Ուղեւոր կաղմակերպիչը կը շըշագայէր

ամբողջ Փոքր Հայք, ամէն կողմ քարոզելով, խրախուսելով, կազմակերպելով։ Արմտան անցաւ և Արխանեանին ընկերներուն հետ երկար տեսնուեցաւ։ Մարգուան՝ Ատոմ Արսլանեանին ու խումբին հրացանները ինքն օրհնեց, ու ատեն մը հրոսակ ալ եղաւ։ Երկարօրէն տեսակցեցաւ Զաքարեանին ու Շմաւոնին հետ, զանոնք միացնելով։ Եւ այս առթիւ բարերար զեր մըն ալ կատարեց։ Աստուածամարտութեան կոիւը սպառնալիք մըն էր ազգային զատին յաջողութեանը դէմ։ Ժողովուրդը սկսած էր խրչիւ եւրոպայէն եկող երիտասարդներէն։ Գեղացի տէրտէրը խօսեցաւ յանուն հայ ժողովրդին։ Ինքն էր որ ըստ։

— Օրհնածներ, մենք անհաւատ թիւրքին թշնամի ենք ի միջի այլոց և այն պատճառաւ ալ, որ մեր եկեղեցիները կը կողոպահեն, մեր տաճարները կը պղծեն ու ձեռքերնէս կ'առնեն։ Դուք եկեր Աստուածնիս ալ մենէ կը յափշտակէք։ Թէ որ Աստուած չկայ, անդիի աշխարհ չկայ, արքայութիւն չկայ, դժոխք չկայ։ Ամենուն ըրածը իր քովը պիտի մնայ, ու մենք շան պէս պիտի սատկինք լիննանք, ան ատեն Հայը ինչ է, Տաճիկը ինչ է։ Մէկը «հաց» կ'ըսէ, միւսը՝ «էքմէկ», տարբերութիւնը ա՞ս է։

Տէր Յուլիկ, նախնական ուսում ստացած մարդ, չհետամտեցաւ եւրոպայէն եկող «գիտունները» համոզելու, այլ պարզապէս անոնց սպառնալիք ըրաւ, ժողովուրդին բիրտ ուժին կոթնելով։

— Ես ձեզի հոսկէ ժողովրդին ձեռքովը տեղերնիդ կը ճամբիմ, թէ որ մէյ մը ալ կրօնքի դէմ խօսիք, սպառնաց։ Մէր գործը, կը պոռար, անհաւատ թիւրքին հետ է։ Ամէն մէկերնիս մեր արիւնը թափելու պատրաստ ենք։ Միթէ այնքան ապուշ ենք որ կրօնը չնշելու համար նահատակուինք, հէ։

Տէր Յուսիկ օր մը Թումաեանի խումբին հետ գտնուած պահուն, ճիւպկէլի մէկը տեսաւ: Անժպիտ մարդ մը, քաղցրախօսիկ, հեղ ու խոնարհ, երեւոյթը՝ աստուածավախ: Այդ զէմքը իրեն անծանօթ չթուեցաւ: Բայց ո՞ւր տեսած էր: Յիշողութիւնը պրապեց, երկա՛ր պրապեց: Սրտէն ուժ մը զինքը դէպի այդ անծանօթը կը մէկը: Մէկէնիմէկ հրճուանքի սարսուռով մը գլխէն մինչեւ ոտքը ցնցուեցաւ: Տարակոյս չունէր. ա՛ն էր, պատուելին, որ օրին մէկը իշուկովը իրենց զիւզը եկած էր, լուսահոգի տէր Թազէոսին ատենը, ծեծ կերած էր և աշխարհաբար Աստուածաշունչ մը ձգելով փախած էր: Ու այդ հալածեալ «բըրոտաը», այդ հալածեալ Աստուածաշունչն էին որ զինքը ու ամբողջ զեղը փոխած էին: Տէրտէրը կամաց կամաց միտքը բերաւ պարագաները, ուր պատուելիին հանդիպած էր: Տարինե՛ր անցեր էին: Օր մը քաղաքը Արշամին հետ պտտած, վարժապետը զինքը արմուկովը օրերը, երբ առտու մը պատերը փակցուած գտնուեցան Հինծիսբան Մանունի յայտարարութիւնները: Աթէնքէն մասնաւոր հրահանգներով Փոքր Հայք խրկուած այդ թուղթերը՝ Պոլիս գահընկեցութեան մը պատրաստութիւնները կը ծանուցանէին: Անդին Երլարզ յուզումը տիրեց և ամենախիստ միջոցներ ձեռք առնուեցան ամբողջ Փոքր Հայքի մէջ: Տէր Յուսիկ ընդհանուր ձերբակալութիւններուն ինքն ալ բոնուեցաւ: Ո՞չ Մարզուանէն էր, ո՞չ շրջականներէն: այդ կողմերը ի՞նչ գործ ունէր: Ամենախիստ հարցաքննութիւններ շատ բան յատնեցին: Տէր Յուսիկին զերը հաստատուեցաւ:

Երբ կարգը եկաւ, տէրտէրը պատմեց թէ ինքը անուղղակի աշակերտն է իրեն՝ պատուելիին: Այս վերջինը զարմանք յայտնելուն տէր, Յուսիկ պատմեց շատ տարիներ առաջ իր զեղը պատահած դէպքը: Պատուելին ալ քիչ մը մամտալէն յետոյ, անանկ բան մը յիշեց: Իր Առաքեալի պաշտօնին մէջ այնքան

քաղաքներէ ու գեղերէ հալածուած ու ծեծ ուտելով վոնտուած էր որ ամէն մէկ դէպքը նոյնհետայն ճըշգրտորէն յիշելու անկարող կը գտնուէր:

Պատուելին ալ զեղէ գող պտտելով կազմակերպութիւններ կը պատրաստէր ու հրոսակներուն կ'այցելէր: Եւ ասկէ ետքը տէրտէր ու պատուելի մէկտեղ պիտի հալածուէէին: Իրենց անձին մէջ հայութիւնը կը միանար ընդդէմ հայութեան ու քրիստոնէութեան թշնամիին:

Ու մէկտեղ բանտար նետուեցան պատուելի, տէրտէր, ամերիկեան քոլեցի բրոֆէսէօր, պատանի, երիտասարդ, ուսանող, փերեզակ, ջորեպան: Ամէնքն ալ հայ, ամենքն ալ քրիստոնեայ:

Տէր Յուսիկ Մարզուան կը գտնուէր աղետաւոր օրերը, երբ առտու մը պատերը փակցուած գտնուեցան Հինծիսբան Մանունի յայտարարութիւնները: Աթէնքէն մասնաւոր հրահանգներով Փոքր Հայք խրկուած այդ թուղթերը՝ Պոլիս գահընկեցութեան մը պատրաստութիւնները կը ծանուցանէին: Անդին Երլարզ յուզումը տիրեց և ամենախիստ միջոցներ ձեռք առնուեցան ամբողջ Փոքր Հայքի մէջ: Տէր Յուսիկ ընդհանուր ձերբակալութիւններուն ինքն ալ բոնուեցաւ: Ո՞չ Մարզուանէն էր, ո՞չ շրջականներէն: այդ կողմերը ի՞նչ գործ ունէր: Ամենախիստ հարցաքննութիւններ շատ բան յատնեցին: Տէր Յուսիկին զերը հաստատուեցաւ:

Ընդհանուր ամբաստանեալներուն դատը Էնկիւրիի դատարանին առջեւ սկսաւ տեսնուէլ: Տէրտէրը որոշեց ինքզինքը արդարացնելու շաշխատիլ: Կ'ըմբռնէր թէ ինքնալ դարացումն՝ ուրացում էր: Ուրացումն ալ՝ զաղափարին պարտութիւնը: Հայ ժողովուրդին աչքերը էնկիւրի յառած էին, նոր հայութեան գողգոթան: Պիտի ջանա՞ր ինքզինքը արդա-

բացնել, եթէ իր քրիստոնէութիւնը յանցանք համարուելով՝ ամբաստանուէր։ Ու հայութեան դատը հիմակ իր կրօնքը չէ՞ր։

Ա.

Հաելիքին վրայ բանտին մէջ երկարօրէն խորհեցաւ։ Թրքերէն լեզուին թէեւ անընտել, բայց իր յայտարարութիւնները կարողէր պարզօրէն բացատրել։ Սակայն դատարանին օրը երկարաբանելու պէտք չունեցաւ։ Դատաւոր, ժողովուրդ, ամբաստանեալ, ամբաստանող, ամէնքն ալ սարսեցան այդ վրիժառու ձայնէն։ Երբ ինքնապաշտպանութեան կարգը տէր Յուսիկին եկաւ, անիկա պարզապէս պատասխանեց։

— Ուշտունի է փէնտին պէտք եղածը ըսաւ։ Իրեն ձայնակից եմ։ Աւելցնելիք ուրիշ բան մը չունիմ։

Երբ բանտ վերադարձան, տէր Յուսիկ Ուշտունիին ճակատը պազաւ ուրախութեան արցունքներով։

Ամէնքն ալ մահուան դատապարտուեցան։ Բայց նահատակութեան՝ հինգ կտրիձներ միայն արժանացան։ Անոնք իրենց ձեռքով մահմետականին արիւնը թափած էին։ Միւսներուն պատիժը մշտնջենական բանտարկութեան փոխուեցաւ։ Խճռովին Պոլիս բերուելով, ոմանք հոն բանտերը զետեղուեցան, ոմանք ալ բերդաքաղաքները խրկուեցան։ Այս վերջիններուն մէջ էր տէր Յուսիկ։

Բ.

Յուլիս 15ին կ. Պոլսոյ վարչական լրութեան մէջ մեծ փոփոխութիւն մը կը մանէր։ Կեդրոնական ոստիկանութիւնը, որ մինչեւ այդ ատեն երկու սատիկանութեան նախարարը։ Բայց անձնորնիւ իր լազմաբեղուն մտքին ու երլարզը ունեցած պաշտպաններուն, իր ազգեցութիւնը օրէ օրէ աւելի կ'ընդարձակէր ու կ'ամրապնդէր։ Փաշաներէն ոմանք մտաբերեցին Հայոց Պատրիարքարանը եւս գործիք ընել, իրենց հակառակորդին տապալումին գիւրացմանը համար։ Այս նսրատակաւ ձեռք առին Հայրապէտ է փէնտին։

Աը կ'ստանար հայկական վտանգին աղջած սարսափէն։ Աննշան պաշտօնեայ երիտասարդ մը, մէկէնիմէկ սատիկանական նախարարութեան կոչուելով, պիտի նկրտէր հետզհետէ իր գերիշխանութեան ներքեւ առնել մինչեւ իսկ Սատրազամն ու ներքին գործերու նախարարը, որոնց ստորագասեալ պաշտօնեան կը մնար, ըստ վարչական կարգ ու կանոնի։ Հինաւուրց փաշաներուն անհանդուրժելի էր իրենց վրայ ծանրացած այս հսկողութիւնը։ Այդ նախարարները միւանգամայն կը վախնային թէ սատիկանութեան նոր պետը, փառատենչիկ զզացումներէ մղուած, հայկական խնդիրը կրնար բորբոքել, ստեղծելու համար կնծուած կացութիւն մը, որուն բոլոր հանգոյցները իր ափերուն մէջ առնելով, յաջողէր մինչեւ վէջիրութեան բարձրանալ, Ուրիշներ ալ կը կարծէին թէ, այդ նոր նախարարը՝ իրբեւ ազատամիտ հօր մը որդին և իրբեւ մտերիմ մը Երիտասարդ Թուրքերուն, սրանց կը համակրէր երկրին մէջ ծագած ամէն շարժումիւ Դիւական քաղաքականութեամբ մը իր պաշտօնէն պիտի օգտուէր, հայկական վրդավումները բորբոքեալ պահելու համար, որպէսզի անխուսափելի դասնայ հերոպական միջամտութիւն մը, որմէ միայն կարելի է յուսաւ Թուրքիոյ բարեկարգումը, ուստի և փրկութիւնը։ Փառասիրութիւն ու հայրենասիրութիւն կրնային իրենց փոխադարձ շահերը համերաշխել, Բ. Դրան մեքենայութիւնները ոկսան, տապաւելու համար սատիկանութեան նախարարը։ Բայց անձնորնիւ իր լազմաբեղուն մտքին ու երլարզը ունեցած պաշտպաններուն, իր ազգեցութիւնը օրէ օրէ աւելի կ'ընդարձակէր ու կ'ամրապնդէր։ Փաշաներէն մտաբերեցին Հայոց Պատրիարքարանը եւս գործիք ընել, իրենց հակառակորդին տապալումին գիւրացմանը համար։ Այս նսրատակաւ ձեռք առին Հայրապէտ է փէնտին։

թեան այս մարմնացումը, կը շարունակէր նաեւ այն հին քաղաքականութիւնը, որով Հայերը կը մասնակցէին երկրին բարձրագոյն վարչութեան մէջ կազմուած շահախնդրական կամ քաղաքական թիւրք կուսակցութիւներու։ Այդ Հայերը իրենց հնարամիա խելքովը, զրամական ուժովը և նպաստաւոր ուրիշ պարագաներու ազդեցութեամբը կը դիւրացնէին բարձրաստիճան պաշտօնատարներու բարձրացումները և անկումները։ Օրթագիւղաբնակ էֆէնտին ալ՝ որ հակոստինական փայաներուն գաղափարակից մըն էր, ինչպէս և շահակից մը, օգտուեցաւ Պատրիարքարքարնին վրայ իր ունեցած ազդեցութիւնն, նոր դէպքերուն պատճառաւ այլեւս անսօնման, որպէս զի դիւրացնէ Սատրաղամին ու ներքին գործոց նախարարին խորհուրդներուն յաջողութիւնը։ Եւ ահա Պատրիարքարքարնին գանգատ թուրը և երլորդ, ընդդէմ ոստիկանութեան նախարարին, Ու եկաւ օր մը որ Աշըգտառաւութեան կառավարութեան վերջնագիր մը նութեան նախարարը, Բայց Սուլթանը երկուքն ալ իր պաշտօնին վրայ պահեց։ Զապիթ Միւչիւրին քաջատեղեակ էր իր դէմ լարուած մեքենայութեանց գլխաւոր դաւագիրին անձնաւորութեան, անոր զախառութիւմը ծրագրեց, բայց սպասելով բարեպատենաւ չատ չանցաւ, նախարարական փոփոխութիւններ տեսզի ունեցան, նոր դաշիճ մը կազմուեցաւ։ Աս ալ հաշտ աչքով չէր դիտեր սատիկանութեան ամենաազդեցիկ պիտօք, բայց կ'զգուշանար անոր դէմ կոռուելէ Հայ էֆէնտին ալ համակերպեցաւ Դրան նոր քաղաքանութեան։

Ու Հայկական դէպքերը իրարու կը յաջորդէին երեւակայութիւն սարսոյ արագութեամբ։ Պատրիարք ու Վարչապետ շրջահարներու զոհ կ'երթային, երկրէն

զայթումներու որոտներ, Սասունը հայկական խնդիրը կը վերաբանար, ու Պերլինէն տասնըութարի ետքը՝ պետութիւնները Հայոց դատին տէր կը կանգնէին։ Այս բոլոր նորատեսիլ երեւոյթները պահպանողական հայը կը չուարեցնէին։ Այլեւս նաւապեան էր, որ կողմնացոյցը կորսնցուցած էր։ Մերթ կը տաքնար, կ'ոգեւորուրէր, կը յուսար, մերթ կը սմբէր, տարակուսանքներէն ջլատուած։ Թիւրքերը աղէկ ճանչնալուն՝ «ա՛խ», կ'ըսէր թուրքը նապաստակառ կ'որսայ։ Վախնամ թէ համերնուս գան»։ Մեղամբեր 19ին ցնծաց սխալած ըլլալուն ուրախութիւնը ունեցաւ պահ մը։ Տրապիզոնի կոտորածին լուրը առած օրը, երկու ձեռքը գլխուն զարկաւ։ Զօրդերուն գուժերը, իրարու ետեւէ արագավազ, իր բոլոր վախերը կ'իրականացնէին։ Ու փրկութեան աղօտ նշոյլ մը չէր ընդուշմարեր։

— Ա՛խ, նահիլներ, նահիլներ, կը կողկողէր, մտերիմներուն հետ յեղափոխականներուն վրայ խօսածատեն։

\*  
\*\*

Իրիկուն մը, 1984ի վերջին օրերը, Հայրապետ էֆէնտին շոգենաւէն ելլելուն, երբ Օրթագեղի շուկայէն կ'անցնէր, մուխարցը իր դինետունէն գորս ցատկելով, ընդ առաջ եկաւ, դէմքը այլայլած։ Բարեւը խոնարհաբար տալէ յետոյ ըստու։

— Էֆէնտի ծառանիդ ալ հիմակ ձեզի պիտի գար։ Նոր բան կայ։

Ու կամացուկ մը փսփսաց թէ սատիկանութիւնը ցերեկը տուն մը խուզարկութիւն ընելու եկած էր։

— Ի՞նչ կ'ըես, գոչեց էֆէնտին, դեփ դեղին Գարած։

Մուխթարը եղելութիւնը պատմեց : Նոյն օրը Սթանպօլ . Օրթագեղի մը ձերբակալուած էր , Զեյթունի համար հանդանակութիւն ըրած ըլլալու ամերաստանութեամբ : Երիտասարդը գանահարումին չղիմանալով , իմայուցած էր հանդանակած դրամը ու նուիրատուութեանց թուղթը Օրթագեղ վարժուհի երկու քոյրերու տունը պահած ըլլալը : Ոստիկանները երիտասարդը կառքով գեղ բերած էին : Օրիորդաները թէպէտեւ ամէն ինչ ուրացեր էին , բայց ի լուր երիտասարդին ազաղակներուն՝ թէ զինքը ծեծի տուկ պիտի սպաննեն , հարկադրուեր էին ձեղունէն թուղթըն ու դրամը հանել և ոստիկաններուն յանձնել :

Դէպքը շատ ծանր համարուեցաւ : Հայրապետ էֆէնտին տուն չդնաց և կառք մը նստելով շիտակ Պէշիկթաշ վագեց : Հասան փաշան ալ արդէն իրեն մարդ խրկած էր , ու կը սպաւէր :

Գործին ծանրութիւնը հո՞ն էր , որ Պոլսոյ կեղրունական ոստիկանութիւնը յանդգնած էր ոտք կոխել Հասան փաշային իշխանութեան սահմանները : Պէշիկթաշ ու Օրթագեղ՝ իբր ելլարդի շրջափակին մաս Հասան փաշայի բացարձակ պատատասխանատուութեան ներքեւ էին : Սուլթանը իր արթուն և հաւատարիմ պաշտօնէն գոհ էր : Քրիստոնեաներն ալ ունադարտ կենալու պայմանաւ : Օրթագեղի մէջ Հայոց երաշխաւորը Հայրապետ էֆէնտին էր : Այդ թաղը երրեք ուղղակի ձերբակալութիւն կատարուած չէր : Օրթագեղիները Սթանպօլ , Ղալաթա կը բռնուէին , բայց ո՞չ Օրթագեղ , ի փոխարէն այս հանդարտութեան , Հասան փաշան ալ իր պաշտպանողական հովանին այդ թաղերուն վրայ կը տարածէր : Ետքէն , օգոստոս բազմաթիւ են ու զօրաւոր , ոչ մէկ Հայու քիթ

արիւնեցաւ» , չնորհիւ Հասան փաշային և Հայրապետ էֆէնտիին :

Էֆէնտին երբ Պէշիկթաշի պահականոցը հասաւ , փաշան մոլեգնոտ էր : Մանր դէպքը , սարսափը , Օրթագեղէն հանգանակութեան թուղթ մը գտնուած ըլլալը չէր , այլ Օրթագեղ խուզարկութիւններ ընելու յանգդնութիւնը : Այս օրինակ համարձակութիւն մը կասկած կուտար թէ ելլարդի մէջ դաւեր կը լարուէին : Իսկ Օրթագեղ գտնուած թուղթը ո՞չ Հայրապետ էֆէնտիին , ո՞չ Հասան փաշային ալ լրջութիւնը կը վարկաբեկէր : Ի նպաստ Զէյթունի հանգակութիւնը Օրթագեղ չէր կատարուած և նուիրատուններէն ոչ ոք Օրթագեղի էր : Ուրեմն Օրթագեղի «պատիւը անպարտ կը մնար » : Հարապետ էֆէնտին երաշխաւոր չէր շուկան պատահած դէպքերու համար , և ոչ ալ «գրպանը մոոցուած» թուղթի կտորի մը համար պատասխանատու : Փաշան իր բարեկամը բնաւ չմեղադրեց , բայց նոյնհետայն երկու օրիորդները կանչել տուաւ և Օրթագեղէն աքսորման դատապարտեց , իրենց «անգգուշութեանը» համար : Կրնային Պոլսոյ ուրիշ ո՛ւ և է մէկ թաղը երթալ նստիլ , և հոն ուղածնին ընել : Փաշային ի՞նչ , թէ Սամաթիա կամ Սկիւտար ի՞նչ կը պատահէր :

Ընդիրը թէեւ Հասան փաշային ու Հայրապետ էֆէնտիին միջնեւ կարգադրուեցաւ . բայց ոստիկանութեան ձեռքը զէնք մըն էր , մասնաւորապէս հայէֆէնտիին դէմ : Զապթիէին պետը իր երբեմնի հակառակորդին ջախջախումը օրին մէկը զիւրացնելու համար , արդէն 1890էն ի վեր անոր մասին ելլարդ աննպաստ տեղեկութիւններ կուտար : Օրթագեղի դէպքը ընդարձակ ձուրնալի նիւթ հայթայթեց : Իբր թէ Հայրապետ էֆէնտի օգտուելով Օրթագեղի բացարձակ դիրքէն , հոն յեղափոխական գաղտնի կեդրոն մը հաստատած էր , ինչպէս Զէյթունի հանգանակութեան պարագաները կը հաստատէին : Եւ Հասակութեան պարագաները

սան փոշան ալ անգիտակից գործիք մըն էր հայ դաւադիրին ձեռքը։ Այսպէս, կեղրոնական ոստիկանութիւնը մէկ կողմէն Պէշկթաշի պաշտպանին սրատեսութիւնը կասկածելի ընելով՝ միւս կողմէն ալ հայ էֆէնտին վերջնականապէս միմիմիս կ'ընէր այսինքն կասկածելի ցոյց կուտար Երլաւզին։

Ֆ.

Պոլսոյ 1896ի Մեծ-Կոտորածէն մէկ քանի օր ետքը, ոստիկանական պաշտօնեայ մը Հայրապետ էֆէնտիին գրասենեակը ներկայանալով, քաղաքավարօրէն խնդրեց Պապը Զապթիէն հրամմել, փաշային հետ տեսակցութեան մը համար, էֆէնտին առանց ու է տարակուսանքի կարծեց թէ այդ տաղնապի ժամանակները իր հետ Հայոց գործերուն վերաբերմամբ խորհրդակցութեան մը պէտքը տեսնուած էր։ Երբ պաշտօնեան մեկնեցաւ, ինքն ալ կառք մը կանչելով Պապը Զապթիէ հրամայեց։ Այդ պահուն եթէ կասկած մը գրուած՝ չորս կողմը դժեկու հետաքրքրութիւնը ունենար, պիտի նշմարէր հրաւիրակը՝ խանին բոլորիքը դեղերուն։ Ու երբ իր կառքը յառաջանալ սկսաւ, ուրիշ մըն ալ անոր ետեւէն կ'երթար, մէջը միեւնոյն պաշտօնեան։

Էֆէնտին, ոստիկանատան մեծ սրահը ելելուն, իր մը այետեւէն հասնելով, զինքը պուլուրունով ցուց։ Տնօրէնը իր այցելուն ոտքի ելելով ընդունեց, ինչպէս պատշաճ էր վարուիլ պետական բարձր աստիճանաւորի մը հետ, բայց այնպիսի դիրք մը բռնեց ըստ թէ օրուան կացութեան վերաբերեալ ինչ ինչ

գործերու համար իրմէն քանի մը տեղեկութիւն պիտի խնդրէր։ Էֆէնտին պատիւնե—գլխուս վրայով—մը իր ծառայութիւնները մատուցանելու պատրաստակամութիւն յայտնեց։

— Բայց այսօր շատ զբաղած եմ։ Զեր զսեմութեան հետ երկարօրէն տեսակցիլ կարող չեմ, իմացուց միւտիր պէյը։

— Ո՞ր օրուան համար որ կ'ուզէք, վերստին կուզամ, պատասխանեց էֆէնտին։

— Իրաւ որ չեմ գիտեր, թէ ե՞րբ յարմար ժամանակ կրնամ գանել, ծամծմեց թիւրքը։

Ու իր չնագայլի դէմքին վրայ հրձուանքի ժպիտով շարունակեց։

— Ի՞նչ հարկ, որ երթալով գալով յոդնիք։ Լաւագայն կ'ըլլայ որ քանի մը օր մեզի հիւր մնաք ու ո՞ր օրը յարմարի տեսակցինք։

Եւ առանց դիտողութեան մը սպասելու, դռնէն դուրս ելաւ, զսեմափայլ էֆէնտին կայնած տեղը պաղած մնաց։ Երկու ոստիկան ներս մտան, և սովորական պուլուրնով զինքը տարին սենեակ մը, որուն դուռը վրայէն կզպեցին, մենք իխրիլար, յարաբերութենէ զրկուած, յայտարարութեամբ։

Բակին վրայ նայող մեծ սենեակին մէջ, պատուհանին առջեւը ոտքի վրայ, կալանաւորեալը կը ծխէր, կը ծխէր, մտածկոտ, երազուն, աշնան գաղջ իրիկուն մը մարը մտնող արեւուն անուշութենէն թմրած։

Կործանած էր։ Ժամուան մը իւկ բանտարկութիւնը կը բաւէր, ինչպէս ըստէ մը տեւող երկրաշարժ, եր տանը փլուզումին։ Թիւրք միջավայրը կը ճանաւար, Հայկական խնդրին ծագումէն ի վեր մահմետականներուն հանրային կարծիքին ուշազիր հետեւած ըլալով, անոնց գրգռեալ զայրոյթին կատաղուած թէ օրուան կացութեան վերաբերեալ ինչ ինչ

անարդար՝ կորսուած էր։ Այլեւս ամենուն աչքին  
պիտի ներկայանար իրը Օսմանեան տէրութեան  
խալին մը, Ու իր պարագան կը ծանրանար նամա-  
ռաւանդ այն նկատումով, որ տէրութիւնը զինքը  
փառքերով ու պատիւներով յղիացուցած էր, իր ամ-  
բողջ հարստութիւնը ինչպէս և դիրքը թիւրք կա-  
ռավարութեան պարտական էր։ Փճացած էր իր  
վարկը այլեւս. փաշաները պիտի զգուշանային հետո  
ու ե յարաբերութիւն ունենալէ։ Կառավարական  
պաշտօնատուները առիթէն օգուտ պիտի քաղէին իր  
մեծաքանակ պահանջները չինարելու համար։  
Մեծ գործեր բնելու անկարողութեան պիտի դատա-  
պարտուէր։ Ու այս ամէն աղէտները կրնային ոչինչ  
համարուիլ, եթէ երբեք կարենար ազատուիլ, կը զգար  
թէ դաւի մը զա՞ն էր։ Հայ մեծամեծները խորտակելու  
թրքական քաղաքականութեան մը կասկածը չատոնց  
ունէր։ Ինքն ալ զսի պիտի երթար։ Երկարատե-  
բանատրկութեան մը երիկիւր սկսուած էր առաջ-

Ու պատուհանէն մէյ մըն ալ նշարեց իր գրագիրը, որ առջեւը բեռնակիր մը ձգած, և անոր կը ռնսկը անկողին մը՝ կը մտնէր բակը։ Կարծեց իր դասգովը տեսնել։ Գրասենեակէն հեռացած պահուն, ըստ սովորութեան, իմացոցած էր ո՛ւր երթալը, և միանգամայն շուտ վերադարձը։ Ուշանալուն վրայ, գրագիրը նեւքը ընկելով՝ զի՞նքը փնտռելու եկած էր։ «Եթէ կ'ուզէք, անկողին մը բերէք. ա՛ն հոս պիտի մնայ», պատասխանը ստացած էր։

30

Ամէն անգամ որ Հայրապետ էֆէնտին ճամբան  
պանդուխտ Հայերու հանդիպէր, որոնք անկողիններ  
շալկած, Պապը Զապթիէի կամ Կեղրոնական բանտին

Համբան կը բռնէին, իրենցներուն զիշտրուան հան-  
գիսաը զիւրացնելու համար, «վա՛խ վա՛խ, խեղճ  
նախիներ, կ'ըսէր ցաւելովկ. ի՞նչ երազներու անխոհեմ  
զոհեր կ'ըսւան»:

ԱՌ մթնցաւ։ Ոստիկան մը լամպա մը առած, սրբ  
մատւ։ Արհամարհական բարեւ մը քրթմնջելէ յետոյ  
դուռը կղանց, բանալին դրպանը դրաւ և կօշիկները  
հաներով, քանարէի մը վրայ երկնցաւ։ Գիշերը իր  
վրայ հսկողն էր։

Յաջորդ օրը քօհիսէր մը բանտարկեալը նախա-  
րարին սենեակը տարաւ։ Փաշան կէս ժպտուն, կէս  
տիւռը պույսունավ մը քաղաքավար ընդունելու-  
թիւն ըրաւ, սիկար ու սուրճ ալ հրամցուց, Քիչ վերջ  
ալ քարտուղարի մը հետ եկաւ, թուղթերով, գրիչ-  
ներով, կաղամարով։ Կանոնաւոր հարցաքննութիւն-  
մը սկսաւ, որ քանի մը ժամ տեսեց։ Ամբաստաննա-  
լին աչքին առջև դրուեցան երգարան մը, արտասահ-  
մանեան թերթեր, ԱՅու ըր գործօխն նուիրատութեան-  
ստացագրեր, Պապը Սլիփ Շոյցին մէկ պահանջմազիրը,  
Այս ամէնը իր տունէն զանուած էին, Առջի օր իր  
Զապթիէն տարուելէ առաջ, անդին Օրթպակել իր  
բնակարանը մուխթարին առաջնորդութեամբ խուզար-  
կութիւններ կատարուելով, լքուած անտուկէ մը այդ  
միւզիր գրքերն ու թուղթերը գտնուած էին։ Հիմակ  
իրմէն բացատրութիւն կը պահանջուէր, Ամբաստան-  
նալը կուահեց թէ ասոնք իր սպասաւորներունը ըլլա-  
լու էին։ այդ խեղճ մարդիկը օգոստոս Տէն քանի մը  
օր ետք բռնուելով, երկիր խրկուած էին ընդհանուր  
պարագրեալներուն հետ։ Էփինտին այդ էին Հայք, և  
աչ իսկ բռնէ մը մտքէն անցուց ինքնարդարացման

Համար ճիշդ իրազութիւնը ըսել։ Իր ամբաստանութեամբը այդ խեղճ Հայերը կրնային երկրէն բերուիլը փորձանքի հանգիպիլ։ ուստի բաւական համարեց պարզապէս պատասխանել թէ ինքը բանէ մը տեղեւ կութիւն չունէր։ Ինքն երբեք ատանկ թուղթեր, ատանկ գրքեր ոչ տեսած էր։ ոչ ալ քովը պահած Այս ենթաւումին վրայ ներս մացուցին մուխթարը, որ առաւն բերուած էր։ Թաղային այդ պաշտօնեան վկայեց թէ արգարեւ այդ ամէնը ինքն իր ձեռքովը Հայրապետ է ֆէնտիին տանը մէջ սնտուկէ մը հանած է։ Այս հաւատումը նշմարաւութիւնն էր, և մուխնաեւ որ այդ սնտուկը գացող պատահան։ Բ այց գիտէր անկիւն մը նետուած։ աակայն այս ցացանութիւնը լնել չուզեց։ Իր սովորութիւնն էր, և զայս իրրեւ օրէնք կը նկատէր, իրեն եղած հարցումներուն միայն պատասխանել, որչափ հնար է զգուշանալով աւելորդ խօսքեր ընելէ։ Ու քանի որ ոչ իսկ ամբաստանեալը իրեն դիմում կ'ընէր, այդ սնտուկին ո՛րու պատկանիւ լը իմանալու համար, ա՛լ իրեն չինար չնարցուած տեղեկութիւններ հազորգել։

Եւսոյ երկար բարակ հարցումներ եղան կեղրոնաբան վարժարանէն գտնուած ուումբերուն համար, ինչպէս և վարժարանէն ու ուսանողներուն մասին ալ։ Հայրապետ է ֆէնոքի այդ հաւատութեան խնամակալներէն ըլլալով, ոստիկանութիւնը կը ջանար զինքը հոն պատահած դէպ բերուն պատասխանատուններէն համարիլ։ Հարցաքննութեան թուղթերը կարգացուեան, ու բանապետէն իր սննեակը աւրին։

ՋԲ,

Քանի մը որ վերջը՝ գործը հարցաքննիչ դատաւորին յանձնուեցաւ, և անկէ Ամբաստանիչ Ատեանին թանտարկուելին ամիս մը վերջը, Հայրապետ է ֆէնտիին կը ստանար իր ամբաստանագիրը, որ շատ ծանր երեցաւ։ Պիտի ներկայանար դատարանին։

Կը զգար թէ ա՛լ ջախջափուած, կործանած մարզնէր։ Թէեւ երկու փաստարան նշանակեց, բայց անպարտ յարձակման յայսը լունէր։ Երբեմն լսած էր թէ քաղաքական դատերու մէջ արդարութրւն չի փնտռուիր։ Անշուշտ հայկական տագնապի միջոցին այդ նշմարտութիւնը ինչպէս ուրիշներուն նոյն և իրեն համար անգամ մը եւս պիտի հաստատուէր։

Սրտարեկ և յուսահատ, միայնութեան մէջ ինքնիրենը կը հարցնէր թէ «Ես ի՞նչ մինծ մնելը գործած եմ, որ Աստուած ինձի այսպէս պատիթ կուտայ» Նը պրատէր իր կեանքը ու չէր գտներ իր խիղճը վըրդովող մեծ յանցանք մը։ Անցեալի այդ խուզարկումին մէջ, օրին մէկը, մշուշապատ քոյի մը տակէւ աչքին դէմք մը երեցաւ, զոր լիւնեւ թուեցաւ։ Այդ ժիշտատակը լիաներու փորձ մը ըրաւ։ Բայց զէմքը ւեր աներեւութեար։ Հետզետէ որոշ կերպարանք մը կ'առնէր։ Այդ մեծ քիթը, երկայն ծնօաը, անժպիտ դէմքը, սեփ սեւ մօրուքը կուզային իր աշքերուն առջեւ կը տնկուէին։ Ու հակառակ իր ընդգիմադրական ջանքերուն, միտքը կը թուչէր անդին՝ իր թաղը։ Ամառան զով կիրակի մըն է։ Թաղական խորհրդարանին մէջ կը գտնուի։ Հայաստանէն եկած պանդուխատէրտէր մը իր առջեւն է։ Ահա ինքը ձեռքը վերցուած էնկունդոյ սպասաւորին վրայ։ «Եօ՛ ցած, կը վազէ Աստուծոյ սպասաւորին վրայ։ Անշանուանէ օծեալը, առանց ուրիշներուն միջամտուածուանէն օծեալը».

թեանը պիտի ծեծէ, պիտի ըզքտէ Քրիստոսի պաշտօնեան։ Եւ ահա՝ արամաթախիծ դէմքը կը սկսի աչքէն աներեւութանալ, ա՛լ զանիկա չի տեսներ։ Ֆ'նչ եղաւ։ Օ՛։ նորէն կը յիշէ։ Կրակ կտրած, Պատրիաբարանը կը գտնուի։ Հալածել կուտայ անոք անօդնական, թշուառ զարիպը։ Աւ կը յիշէ, կը յիշէ։ Օրագիրները կը կարգաց ահա. ինկիւրիի դատաստանին արձանագրութիւնները կը կարգայ։ Դատապարտեալներուն մէջ տէրտէրի մը անունին կը հանգիպի և այդ պահուն քովը զանուող Օգսենտիոս էֆէնտին կը հարցնէ. «Սա հոս մէկ ետկանից տէրտէր մը նկաւ նէ, ա՞ն է աս ներփար. — Հրամմեր էք էֆէնտի, պատասխանը կը ստանայ։ — Խօսէ վերջը ասանկ փորձանը կը գտնէ, խօսք մարկ չընելուն».

Այս տիշտակները կը ցնցեն, կը խոզմն հոգին։  
Աւ չի տարակուսիր։ Մանմետականներէ ունեցած վա-  
խուն՝ նախատած, հալածած էր Քրիստոփի հաւատա-  
ռիմ ծառան, և անոր ցկեանս աքսորմանը պատճառ  
եղած։ Եւ Աստուած ալ իր պատիժը կուտար։ Ալ-  
բյազուած, թուլցած, ակարացած, «Տեզայ Տէ՛ր, մե-  
զայ» կը գոյէ արտին խորէն։ Զղջումը իր սիրաց կը  
հանդարտեցնէ։ Կը ակսի ուխտեր ընել, բանտէն ա-  
զատուելուն՝ իր մեղքը պիտի քաւէ, աերտէը փրկու-  
տալով։

Ու վստահօքէն, Աստուծոյ զթութեանը ապաւինու-

三

Դատարանին առջեւ վսե Բախազլ էթէնոտին իրաւոյնէ  
վսեմ հանդիսացաւ . կ'ըմբռնէր թէ իր անձին մէջ իր  
ցեղն էր որ քրիստոնեայ և իւլամ աշխարհներուն  
շէմ կը դատուէր : Զաքնուած էր ալքատ Հայր, զաք-

Նուած է մտաւորական հայը, պիտի զարնուէր և հարուստ հայը։ Ներկայացաւ խրոխտաբար։ Մերժեց նախագահին հրամանին հնազանդելով, ոճրագործներու աթոռին վրայ տեղաւորուիլ։

— Այս աթոռը իսկէի համար չէ, ըստեւ արդաւարչ  
հական, եւ, տով մը:

Թիւրքերը մըմուալ սկսան։ Իրենց համար տարա-  
կոյս չկար որ այս Հայը տէրութեան դէմ դաւաճան  
մըն էր։ բայց դաւաճանութիւնը ոճիր մը չէր համա-  
րեր, այլ իրաւունք մը, ուստի և կը մերժէր ոճրա-  
գործներու աթոռը նստիլ։

կորսարու արքային առաջ գինը ըլատասխանատու  
երբ նախագահը ուզեց կեղծը պատասխանատու  
բռնել կեղրոնական վարժարանին ուսուցիչներուն  
ընթացքին համար, իսնամակալ էֆենտին հեղնօրէն  
հարցուց.

— Աւ Մուրատ պէ'յը :

Կարճառոտ բայց յստակ լիզուով բացարեց թէ  
այդ Տաղիստանցի խոլամը Մուլթանէն մեծ պաշտօն-  
ներու կոչուելով հանգերձ, այժմ Եւրոպայի մէջ տէ-  
րութեան դէմ կը գործէր: Միթէ Մուրատ պէյջն այս  
ընթացքին պատասխանատուն իր պետե՞րը կը բըս-  
նուէին:

Եւ ունկնդիրները ըմբռնեցին որ ամբաստանեալը  
Մուրատ պէյին պարագան յեւցնելով ոչ միայն ինք-  
նարդարացման փաստ մը կը ներկայացնէր, այլիւ-  
դիտել տուած կ'օլլար որ երկրին վարչական դրու-  
թեան դէմ ըմբռստացողները քրիստոնեայ Հայերը  
չէին միայն :

ՀՅԻՆ ԱՐՋԱԿԱՆ :  
Նախագահն ըմբռնեց թէ այս ամբաստանեալին  
հետ երկարատեւ դատավարութիւն մը շատ անպատե-  
հութիւններ առաջ պիտի բերէր, կարծ կապելու խո-  
հեմութիւնը ունեցաւ : Օրինական անհրաժեշտ ձեւա-  
կերպութիւններէն յիտոյ, դատաւորները խորհրդի

սենեակը առանձնացան։ Կէս ժամ ետքը վերադարձան։ Նախագահը դատարանին միաձայն վճիռը ամբաստանեալին հաղորդեց։ Երեք տարուան բանտարկութիւն։

Ժ. Պ. 9

Դատավճիռը հինգչարթի օր մը արուեցաւ, իրիկուան դէմ։ Դատապարտեալը յանկարծակիի չէր գար այս ելքին արդէն սպասելուն։ Զինքը վերադարձուցին Պապը Զապթիէ, հոնկէ կնդրոնական բանտը փոխադրելու համար։ Յաջորդ օրը այցելուներ եկան։

Իր գործը վերջացած ըլլալով, այլիւս «յարաբերութենէ կտրուած» չէր մնար։ Եկողներ հաստատեցին թէ զօրաւոր բարեխօսութեանց շնորհիւ շուտով ներման պիտի արժանանար։ Եւ իրաւ, յաջորդ օրն իսկ դատական պաշտօնատունը ոստիկանութեան կը հազորդէր ներում շնորհող կայսերական իրատին։

Էֆէնտին, առանց ժամանակ կորսնցնելու, կառք մը նստաւ և ուղղակի ելլարզ գնաց, ու սենեկապետի մը միջոցաւ «իր երախտադիտական զգացումները յոտս կայսերական գահոյից» դրաւ։

Սուլթանին պալատէն ուղղակի Օրթագեղ անցաւ։ Նախորդ օրն ու նոյն առտուն շատ անձրեւած ըլլալուն՝ կառքը չէր կրնար մինչեւ Տէրէն յառաջանալ։ Էֆէնտին, ըստ սովորութեան, Թաշներտիվէն վարիջաւ։ Կանգ առաւ, աչքերը չորս կողմը ժուռ ածեց կ սրատագին։ Սիրտը անհուն տիսրութեամբ լեցուեցաւ։ Առոտու մը ի՞նչ վիճակի մէջ մեկնած էր հոնկէ, և հիմակ ի՞նչ վիճակի մէջ կը վերադառնար։ Եւ ահա զինք նշմարելուն՝ խանութէն կամացուկ մը դուրս ելաւ Ֆէսին, որուն միշտ խալլապի կը խրկէր ֆէսը։ Քանի մը քայլ անդիէն, շաքար և ջուր վաճառողն ալ

եկաւ։ Ամէն առտու էֆէնտին անոր խանութը կը սպասէր քարշակին, լոխում մը ուտելով և ջուր մը խմելով։ Դիմացէն բերութերն ալ՝ իր բազմամեայ սափրիչը՝ ցատկեց։ Երեքն ալ շուրջը եկան։ Դէմքերնուն վրայ կընչմարուէր ուրախութիւն մը որ սրատարուղիս էր։ Բարեւեցին յարգանքով, բայց մտերմական ընտանութեամբ մը, որուն սովոր չէին։ Իրենց խն, ակցութիւնները ու բարեմաղթութիւնները թոթովեցին։ այնքան յուղուած էին որ չէին կրնար առատ առատ խօսիլ։ Էֆէնտիին սիրտն ալ ելաւ։

Զկրցաւ շատ բան ըսել։ ամէնուն հաւասար հարցուց։ Ընտո՞ր էք։ Աստուծով ամէնքդ ալ ողջ առողջ, հանգիստ էք։ «Ամէնքդ» խորհրդաւոր ցած ձայնով մը արտասանեց։ Ակնարկութիւն էր կոտրածին։

— Փա՞ռք Աստուծու, էֆէնտի, ողջ առողջ ենք։ Վիճակնիս յայտնի է, ըսին։

— Ողջութիւն ըլլայ, Աստուծոյ ողորմութիւնը մեծ է, պատասխանեց։

Հո՛ն, փողոցը, դասակարգերը իրարու կ'եղբայրակցին տառապանքներուն մէջ իրենց հաւասարութեամբը։ Էֆէնտին ու աղբարը միեւնոյն տանջանքներով կը խոշտանգուէին, առանց խարանքի, իրը միեւնոյն ազգին զաւակները։ Վսեմ։ Հայը այն պահուն որ կը կործանէր այն փաշաներուն ձեռքերէն, որոնց առջեւը խոնարհ երկրպագու եղած էր. իրեն յենարան ու զօրավիգ կը գտնէր ժողովուրդին սիրտը, ուր կը ցոլար աղքատ աշխատաւորներուն երեսը, աշխատաւորներ որոնց վրայ միշտ վերեւէն նայած էր։ Օտարէն հալածուող ժողովուրդի մը համար եղբայրակցութեան զգացումին ամբողջ անուշութիւնը հիմակ կ'զգար։ Ու կը զգար նաեւ թէ շատ խորունկ

իմաստ մը ունէր, ցեղին՝ «ըստէ ի սիրտ ճամբայ կայ» քաղցրախօսիկ առածը:

Մնաք բարով ըսելով, էքէնտին ճամբան շարունակեց, արթում ու խոհուն։ Իր աչքերը ի զուր չորս կողմերը կը փնտռէին այն դէմքերը զուր պղտիկուց ի վեր տեսնելու վարժ էր։ Ուր էին հայ համալները որոնք իր անցած ատենը բարեւի կը կայնէին։ Անոնց հետ ալ կ'ուզէր երկու խօսք փոխանակել։ Անոնք ալ կը կարօտնար այդ բոպէին։ Եւ տեսաւ կոշտ ու կոպիտ, ժահաղէմ թիւրքեր, այն բարի ու համեստ Մշեցիներուն տեղը անցած։

\* \* \*

Կիրակի առառու կանուխ արթնցաւ։ Արեւ արես-  
գակ օր մը կը ծագէր։ Պատուհանը բացաւ ու լիա-  
թոք շնչեց օդին քաղցրութիւնը։ Հոն անուշը կերաւ,  
սուրճը խմեց, և նստած մնաց։ Բանտարկութեան  
օրերուն ամբողջ խոնջչնքը հիմակ այդ հանգստեան  
պահուն կը զգար։ Երկար ատեն հոն մնաց, միշտ  
մտածկոտ, մերթ ընդ մերթ «վա՛խ վա՛խ» մը հառա-  
չելով։ Ինչե՛ր չէր ըրած, որպէս զի հայ ազգը օսման-  
ցիներուն հաւատարիմ ու անձնուէր մնայ։ Ներսէս  
Պատրիարքէն մինչեւ գեղացի տէրտէրը, ամէնուն  
թշնամացած էր, ամէնուն դէմ կոռւած էր հակա-  
թրքական ձգտումներուն համար։ Եւ ի վարձատրու-  
թիւն իր այս ծառայութեանց, տաճիկը զինքը կոր-  
ծանած էր։ «Վա՛խ, վա՛խ, վա՛խ»։ Ու հագուելու  
համար տեղէն ելլելով, ինքնիրենը բարձրաձայն  
ըսաւ։ Եթէ արդարն հազիւ կեցցէ, մեղաւորն ո՞ւր  
երեւեսցի։ Եթէ իրեն՝ որ հաւատարիմներու հաւա-  
տարիմն էր, այպէս կ'ընէին, հապա ուրիշներուն  
ի՞նչեր չէին ըներ։ Եւ հիմակ ալ աղէկ կ'ըմբռնէր

Ներսէս Պատրիարքին, յեղափօխականներուն «անխոհնեմութեան» պատճառը։ Մորթելու համար դանակը վզին դրուած մարդէն, իր շարժումներուն մէջ զգուշաւոր խոհմութիւն կընա՞ր պահանջուիլ։

Հագուեցաւ. եկեղեցին ատենն էր, ելաւ գնաց. Առհրդարանին աչք մը նետելով, շիտակ խնդրակա- տար անցաւ, ուրկէ մտած ատենը ոտքերը թեթեւ մը գողդղալ սկսան: Ժամկոչը ուրախութեամբ ընդ- առաջ եկաւ: Ան ալ իր բարեւը մտերմօրէն տուաւ: Էֆէնտին մեծկակ գոհունակութիւն մը զգաց, այն հինաւուրց վանցին տեսնելուն: Հայաստանցի պան- դուխտներէն ան կը մնար միայն: Եկեղեցին անըլո- նաբարելի էր. հոն ոչ ոք կրնար թուրք մը Աստուծոյ սպասաւոր դնել:

Պահարանը՝ իր աթոռը տեղն էր. հոն գնաց  
«Հաւատամք»ին աւետարանը կը կարդային: Գլու-  
խը բացաւ, երկիւղածութեամբ ունկնդրեց: Մատիսն  
և զգածեալ կը հետեւէր արարողութեանց: Յանկարծ  
ցնցուեցաւ: Սպասաւորող քահանան «Եւ շնորհ յառա-  
ջիկայ ժողովրդեանս» կ'աղաղակէր բարձրածայն: Ուր  
մնաց «աղատութիւն եղարց մերոց զերելոց»ը, որուն  
կարօտը կը քաշէր: Յիշեց ու գլուխը վայրահակեց:  
Վեց տարի էր որ Օրթագեղի ժամը կը լիփոտուէր,  
Հայ ժողովուրդը կազդուրող հաւատարձարձ և Աղատու-  
թիւն»ը: Օր մը ինքն ալ զերելոց եղած էր, ու ժողո-  
վուրդը իրեն համար ալ վախցած էր ձայնը երկինք  
բարձրացնել, առ Աստուած աղերսել: Սրաւաբեկ մնաց:  
«Կեցո»ին յառաջացաւ դասը, պատարագւորին ժա-  
մուցը պատրաստած: Ու լսեց «որ օրհնես»ը, ինչպէս  
ինքը սրբազրած էր: Վեց տարի է որ բերանները ա՛ւ  
վարժուած էին ամէն թագաւորներու համար հոււա-  
սարապէս աղօթել, Սուլթանն ալ քրիստոնեայ թա-  
գաւորներուն հետ խռոնել: Ստորակէտ մը բաւական

եղած է քրիստոնէութեան ոգին փոխելու, Ու չլսուեցաւ «զինուորեալ մանկանց» ալ: Նորէն էֆէնտին դաւիթէն դուրս ելաւ, բայց այս անգամ ինքն իր անձին դէմ զայրացած:

Իր յանցանքին մեծութիւնը կ'ըմբռնէր. Հայ ժողվուրդը ինքզինքը իր տաճարին մէջ ամփոփած իր այրած սիրաը դարերէ ի վեր կը միտթարէ՝ մահմատականութեան դէմ Քրիստոսին դիմելով, և անոր վրայ յուսադիր՝ ապագայի մը ակնկալու մնալով ինքը՝ խոհեմ ու զգուշաւոր մարդ, ժողովուրդն այդ Միեւնոյն ժամանակ չէր ուզած որ ժողովուրդին ձեռքը նիւթական ուժ մըն ալ դրուի, վասն զի միշտ խոնեմ և զգուշաւոր մարդն էր ինքը, Եւ ի՞նչ կ'ընէր մեց: Իր խոհեմութիւնը, զգուշաւութիւնը փրկեց զինքը: Այս մտածումներով մտաւ խորհրդարանը, ուր վեց տարի յետոյ, իր աչքերուն առջեւ կը վերանորոգուէին տէր Յուսիկին հետ պայքարման տեսարանները: Դեղացի տէրտէրը անշուշտ իր առառապանքունքուն մէջ կը զօրանար այն զգացումէն թէ իր Քրիստոսի և Ազգին զինուորը կը կռուէր: Քաջ մըն էր, եթէ մտնէր, բայց կը մեղնէր ալ:

Խորհրդարանը քիչ մը նստաւ, սուրճ մը խմեց, հարցումներ ըրաւ ու մեկնեցաւ:

Կէս օրէն առաջ աչքիլուսի սկսան գալ շատ ըն-Օգսենտիոս էֆէնտին: Էֆէնտին զանոնք ճաշի վարդաւ: Սեղանէն առաջ օզիի նստան, Գլուխները երբ խօսքեր արտասանեց, էֆէնտիին ալ յայտարարեց թէ իր մարտիութեամբը ա'լ այսունետեւ ժողովուրդին պոչտելին էր:

«Աչք ամննցուն ի քեզ յուսան», ըստ:

Կամաց կամաց լեզուները բացուեցան և հիւրերը Փափաքեցան գիտնալ թէ ի՞նքը ինչ ըրած էր որ վինքը ձերբակալեր, բանտարկեր ու դատապարտեր էին:

— Մեծ ի՞նչը փնտունք, հարցուց խնդալով ոսկեգարեան գրաբարին ներկայացուցիչը:

— Մենծ «Հ» փնտուցէք; Օգսենտիոս էֆէնտի, պատասխանեց տանտէրը:

Այս խորհրդաւոր հարցուպատասխանին բացատրութեան մը պէտք ունի:

Հայրապետ էֆէնտին կարգացած էր Փրանսերենէ Թարգմանուած բոլոր վէպերը:

Մասնաւորապէս միտքը պահած էր Փրանսացի ոստիկանապետի մը այն համոզումը թէ ամէն ծանր գէպքի մէջ փնտունելու է կինը: «Փնտուցէք մեծ Յն Մեծ Յ ըսելով կը հասկնար յեղափոխութիւնը, բառ մը զոր ամրողութեամբ բերանը առնելու չէր համարձակեր: Ամէն չարիքի պատճառ մեծ Յն էր: Հիմակ Օգսենտիոս էֆէնտին քարը տեղը կը դնէր: Իրեն բանտարկութեանը համա՞ր ալ մեծ Յ փնտունելու էր: Էֆէնտին ճիշդ պատասխանը տուաւ, «Փնտուցէք մեծ Հն ըսելով: «Մեծ Հ» Հայն էր. փնտուցէք Հայը. Փնտուցէք հայութիւնը ամէն ձերբակալման մէջ: Էֆէնտիին դիտողութիւնը հիւրերուն շատ հաճելի անցաւ. Ճիշդ կացութիւնը կը պատկերացնէր: Ամէն Հայ կը բռնուէր, կը բանտարկուէր, կը սպաննուէր, վասն զի հայ էր: «Փնտուցէք մեծ Հն» ա'լ անկէ ետքն ալ կարգախօս մը եղաւ:

Ու էֆէնտին իր կարգին ինքն ալ քարը տեղը քնել ու զելով. խօսքը հայկարան էֆէնտիին ուղղեց լսաւ.

— Օգսենտիոս էֆէնտի, Սողոմոն իմաստունը

սխալեր է։ Այլ դարք, նոյն բարք, կը հասկնա՞ս եաւ

Ակնարկոթիւն էր վեց տարի առաջ աէր Յուսիկին վրայ յարձակման միջոցին, Օգսենտիոսի այն պատգամ խօսքերուն թէ աա'յլ դարք, ա'յլ բարք», զոր ո՛չ ըսողը գիտէր թէ ո՛րմէն էր և ո՛չ ալ լսողը

— Այլ դարք, նոյն բարք, կը հասկնա՞ս, Օգսենտիոս էֆէնտի, կը կրկնէր տանտէրը: Եւ հասկըցուց թէ դարձերը փոխուած էին, բայց բարքերը ո՛չ: Տաճիկները մեացած էին այնպէս տաճիկ, ինչպէս քանի մը դար առաջ:

Ոտքի ելան, սեղանատուն երթալու համար: Էֆէնտին կարծես հարցնելու բան մը ունէր ու կը վարնէր: Վերջապէս, հայկաբանին դառնալով ըսաւ.

— Խօսքը խօսք կը բանայ: Ճանիք, Օգսենտիոս էֆէնտի, ատենօք հոս դարիպ տէրտէր մը եկաւ, տաք գլուխ մէկը թօնաֆ, անունով գեղէ մըն էր, իբ անունն ալ միաքս չի դար...:

— Հա՛, սա տոմուզգեղցի տէր Յուսիկը, պատասխանեց Օգսենտիոս էֆէնտին:

— Ճիշդ ան: Ատ խեղճ մարդը ետքէն էնկիւրբոնուեր և բանտարկուեր է եղեր:

— Այս՝ շատ բան քաշեց, Աքեա աքսորուեցաւ:

— Ետքէն:

— Ետքէն, 1895ի ներեալներուն մէջ մտաւ:

— Խեղճ յարդ: Դեռ Աքեա՞ է:

— Ոչ: Տեղապահ սրբազնը իր պաշտօնավարութեան առաջին օրերը անոր և ուրիշներու համար բարեխօսեց: Ազատուեցան:

— Աղէկ, աղէկ, Հիմակ ո՞ւր է, երկի՞րն է:

— Ո՛չ հոս կ'սպասէ, երկիր երթալու համար Քարակէօմրիւկի ժամը խրկուած է: Անգամ մը գացի տեսնուեցայ հետը:

Խօսելով սեղանատուն գացեր էին, էֆէնտին աւե-

լի զուարթ կ'երեւար: Ուրախ ճաշ մը ըրաւ, կատակարանելով: Օգսենտիոս էֆէնտիի տուած լուրը իրեն շատ հաճելի եղած էր:

Փ.Պ.

Ա՛լ իրիկուն էր: Տէր Յուսիկիկ հանգստանալու պատրաստութիւններ տեսնել սկսաւ: Պանդուխտ տէրտիրոջ խուցին Աջ, որ ժամուն բակին վրայ կը նայէր, իրը կարասի մեծկակ մինեւր մը կար, երկայն բարձով մը, ու փայտէ ճերմակ սեղան մը և երկու պարզ աթոռ:

Ամէն օրուան սովորութեանը համեմատ, դարիպն իր անկողինը՝ որ անկիւն մը կը մնար՝ բացաւ, երկնցուց, թոթուեց, շտկեց: Ենտոյ պզտիկ մանղալին մէջ քանի մը ածուխ ալ աւելցուց, և կրակին վրայ զետեղեց պտուկը, որ սոխով լուրիա կը պարունակէր, որը պահք ըլլալուն: Սեղանին վրայ կարգի դրաւ պնակը, դգալր, պատաւաք ողը, հացը, ջրին սրուակը և գաւաթը, Քարիւղի լամպան ալ մաքրեց, պատրաստեց, լուցկիին տուփն ալ քովը դրաւ, աթոռը պատուհանին առջեւ քաշելով, Ժամագիրքը առաւ, իրիկուան աղօթքները կարգալու: Գիշ մը ետքը խուցին դուռը բացուեցաւ: Ժամիչն էր, որ ետ դառնաւով գնաց սանդուղին գլուխը սպասողի մը ըսաւ.

— Հրամմեցէք, հոս է:

Տէրտէրը աթուէն ելաւ: Դրսէն մէկը կուգար, քանի մը քայլ անոր ընդպառաջեց: Եկողը ներս մտաւ, դուռը գոցեց: Քահանան, վախնալով, ետ ետ գնաց, պատին կոթնեցաւ: Այցելուն իր առջեւն էր, ֆէսը հանած, և ծռած՝ ծեռքը կը քաշէր համբուրելու:

— Ես քեզ մեղա՞յ, տէ՛ր հայր, ես քեզ մեղայ մընջելով,

— Ամէնքս Աստուծոյ մեղայ, օրէնա՛ծ, ամէնքս  
Աստուծոյ մեղայ, աղաղակեց տէրտէրը այլայլած  
ձայնով: Ու յանկարծածին յուզմամբ այցելուին ճա-  
կատը քաշեց պատաւ:

Երկուքն ալ թաշկինակնին հանեցին, աչքերնին  
սրբեցին, ու րոպէ մը իրարու դէմ կեցան, մեծ խոն-  
ջութենէ մը թեթեւցած սրտով: Տէրտէրը աթոռին  
մէկը բերաւ Հայրապետ Էֆէնտիին հրամցուց, միւս  
աթոռն ալ ինքը առաւ: Ու դէմ առ դէմ նստան:

— Ե՛, նայինք ընտո՞ր էք, հարցուց էֆէնտին  
խանդաղատանքով:

— Փա՛ռք Աստուծոյ, ողջ առողջ ենք, ի՞նչ ըլլալ-  
նիս յայտնի է: Ազգին վիճակին ամէնքս ալ բազ-  
դակից ենք:

— Գիտեմ, տէր հայր, գիտեմ, ազգին համար շատ  
բան քաշեցիք: Աստուծած վարձահատոյց ըլլայ: Զար-  
չարանքը, նեղութիւնը ամէնուս համար ալ է: Աստու-  
ծով ամէն բան կը շտկուի:

Էֆէնտին «ամէնուս համար է»ին վրայ թեթեւ-  
մը շեշտեց: Անդրադարձաւ որ քահանան կը զգուշա-  
նար իրեն բանտարկմանը ո՛և է ակնարկութիւն ընե-  
լէ: Անշուշտ չէր ուզեր զինքը պղտիկ ձգել իր ան-  
ցեալ ամբարտաւանութեանը համար: Բայց ինքը  
վիրաւոր էֆէնտին սփոփանքի կարօտ էր. ուստի  
խօսքը ինքը բացաւ:

— Այնպէս է, տէր հայր, այնպէս է, ամէնքս ալ  
ազգին բազդակից ենք: Մեր գլխուն ալ շատ բան  
եկաւ:

— Լսեցի, էֆէնտիս, լսեցի, պատասխանեց տէր-  
տէրը անկեղծ վշտակցութեամբ: Ի՞նչ ընենք, ամէն-  
քըս ալ Հայ ենք: Մեր պատմութիւնը ցոյց կուտայ որ  
այս անօրէն մահմետականները միշտ մեր մեծերուն  
գլուխը կ'ուզեն ուտել: Անշուշտ Յուշիկներուն մէջ  
կրակի տարուան աղէտը կարդացեր էք:

— Կարդացեր եմ, տէր հայր:

— Են առաջ մեր քաջ նախարարները այրեցին,  
որպէս զի անտէր անտիրական ժողովուրդը զիւրու-  
թեամբ կոտորեն: Միշտ միեւնոյն քաղաքականու-  
թեան հետեւած են:

Այս միջոցին տէր Յուսիկ տեղէն ելաւ, սուրճ  
պատրաստելու. էֆէնտին թող չէր տար որ նեղու-  
թիւն քաշէ: Բայց դուռը բացուեցաւ. ժամկոչը երկու  
սուրճ կը բերէր: Տէր Յուսիկ ներողութիւն խնդրեց,  
որ սիկառ չի կրնար հրամցնել, վասն զի ինքը ծխող  
չէր: Էֆէնտին հատ մը գրպանէն հանեց, ու սուրճը  
խմելով, խօսակցութիւնը շարունակեց:

— Ե՛, նայինք, տէր հայր, Ե՞րբ կը մեկնիք,  
հարցուց:

— Շիտակը, էֆէնտի, որոշ բան մը չեմ գիտեր:  
Մօտերս նոր Պատրիարք պիտի ընտրուի, կ'ըսեն: Կը  
յուսամ որ Սրբազնը ամէն գիւրութիւն կընծայէ:  
Բացակայութիւնս շատ տարի տեւեց, ժողովուրդը կը  
սպաէ: Ընելիք շատ բան կայ:

— Ի՞նչպէս, իմացա՞ք բան մը, ձեր գեղն ալ  
դէպէ պատահե՞ր է, շատ դժբաղութիւններ տեղի  
ունեցե՞ր են:

— Ատ մասին փառք Նախախնամութեան, էֆէն-  
տիս, լսեցի որ մեր գեղը անփորձ մնացեր է:

— Ի՞նչ կ'ըսէք, ատ ի՞նչ հրաշք :

— Էֆէնտի, միակ պարզ հրաշք մը չէ:

— Հապա՞:

— Մեր տղաքը ժամանակին խելք ըրէր եւ ու  
քանի մը հրացան առեր պահեր են, քիչ մըն ալ զի-  
նավարժութիւն սովորելով: Խուժանը գրսէն մեր գե-  
ղին վրայ վրայ յարձակում ըրած ատենը, տղաքն ալ  
անոնց վրայ և թշուառականները լեղապատառ կը  
փախչին: Երիտասարդները անոնց ետեւէն կը վազեն  
փախչին:

և ուրիշ հայ գեղերու ալ օդնութեան հասնելով՝ զանոնք ալ փրկեր են։ Ա՛խ, էֆէնտիս, եթէ ամէն քաղաք ու գեղ ալ ասանկ նախատեսութիւն ունեցած ըլլար, բանիկ մը չը պատահեր։

Այս տեղեկութիւնը լսելուն՝ էֆէնտիս պահ մը մտախոն լուր մնաց։ Կը հասկնար թէ «ժողովուրդի խոհեմութիւնը զէնք ունենալու և զինավարդութեան մէջ կը կայանայ։ Հետաքրքրութիւնը արթնցաւ, և տէր Յուսիկէն քանի մը տեղեկութիւններ ուզեց։ Կը զարմանար թէ անծանօթ գեղի մը մարդիկ ի՞նչպէս եղեր է որ կրցած են հեռաւոր ապագան նախատեսել։

Քահանան համառօտակի մը պատմեց տարիներէ ի վեր տեսնուած պատրաստութիւնները, բայց առանց ինքինքը մէջ խառնելու, ամէն ինչ երիտասարդներուն կազմած ընկերութեան վերադրելով։

— Հէյ, հէյ, ըստ էֆէնտիս, մենք ալ հայ ենք եղեր, մենք ալ բան զիտենք եղեր, իբր թէ ազգին մէջ կարեւոր գեր մը ունէինք։ Ժողովուրդը ինքը իր զլխուն, մենէ աւելի աղէկ զիտէր թէ խոհեմութիւնը ի՞նչ ընել կը պահանջէ։

Ազգեցիկ այդ Հայը իրեն պատահած դէպէն ի վեր ջղային գրգուման մէջ էր։ Իր դառնացած սիրտը բանալու և խոստովանելու անդիմաղրելի պէտք մը զգար։ Հոգին տանջող ցաւը զուրս տուաւ։ Տէր Յուսիկ ըմբռնելով ջախջախուած մեծատունին հոգեբանական վիճակը, չուզեց զանիկա ջլատել։ Ընդհակառակը ջանաց զօրացնել այդ հոգին, կազդուրել, վհատումէ փրկել։ Հայրապետ էֆէնտիս ուժ մըն էր, զոր չէզոքացման վտանգէն հարկ էր փրկել։ Ապագային պիտի կրնար իրենց օգտակար ըլլար։ Տէրը իր նախկին հակառակորդը իր խուցը, այսինքն իր ոտքը տեսնելէ ի վեր՝ այս մտածութիւնը ունեցած էր և ըստ այնմ կը խօսէր։ Ուստի անոր յուսահաս-

ուկան վերջին յայտարարութիւններուն պատասխանեց։

— Էֆէնտի, այդպէս մի՛ ըսէք։ Այն բոլոր Հայերը որ իրենց ազգը կը սիրեն ու անոր օգուտը կը փախաքին, անոնք ամէնքն աշ միեւնոյն կերպով չեն կրնար մտածել։ Մ՛կ կրնայ ապագան ճիշդ նախատեսել։ Ու յետոյ, ազգերնիս անանկ վիճակի մը մէջ է որ տեղ մը օգտակար սեպուած դործը ուրիշ տեղի համար կրնայ վեասակար ըլլաբ։ Ու ինչ որ քաղքի մը կործանման պատճառ կը դառնայ։ Ուրիշ քաղքի մըն փրկութիւնը կ'ըլլայ։ Իրաւ է որ մեր զեզը ո՛ւ և է ազէտ չպատահեցաւ, չնորհիւ ժողովուրդին զէնքերուն, բայց լսեցինք որ հոս Օթագեղ ալ բան մը չէ պատահած։

— Զէ՛, փա՛ռք Աստուծու, հոս ալ մէկուն քիթը չարիւնեցաւ, պատասխանեց Օրթազելի ինամակալը զգածեալ համեստութեամբ։

— Բայց Օրթազել ալ զէնք չի դործածեցիք, շարունակեց տէրտէրը։ Այդ թաղն ալ հրամանքներնուր զզուշաւոր հեռատեսութեամբը փրկուեցաւ։ Կը տեսնենք թէ տեղ մը քաղաքագիտական վարժունքը կըրնայ օգտակար կրլլայ, ուրիշ տեղ մըն ալ զէնքի վարմունքը։ Ամէն միջավայրի Հայերը իրենք իրենց կացութեանը համեմատ հոգալու են ինքինքնին։

Հայրապետ էֆէնտին որքան աւելի մտիկ ընէր տէր Յուսիկը, այնքան աւելի կը սիրէր զանիկա։ Կը հասկնար թէ այդ Հայտառանցին ոչ միայն զօրաւոր նկարագրի տէր խելացի մէկն էր. այլ և շատ փափկանկատ։ Անոր խօսքերը թեթեւցուցին սրտին վրայի ծանրացած բեռը։ «Ա՛խ, կը մտածէր ինքնիրենը, եթէ ասանկ շատ տէրտէր ունենայինք, ազգը ա՛լ ի՞նչ կ'ուզէր»։ Ու նոյն բոպէին, ոէրտիրոջ խօսքերուն ապաւորութեանը ներքեւ, որոշեց ազգին-

աէր Յուսիկին պէս քահանաներ պատրաստելու համար ամէն ջանք ընել: Այս որոշումը նոր հոգի տուած իրեն. մէկնիմէկ զինքը նոր մարդ ըբաւ: Իր կեանքը մեծ նպատակ մը ունէր: Անցեալը անցած էր, նայելու էր ապագային: Իր խորհուրդները բոպէաբար ցոլացեր էին աէրտէրին խօսքերուն՝ իր մաքին տուած զարկերէն:

Մութը կը կոխէր: Հիւրը ոտքի եղաւ մեկնելու:

— Տէր հայր, քառաւ, թերեւս երկար ատեն ա'լ չտեսնուինք: Ասուուած բարի ճամբորդութիւն տայ: Երկիրդ եթէ բանի մը պէտք ունենաս, Պատրիարքար բանին միջոցաւ ինձի հազորդէ, պէտք եղածը ընեմ:

— Ասուուած պակաս չընէ, էֆէնարի:  
Ու էֆէնարին յառաջացաւ գէպի աէրտէրը. և անոր ձեռքերը համբուրելու համար քաշած ատենը, իր զրպանէն պվախի քասկ մը հանեց, մէջը լեցուն ուսկի, և քահանային ձեռքը զնել ուզեց: Անիկա ետ ետ  
գնաց:

— Կ'ապաշնմ, էֆէնարի, նեզութիւն մի կրէք: Ետ բանի մը պէտքութիւն չունիմ: Ուրիշ աւելի նեզութիւն ունեցողներ կան:

— Զէ՛ տէր հայր, չէ՛, ա՛ռ. աս քեզի համար չէ՛:  
Ու ծանր, խորհանոր ձայնով մը ցածկեկ, աւելցուց.

— Ժողովուրդիդ համար վառող, հրացան գնէ: Ասկեմութիւնը զէնքին մէջն է: «Որ ո՛չ սուր առցէ, սրով անկցի:»  
Ծէրտէրը նուիրն ընդունեց. և էֆէնարին երեսը նայելով, ժպառուն.

— Աս կարմիր ժամուց է, ըսաւ:

Ու երկուքին աշքերն իրարու հանգիպեցան Անոնց մէջ կը վառէր հայ աղքատին ու հայ հարուատին հազար տարուած ատելութիւնը մահմետական թշնամիին զէմ:

«Ազգային գրադարան



NL0254640

22513